

լուր ՕՊ

ԳԻՒՏ ՄԽԻԹԱՐԵԱՆ

ՅՈՒՅԵՐ ԵՒ
ՎԵՐՅԻՇՈՒՄՆԵՐ

(1918-1935)



1937

ՏՊԱՐԱՆ - ԳՊԱՎԱԼԱՆ

ԿԱՊՈԳԻԿՈՎՈՎԻՔԵՆ - ԿԵԼԻԿԻՈՅ

ԱՆԹԻԼԻԱ - ԼԻԲԱՆԱՆ

9(47:925)

Մ-79

ԳԻՒՏ ՄԻՒԹԱՐԵԱՆ

ՅՈՒՃԵՐ ԵՒ

ՎԵՐՅԻՇՈՒՄՆԵՐ

(1918-1935)



1937

ՅՊԱՐԱՆ ԴՊՐԵՎԱՆՈՒՅ

ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ ԿԻԼԻԿԻԱՑ

ԱՆԹԻԼԻԱՍ - ԼԻԲԱՆԱՆ

484

02.07.2013

16969

ՊՈՐԻՆ Ա. ՕՇԱԽԹԻՔԻՆ

Տ. Տ. ԱԱՀԱԿ Բ. Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ

ՄԵՄՐ ՑԱՆՔ ԿԻԼԻՄՈՅ

ԱՆՆԴԵԱՆ 88-ՐԴ

ՔԱՀԱՆԱՅՈՒԹԵԱՆ 60-ՐԴ

ԵՊԻՍԿՈՊՈՍՈՒԹԵԱՆ 50-ՐԴ

ԵԿ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ 35-ՐԴ

ՔԱՐԵԱԿ ՅՈՒԵԼԵԱՆՆԵՐՈՒՆ

ԱՌԹԻՒ

ՈՐԳԻՈՎԻՆ ԵՐԱԿԱԳԻՑ ԶԳԱՅՈՒՄՆԵՐՈՎ


ԱՅ ԽՈԽԵՐԸ

ՀԱՄԱՍ ԳՐԵՑԸ



312-98

Խավարութիւն ոսկեխամտու Ա կոպու Տ Տ ցովմագօ Ո Զ



ԵՐԿՈՒ ԽՈՍՔ

«Հայրենիք» ամսագրի եւ ուրիշ օրաբերերու մէջ պարբերաբար երեւցած մեր յուշերը եւ վերյիշումները առանձին գոյզկով հրատարակութեան տաղով պատճեան զործ մը արտադրած ըլլապու յաւակնուրիւնը յունիքի երթեֆ: Մեր միակ նպատակը եղած է նմոյշ մը միայն տաղ Խարբերդի, կամ ինչպէս ժամանակին գրած եր Ծերունազարդ Սահման Հայրապէտ, «Արիւնի Լեյն» մէջ մեր եւ ժողովուրդի եռանեաց դժնիդակ ապրումներու մասին:

Հերեցողը անոր մէջ չը պիտի զսնէ ոչ զեզուի զեղեցկուրին եւ ոչ ալ ոճի ներուրին, այլ դիսթարու եւ դիմերու պարզ նկարագրուրին մը:



Հակառակ մեր փափաքին՝ չի յաջողուեցաւ մեզ զետեղ զործին մէջ Խարբերդի շրջանին նահատակուած եկեղեցականներու անունները եւ անոնց նահատակութեան պարագաները, զոր պատաստած էինք համազ. Թհողիկի խնդրանիքին վրայ՝ իր «Գողգորա թրժանաց հոգեւորականութեան եւ իր հօսին, աղեսազի 1915 տարիին» հատորին համար, ինչպէս նաև նոյն շրջանի տարագրութեանց եւ ցարդերու մասին հաւաքուած նիւթերը, զոր մեր եռանեաց պաշտօնավարութեան միջոցին զիշերային տինաջան աշխատութեամբ պարաստած էինք եւ զորս դժբախտաբար ներկայիս յունիքի մեր տրամադրութեան տակ:

Եթէ կեսնին Տէրը երկար մեր օրերը եւ առիթը ընծայի մեզի այդ բուղբերը ձեռք բերելու՝ այն առեն նորէն ձեռք կ'առնենք մեր տկար գրիչը Բ. Դ. Գրիգորյան մը հրատարակութեան համար:


Սոյն գրելիքին զուտ հասողը նույրուած է Անրիկիս-սի «կազուածը Կաբողիկոսաւանի պիտիերուն պաշտամեցնելու» համար ըլլալիք ծախսերուն: Հետեւաբար առեն անոնք որ օրինակ մը կը զնեն անկէ՝ fur մը դրած կ'ըլլան շինուելիք կամ նորոգուելիք շեներուն մեջ:

ԳԻՒՅ ՄԻՒԹ-ԱՐԵԱՆ

29 Յուլիս 1937
Մ. Բաւզ



ԳԻՒՅ ՄԻՒԹ-ԱՐԵԱՆ



ՅՈՒՇԵՐ ԱՆՑԵԱԼԵՆ

(ԴէՊՔԻՆԻ ՈՒ ԴէՊՔԻՆԻ)

ՄԱՍԻՆ Ա.

1921ին, Գոնիայի ապստամբական շարժման յաջորդող օրերուն, երբ այդ շրջանին մէջ, մէկ կողմէն պատերազմական ատեաններու տենգոտ գործունէութեան իրը արդիւնք, օրական հարիւրներով, իրենց յանդգնութեան մեղքը կը քաւելին կախաղաններու վրայ ու միւս կողմէն՝ նոյն շրջանակի թուրք, հայ և յոյն ազգաբնակչութեանց այլերը խոշոր զանգուածներու վերածուած կը քաւելին գէպի ներքին գաւառները, ասդին Էնկիւրիի կառավարութիւնը, Անատօլիուի ժողովուրդը սահմոկեցնելու և հաւանական պոռթկումի մը առաջքը առնելու նախազգուշութիւնով ամէն կողմ Անկախութեան գատարաններ կը զըրկէր, մահուան պատիժ վճռելու և առանց կեզրոնի վաւերացման ենթարկելու՝ անմիջապէս գործազրելու լիազօրութեամբ։

Ընդհանուրի կարգին, Խարբերդն ալ, այդ գատարաններէն մէկը իր մէջ ունենալու գժբախտութենէն անմասն չը մնաց։

Դատարանի ծայրայեղօրէն ազգայնամոլ նախագահը, Թոգաթցի Սըտափկ Պէյ, չը գիտցուիր ինչ թագուն նպատակով, իրեն «քարի գալուստի» գացող հայերուն, ընդ որս և այս տողերը գրովին, ինքվինքը չափէն աւելի հայտներ ցոյց տուաւ և 1895-96ի հայկան ջարդերու միջոցին շատ մը հայ ընտանիքներ պաշտպանած ըլլալուն, նոյն ատենուան «Բիւզանդիոն»ի սիւնակներուն մէջ, իր մասին գնահատական տողեր գրուած ըլլալը յայտնեց:

«Հայասէր» այդ մարգը, սակայն, շուտով երեւան հանեց իր գոյնը, երբ օրին մէկը պատուաւոր ազգայինի մը միջոցով լուր զրկեց ինձի, որ Առաջնորդարանի հսկողութեան տակ գտնուող Հայկական որբանոցին «Էլի եխւզի աղըրճագ» աղջիկ մը տրամադրեն իրեն իրեւ սպասուհի: Աղջկան պաշտօնը, ըստ երեւոյթին, պիտի ըլլար իր սենեակի մաքրութեան հոգ տանիւ, օղի սեղանը պատրաստել և օղի մատուուակել իրեն . . . :

Այդպիսի ստորնացուցիչ առաջարկի մը բնականաբար չէի կրնար ընդ առաջ երթալ, որով անհետեւանք թողուցի իր խնդիրքը: Առաջարկը կրկնուեցաւ ուրիշ աղջայինի մը միջոցաւ, որ բաւական բարձր գիրք ունէր քաղաքին մէջ և ամենուն համակրանքին արժանացած էր անխտիր, նոյն իսկ թուրքերը յարգանքով կը վերաբերուէին իրեն հետ: Անոր ալ լուսաթեամբ պատասխանեցի: Երբորդ անգամ հրամայական և քիչ մըն ալ սպառնական թոնով լուր զրկած էր: Այս անգամ լրաբերները գժուարին կացութենէ մը աղատելու համար երկողով մը պատասխանեցի իրեն:

Ոլրանոցի պատսպարեալներէն ոչ մէկուն վրայ կատարեալ վստահութիւն ունիմ: Պէտք է առնուազն 4-5 ամիս միջոց տրուի ինձի, որ կարենամ իւրաքան-

չիւրը լուրջ քննութեան մը բովէն անցնել և իր հաւատարմութիւնովը, վարք ու բարքովը ամենէն աւելի վստահութիւն ներշնչողը զրկել, պատասխանատու չը մնալու համար, իրեն նման բարձրաստիճան պաշտօնէի մը հանդէպ:

Տրուած այս պատասխանին մերժողական բնոյթունենալը հասկնալով, չափազանց սրտնեղած է վայրկեանի տպաւորութեան տակ հետեւեալը գրած էր—

«Պու կիւնքի թարիխու մէքտուպընը ալտըմ: պիր գաչ այլըգ միսաֆիրէթիմ էսնասլնտա պանավէրիլէճէք օլան խտոմէթճինին այլարձա արիզ ու ամիզ թահգիզաթտան կէչիրիլմէսի չօզ մանասըլ պուլտըմ: արթըգ խըզմէթճիէ լիւզումըմ գալմատը: Իզգերը նէխսիմին պու զատար րէննիտէ օլանալընը հրսս իրսէ իշիմ, միւրանա՛ արտան սարֆը նազար իշէր իշիմ. արամրզա հասրը օլանազ սամիմիյէրի իշրազ իշենեզ զատար զէինանը պուլունմատրընա քէկսիթ իշէրիմ:»

Ընդգծուած տողերուն իմաստը որոշապէս յայտնի է, երբ անոնք գուրս կուգան անկախութեան զատարանի մը նախագահին գրչէն և այնպիսի ատեն մը, երբ անոր մէկ հրամանը բաւական էր ո'եւէ մէկը վըտանգելու, առանց գատի ու զատաստանի:

Հակառակ աղջայիններէ ոմանց մտավախութիւններուն՝ ես բնաւ կարեւորութիւն չը տուի անուղղակի կերպով սպառնալիք եղող այդ խօսքերուն, ինձի համար նախընտրելի էր այդպիսի սրիկայի մը կամայական մէկ հրամանովը նոյնիսկ մահուան ընդ առաջ երթալ, քան հալածուած ու ճուաքաղուած ցեղիս զաւակներէն մէկուն պատիւը լզրճուած տեսնել իմ միջոցովս:

Բարեբախտաբար, ոչ մէկը եղաւ և ոչ ալ միւսը, որովհետեւ այս միջադէպէն երկու օր ետքը՝ էնկիւրէն հասած հեռազբական հրաման մը ջնջուած կը

յայտարարէր անկախութեան դատարանին պաշտօնը:

★ ★ *

Այդ օրերուն, Խարբերդ ապրողները միայն կընալին ըմբռնել, այն ծանր կացութիւնը, որուն մէջ կը զբուէի, աչքի զարնող մէկ քանի ազգայիններու հետ:

Ամիս չէր անցներ, որ նոյն թուականներուն Ամասիա գտնուող Մերքեզ Օրսուսը Գօմանսանը սիրահըուչակ Նուրէտախն Փաշայէ ծանրագիր հեռագիր մը չը հասնէր կուսակալութեան, ազգարարող, թէ «Հսկողութիւն կատարեցէք Առաջնորդին և անոր համախոհներուն՝ Տէրտէրեան Միհրան (այժմ Ֆիլիպէ), Խարբութեան Լեւան (Ելւ Եօրք), Քէորգեան Մարտիրոս (Գալիքորնիա)» (*), Երամեան Խաչատուր (Պէյրութ), Թաշճեան Աւետիսի (Մարտէլ) Վրայ, որոնք ըստ տեղեկատուութեան Միւտաֆաաի հուգուգ նեմիյիքի, ազգային բաղձանքներ (ամալը միլլիյէ) կը հետապնդեն և իրենց ձեռքին տակ գտնուած որբերը այդ ուղղութեամբ կը դաստիարակեն եղեր»:

Կառավարութիւնը մինչեւ վերջը կասկածոս վերաբերում մը ունեցաւ նոյն անձերու նկատմամբ, և անգամ մըն ալ, անոնք կուսակալ Ապտիւլ Գատիրի ցուցմամբ հարցաքննութեան ենթարկուեցան գատարանի կողմէ՝ իրեւ գօմիքինի և զինուորական տարիք ունեցող հայ Երիտասարդներու գէպի Հալէպ փախուստը զիւրացնող: Այս վերջին ամբաստանութեան մէջ խառնած էին նաեւ Ամերիկեան Հիւանդանոցի բժշկապետ Տօք. Ռւօրտի և նոյն հաստատութեան հայ պաշտօնեաններէն մէկ քանիներու անունները:

(*) Տիար Քէորգեան Զինագագարէն ետքը կազմուած Որբախամին գանձապետն էր և մինչեւ վերջը վարեց նոյն պաշտօնը ամենայն խղճմուութեամբ:

Հարցաքննութեան ընթացքին, պէտք տեսնուած էր կուսակալի բացատրութեան՝ ասոնց յանցապարտութիւնը ապացուցանող: Դատարանի այդ ուղղութեամբ ըրած հարցման, կուսակալը պատասխանած էր, թէ ինքը ո՞ւեւէ տեղեկութիւն չունի այդ մասին: Միայն առաւօտ մը երբ պաշտօնատեղին կուգայ, զրասեղանին վրայ իր անունին ուղղեալ անստորագիր նամակ մը կը գտնէ, որուն մէջ այդ անունները նշանակուած են եղեր, իրեւ խոռովարանները: Ինքը նահանգին անդորրութեան պատասխանատու պաշտօնեայ ըլլալուն՝ պէտք տեսած է, այդ անունները տալ դատարանին, որ մանրակրկիտ քննութեամբ արգարութիւնը երեւան բերէ:

Ամբաստաննեալներէն Խաչատուր Երամեան տասներինգ օր բանտարկուելէ վերջ՝ Երաշխաւորութեամբ ազատ թողուեցաւ և շաբաթներ տեւող հարցաքննութիւնէ ետքը՝ գատարանը բոլորին համար մեննը մունահեմիք որոշումը տուաւ, երբ արգէն կուսակալը պաշտօնանկ եղած էր և ո՞ւեւէ ազգեցութիւն չունէր դատարանի անգամներուն վրայ:

Դատարանը ասկէ աւելի արգար որոշում մը չէր կրնար տալ, քանի որ գիտէր, թէ փախուստի գործը կազմակերպուզները կառավարութեան պաշտօնեաններն էին, իրենց զործակից ունենալով Միւտաֆա՛տի հուգուցի անդամներէն մէկ քանին և իւրաքանչիւր Երիտասարդէ 20-40 հաւուն ոսկի կ'առնէին իրբ վարձ: Նոյն իսկ Վիլայէթի Գատըն՝ իր ծննդավայրը (Քիլիս) օգագոխութեան երթալու ատեն, հայ կին մը տարած էր հետը 40 ոսկիի սակարկութեամբ և պայման դրած էր, որ երբ կինը Քիլիսէն ապահով կերպով ճամբուղնէ գէպի Հալէպ և հեռագրէ, որ «մէրքէպի Հալէպէ կէօնտէրտիմ», գրամը յանձնուի ընտանիքին. այդպէս ալ եղած էր:

Անգամ մը Ամերիկեան Որբանոցի պատսպարեալ-
ներէն 4-5 երիտասարդներ Հալէպ երթալու ատեն,
Ուրֆայի մօտերը բռնուելով, ետ բերուած ու բան-
տարկուած էին: Ժանտարմըրի յիսնապետ Քէսիրիկցի
Միւմթազ՝ ծեծի ազգեցութեան տակ ըսել տալ ուզած
էր տղոց, թէ՝ զիրենք փախցնողները մուրախիսասը
(Առաջնորդ) և իր գործակիցներն են:

Բանտարկեալներէն Պիթլիսցի ազնիւ երիտասարդ
մը, Հմայեակ Մխիթարեան, երկոողով մը իմացու-
ցած էր ինծի այդ պարագան, և խնդրած էր, որ իրենց
այդ անտանելի կացութենէն ազատուելուն համար մի-
ջոց մը խորհիմ: Իր նախորդներէն համեմատաբար նը-
ւազ հայտաեաց եղող կուսակալ Սիւլէյման պէյի զի-
մեցի և խնդիրը իր խկութեամբը պատմեցի, յիշեցի
նաեւ Գատըրի պարագան և ըսի, թէ հեռագրատունէն
կրնայ ստուգել պատմութեանս ճշտութիւնը:

Երկու օր ետքը կուսակալը այցելեց բանտը և ա-
զատ արձակել տուաւ տղաքը՝ անգամ մըն ալ այդ
տեսակ անխոհեմ անթացքի մէջ չը գտնուելու յանձ-
նարարութեամբ:



Օսմաննեան Պանքայի փոխ-տնօրէն Միհրան Տէր-
տէրեան, 1922ի սկիզբները, կեղրոնի հրամանով Պօլիս
կանչուած էր՝ տարբեր պաշտօն մը ստանձնելու հա-
մար:

Հակառակ, Պանքայի էնկիւրիի կառավարութեան
մօտ ունեցած լիազօր ներկայացուցչի ջանքերուն՝ ներ-
քին գործավարը, Խարբերդէն եղած հաղորդագրու-
թեան վրայ հիմուելով՝ անյարմար զատած էր անոր
մուտքը՝ Պօլիս: Տէրտէրեան ամիսներով անպաշտօն
մնաց Խարբերդի մէջ, մինչեւ հայաբնակ գաւառներու

վերջին ընդհանուր տեղահանութիւնը: Այն ատեն մի-
այն կրցաւ անցնիւ Հալէպ, որովհետեւ կառավարու-
թիւնը ուղղակի Պօլիս համար անցագիր տալ չէր ու-
զած իրեն:

Խարբերդի ախզը ասկէր հիյէրի նախագահ՝ Պէհա-
էտափին Պէյ, մտերմական խօսակցութեան մը ընթաց-
քին անվերապահօրէն ըսած էր իրեն «Ձափողանքիդ
միակ պատճառը Առաջնորդին հետ սերտ յարաբերու-
թիւնդ է»:

Եւ արդէն Առաջնորդ ու Առաջնորդարան այնքան
կասկածելի գարձած էին յաչս կառավարութեան, որ
ատեն մը նոյն իսկ լրտեսական հսկողութեան տակ ա-
ռին Առաջնորդարանը, հոն ել և մուտ ընողները լըր-
տեսելու և օրական ծուրնալ տալու ոստիկանապետին,
որ այդ ատենները թէ գֆիդ Պէյ անուն Սելանիկցի մըն
էր: Այդ անձն էր, որ օր մը Առաջնորդարանի քար-
տուղարը, Արամ Տ. Յակոբեան, իր մօտ կանչելով
հարցաքննած էր, թէ իրօ՞ք ինքը Առաջնորդի հրամա-
նով հանգանակութիւն կատարած է՝ ի նպաստ աքսորա-
կաններու: Քարտուղարին բացասական պատասխանին
վրայ, հրամայած էր, որ հաղորդէ ինծի, կէսօրէն յե-
տոյ իրեն հանգիպիլ:

Ժամը երկուքին գացի: Սովորականէն աւելի քա-
ղաքավարութեամբ ընդունեց և վարպետ գարձուած-
քով մը զիս խօսեցնելու նպատակաւ ըսաւ.

— Ինչո՞ւ աքսորականներուն համար հանգանա-
կութիւն չես ըներ ժողովուրդէդ. մեզք չե՞ն այդ
խեղճերը, որ այդպէս անխնամ կը թողուս:

— Զիրենք իրենց տեղերէն հանելով մինչեւ հոս-
քերող կառավարութիւնը, ատոնց անհրաժեշտ պէտքե-
րը հոգալու չափ գթասրտութիւն ունի: Ես հանգանա-
կութիւն կատարելու պէտք չեմ տեսներ: Եթէ անձ-
նապէս օգնել ուզեմ կարօտեալի մը, ձեռքս գրպանս

կը տանիմ ու հոն հինգ զբուշ գտնուած պարագալին ,
երկուքը անոր կուտամ և այդ կերպով նմանիս հանգէպ պարտականութիւնս կատարած կ'ըլլամ : Խոկ եթէ կառավարութիւնը ուղէ , որ անոնց օգնեմ , կը հրամայէ ինձի և ես պատրաստ եմ հրամանը գործադրելու :

Այս խօսքիս վրայ թեթեւ մը ժպտեցաւ : Երբ պատճառը հարցուցի , ըստաւ .

— Տիւշմանուն , լաքին ազըլլը տիւշմանսըն , էօյլէ քի աղջընտան պիր լաֆ ալմանըն իմքեանը եօգ :

Յաջորդաբար համող աքսորականներու Առաջնորդարանի կողմէ տրուած նպաստները այնպիսի անձերու միջոցաւ բաշխուած էին , որ բնաւ կառկածանքի տեղի տուած չէին :

★ ★ ★

Անձիս հանգէպ կառկածանքը ոկտաւ այն օրէն , 1920 Փետրուար , երբ Սեբաստիա հրատարակուող «Իրատէի Միլիլյէ» անուն թերթը , իր թիւերէն մէկուն մէջ «Ճակալը Տրգար» պիր մեքուապ» վերնագրով հատուածի մը մէջ , ինձի վերագրած էր հեղինակութիւնը նամակի մը , որ իբր թէ Տիգրանակերտէն գրած ըլլամ Զաւէն Պատրիարքին և որ Մէրտին գացող ճամբորգի մը վրայէն բռնուած ըլլայ :


Նամակին մէջ ի միջի այլոց գրուած է եղեր :

«Եկեղեցիի զանգակները հնչեցնել տուի . հայերը և ասորի եղբայրները հրաւիրեցի և անոնց ներկայութեան հրաշունչ ճառ մը խօսեցայ : Բերած 6000 ոսկիիս կէսը հոս ծախսեցի , մնացեալը Խարբերդ պիտի տանիմ թէօքիլաք ընելու համար : Այժմու Դաւենակներն ու Հընչակները հիներուն չեն նմանիր , ասոնց հօգն ու սեօղ մէկ է : Թրանսական ժէնէրալին Գարարկեամին ալ քայեին ըրի» :

Նամակին պարունակութիւնը թէեւ տղայական ու անիմաստ , այնու ամենայնիւ կարենալ խմբագրելու համար , մարդ պէտք էր չարին հանճարը ունենալ :

Արգարեւ , Տիգրանակերտէն , ապահովագրեալ նամակ մը գրած էի Պատրիարքարան : Այդ նամակին մէջ տուած էի ժողովուրդի նկութական ու բարոյական կացութեան մասին կարգ մը տեղեկութիւններ , պատմած էի տեղւոյն Հայ-Հռովմէական Առաջ . Փօխանորդ Յովոէփ Վրդպա . Ամիրիսանեանի շահատակութիւնները և առաջարկած էի Որբախնամի նախագահութիւնը յանձնել նորընծայ Աշոտ Քհնյ . Փափազեանի : Առկէ

Յիշ-Ջի



Տ. Աշոտ Քհնյ. Փափազեան Տիգրանակերտ
հեռնադրուած Գիւտ Նսպ.է 1919ին

զատ յիշած էի կուսակալ Ֆահդ Ալի^(*), Մերքեզ Գօման-
սանը Օսման Զէքի և Էրքեանը Հարպ Մէխիսի Խալիս
Պէյքը կողմէ հայոց նկատմամբ ցոյց տրուած բար-
եացակամ վերաբերմունքը:

Նամակը հայ հռովմէական երիտասարդի մը գրա-
քննութենէն անցած էր: Վարդապետը անկէ տեղեկա-
նալով նամակի պարունակութեան, չափէն աւելի կը
սրտնեղի: Վերջին օրերուն իր ընթացքին մէջ տես-
նուած փոփոխութիւնը արդէն կը հասուատէր այդ
պարագան:

Տարագրութեան միջոցին, անկէ առաջ ու ետքը
իր հետեւած ուղղութեան նկատմամբ քաղած տեղե-
կութիւններս բնաւ նպաստաւոր չէին: Իր հետապնդած
նպատակին համեմու համար, միջոցներու մէջ խրո-
րութիւն չը գնողի մը տպաւորութիւնը թողուցած էր
հասարակութեան վրայ: Այս պարագաները ինձի իրա-
ւունք տուին ենթագրելու, որ ծանօթ նամակին պատ-
րաստութիւնը և կառավարութեան ձեռքը անցնիլը,
իր գաւագրութեան արդիւնքը կրնար ըլլալ, մանա-
ւանդ երբ Տիգրանակերտի մէջ ինձի հաւաստողներ ալ
եղան, թէ այցելութիւնս 'ի Տիգրանակերտ և տեղւոյն
ուսուցիչ Տիգրան Փափաղեանը քահանայ ձեռնազելս
շատ հաճելի չէ թուած իրեն. որովհետեւ մինչեւ այդ
թուականը կուսաւորչական հայերու մկրտութիւննե-
րը, պսակներն ու թաղումները ինք կը կատարէ եղեր,
առատօրէն վարձատրուելով, մինչդեռ սեփական քա-
հանայի մը ներկայութիւնը, այդ ազրիւրը ցամքեցու-
ցած է:

(*) Ֆահդ Ալի Պէյ ընդհանութեան ատեն Քէօ-
թահիայի միւթէսարք էր, որուն չնորհիւ այդ չըջանակի
հայերը զերծ մնացին ապրագրութեան դառնութիւնը հա-
շակելէ:

«Երատէի Միլլիէ» թերթէն Խարբերդ հասած օրը
— 1920 Փետ. 16 — տեղւոյն հայութեան համար սար-
սափի օր մը եղաւ: Թուրքերը, այդ նամակին ընթեր-
ցումովը գրգռուած, սկսան ընդ ակամբ նայլ հայե-
րուն:

Այդ օրը քաղաք գացած էր Միհրան Կօշկարեանի
պսակագրութիւնը կատարելու: Առաջնորդարանի
քարտուղարին կողմէ, Ամերիկեան Հիւանդանոցի հե-
ռածայնին միջոցաւ գաղտնապէս լուրը հաղորդուեցաւ
ինձի, երբ սեղանի վրայ կը գտնուէի: Սեղանակիցնե-
րուն ուրախութիւնը չը խանգարելու համար, առանց
բան մը զգացնել տալու, իսկոյն Միզրէ իջայ, թուր-
քերու գերագրգռուած միտքերը հանդարտեցնելու և
ժողովուրդին խախտած բարոյական կորովը վերահաս-
տատելու:

Նախ՝ հետամուտ եղայ թերթէն օրինակ մը ապա-
հովել, որուն համար Լեւոն Խարբութլեանի աշխատու-
թիւնը բնաւ չը պիտի մոռնամ: Ետքը Կուսակալ
Մուխթար Պէյի գիմեցի և անձիս գէմ եղած այդ զըր-
պարտութեան մասին բողոքեցի: Կուսակալը գրաւոր
գիմել առաջարկեց, որպէսզի կարողանայ ընթացք տալ
ինգրոյն: Փամանակը անցած ըլլալուն՝ յաջորդ օրուան
թողուցի առաջարկին գործադրութիւնը:

Կուսակալին մատուցած բողոքագրիս հետ միա-
ժամանակ հերքմանագիր մըն ալ հրատարակութեան
տուի տեղական «Նարգ» թերթին մէջ և հեռագրեցի 'ի
Պատրիարքարան, Արդարութեան գործոց նախարարին,
Մուստաֆա Թէմալին, որ այն ատեն դեռ Սեբաստիա
կը գտնուէր և Տիգրարակերտի 13րդ Ֆրցա Գօման-
սանիին ու անաչառ քննութիւն մը պահանջեցի,
յայտնելով, որ եթէ նամակին իմ կողմէ գրուած ըւ-
լալը հաստատուի, պատրաստ եմ ծանրագոյն պատի-
ժի ենթարկուիլ, հակառակ պարագային՝ կը խնդրէի

միւրենասըրին օրէնքի խոտութեան երթարկուիլը :


Այս ձեռնարկներէն և ոչ մէկը կարողացաւ այդ յերիւրածոյ նամակին մտքերու վրայ թողուցած որպատութիւնը հակազգել : Ընդհակառակը, անիկա թուրքերէն ոմանց ձեռքը իրը գէնք ծառայեց, իրենց չարամտութիւններուն յագուրդ տալու :

Հետազայ գէպքերը բաւական են ապացուցանելու այդ պարագան :

1.— Խարինաֆ Ռէխսի Մարաշցի Աթա Պէյ, կը թեւլագրէ Բարիքեան Տէտոյի և Թաշճեան Աւետիսի, որ կուսակալին գիմեն և իմ հեռացումս պահանջեն քաղաքէն, իբրեւ խոռվարար և կրկին ցեղերու մէջ թըշնամութիւն յառաջ բերող և այդ ուղղութեամբ Զաւէն Պատրիարքին գրած նամակիս օրինակը կուսակալին քովը ըստաւ կը յայտնէ : Երկուքն ալ կ'ըսեն, թէ իւրենք այդ տեսակ նամակի մը գոյութենէն տեղեկութիւն չունին . եթէ ինք հաստատապէս գիտէ այդ պարագան, թող ընկերանայ իրենց : Աթա Պէյ կը իսուսափի, առարկելով որ ատիկա կառավարական գաղտնիքն է, որուն ինքը տեղեկացած է իր պաշտօնին նիք մըն է, որուն ինքը տեղեկացած է իր պաշտօնին իւրիմամբ և կը ինքը, որ իր անունը երեւան չը հաւաքարել կուսակալին քով նամակ մը կալ եղեր, ինչպէս վերջէն հասկցուեցաւ, բայց անիկա իմ ժամանումէն առաջ, Նշան Քահանայ Մարգարեանի կողմէ կազմուած Քազ. Փողովի տեղեկազիրն էր, որուն մէջ սիսալմամբ Ազգ. Փողով գրուած էր, զոր գըտքնանութիւնը չարամտութեամբ Մինիսը միլի թարգմանած էր :

2.— Նոյն տարուան Օգոստոսի ամենատաք օրեւըէն մէկուն, երբ Առաջնորդարանի հաշիւներու պատրաստութեամբ զբաղած էի, ոստիկան մը գալով լսու, — Պուեռըն էֆ., միւտիր պէյ սիզի իսթէհօր:

— Լաւ, կուգամ, պատասխանեցի :



Տ. Նշան Քհենյ. Մարգարեան

Բաղով Արմենի զիւլացի
Մեծ-Եղեռնի վերաբրոդերէն, որուն կեանիք ուս արկածալից եղած է

— Ոչ, միւտին պիտի երթանք, — ըստ :

Ոստիկանին այդ յանդգնութեան վրայ, թէեւ ամբողջ արիւնս գլուխս խուժեց, բայց խոհեմութիւն սեպեցի լուել, աւելի անախորժ վիճակ մը չստեղծելու համար : Պատրաստուելով գուրս ելայ Առաջնորդարանէն՝ ազգարարելով իրն, որ հեռուէն հետեւի ինձի : Բարեբախտաբար այս անգամ ազգարարութիւնս մերժելու չափ անքաղաքավար չը գտնուեցաւ :

Գացի ոստիկանատուն, ուր փոխանակ միւտիրի, զօմիսէր մը գտայ գէմս, որ զայրոյթ պատճառելու

աստիճան ցուրտ ընդունելութիւն մը ըրաւ և աճապաշրանքով երկող մը զբեց ու սատիկանին յանձնելէ յետոյ, խօսքը ինծի ուղղելով ըստ:

— Պուեռըն, միւսթանթըգլըգ թարաֆընտան իսթէնիլմիչսինիլ:

Ոստիկանին ձեռքի թուղթին վրայ ակնարկ մը նետելով տեսայ, որ գրած է, «Մուրախսաս Գ. Էֆէնտիի մէջնուտէն զաթը ալիլէրինէ կէօնտէրիեօրըմ»: Ակամայ համակերպեցայ այդ նուաստացուցիչ հրամանին ալ ու գացի հարցաքննիչին մօտ, գառնօրէն գանգատեցայ, առանց պաշտօնական հանգամանքս նկատի առնելու, այդ կերպ կանչուելուս համար և ըսի.

— Եթէ մուրախսասը ամենածանր յանցանքով մըն ալ ամբաստանուած ըլլար, գարձեալ փափկութեամբ վարուելու էիք հետք:

Հարցաքննիչը, խնդրոյն երեւակայուածէն շատ աւելի ծանր և հրամանը բարձրէն ըլլալը յայտնելով, ձեռքին տակ գտնուած թուղթերու պարութան ինծի երկարեց՝ աչքէ անցնելու համար զանոնք:

Թուղթերուն մէջ կային.

Ա.— Սեւերեկցի Միւսլիմ ստորագրութեամբ, թուղթիոյ Ազգ. Մեծ ժողովի նախագահին ուղղեալ հեռագրի մը վաւերացեալ պատճէնը, որում մէջ Միւսլիմ կը զանգատի իմ մասին, թէ՝ «Զաւէն Պատրիարքի գրած նամակով ծանօթ, զօմիքնի մուրախսար, օսուն մէյսանի մէջ, կինս բռնութեամբ ձեռքիս առաւ և նորածին զաւակս գետին նետելով, անոր ըստանման պատճառ եղաւ: Խալամին համար նուիրական եղող նամուս, այդ խայինին ոտքերուն տակ կը տըրորուի: Յա՛նուն արդարութեան, իրաւունքիս պաշտպանութիւնը կը խնդրեմ»:

Բ.— Արդարութեան գործավարին հեռագիրը, ոռով կը հրամայուէր... թիւ հեռագրին օրինակը առ-

նել հեռագրատունէն և միւրինասրբին նկատմամբ քեց' զբարը գանոնիյէ կատարել և արգիւնքը անմիջապէս հաղորդել, 'ի պատշաճ տնօրինութիւն:

Գ.— Միւսլիմի և անոր ցոյց տուած վկաներուն հարցաքննութիւնները:

Հարցաքննիչին հարցումներուն պէտք եղած պատասխանները տալով մի առ մի հերքեցի ինծի վերագրուած կրկին ամբաստանութիւնները և ըսածներուս իբր վկայ ցոյց տուի, փոլիս միւսիւրի Ահմէտ Պէյը (եղբայր՝ Պօլոյ փաստաբանական կաճառին նախագահ Լութֆի Ֆիքրի Պէյի) և մեհանիր միւսիւրի Համալի Պէյը, որոնք ծանօթ էինք Միւսլիմի յարուցած խնդրոյն բոլոր մանրամասնութեանց, մանաւանդ Համալի Պէյը, որ Միւսլիմի կնոջ հօրինական հողերը կը վարէր ու կը ցանէր Քէսրիկի մէջ և այդ իսկ պատճառով կը հովանաւորէր զայն:

Իսկապէս Միւսլիմի կնոջ Դշխոյ Տ. Սարգիսեանի փախուստին մէջ ո՞եւէ գործօն դեր ունեցած չէի, միայն եղած հարցումներուն իբր պատասխան, հարկ եղած թելագրանքը ըրած և պէտք տեսնուած ատեն օժանդակել խոստացած էի և խոստմնազանց չը գըտնուելուս համար, մինչեւ այսօր ալ ուրախ կ'զգամ ինքնինքնս:

Նորածինի սպանման պարագան ալ բոլորովին շինծու էր, որովհետեւ Դշխոյի ծննդաբերութիւնը Տօք. Էտկինսընի Հիւանդանոցին մէջ տեղի ունեցած և հինգ օր ետքը պաղառութեան հետեւանքով մեռած էր: Բարեբախտաբար, Տօք. Ռւորտ, առ ի զգուշութիւն, Առողջապահական Տնօրէնին իմացուցած էր երախային մահը և զիակը քննել տալով բափոր առած էր: Առիկա բաւական եղաւ, որ Միւսլիմի բողոքին արժէքը հիմէն խախտի և իմ անպարտութիւնս հաստատուի:

Միւսլիմ, հաւանաբար ուրիշներու թելագրանքով

ծրագրած այս խնդրոյն մէջ ձախողելէն ետքը՝ տարբեր մարզի մէջ փորձեց իր ոյժը։ Թրքական հաւաքոյթի մը մէջ, երբ զի՞նքը կը զրգուեն, 'ի պատասխանի կ'ըսէ թէ՝ «Մուշախսասը պիտի զարնեմ և այդպէսով վրէժս լուծեմ իրմէ»։

Իմ կողմէս բարերարեալ թուրք մը, Շէյխ Սէյֆէտին, որ պատահմամբ հոն գտնուած էր՝ գաղտնապէս ինձի հալորդեց, ես ալ կուսակալին յայտնեցի ու անձիս պաշտպանութիւնը խնդրեցի։

Կուսակալին անմիջական հրամանին վրայ, Միուլիմ ձերբակալուելով ընդհսկողութեամբ զրկուեցաւ Սեւերէկ, անգամ մըն ալ Խարբերդ գալու համար արտօնութիւն չը տրուելու յանձնաբարութեամբ։ Թէեռ ուրիշ անգամներ գարձեալ եկաւ և նոյն խնդիրը արծարձեց, տարբեր ուղղութեամբ և միջոցներով, բայց ամէն անգամ ալ անյաջողութեան մասնուեցաւ, շընորհիւ ժանտարմըրիի գօմանտան Համտի Պէլի, ուրուն ծանօթացած էր Երուսաղէմի մէջ և բարեկամութիւնը վայելեցի իր պաշտօնավարութեան միջոցին։

3. — Զմշկածակցի բահսիլսար ձէլալ անուն հրէշ մըն ալ, որ Խարբերդ քաղաքի բարեկեցիկ ընտանիքներէն մէկուն աղջկան հետ, տարագրութեան և սարսափի օրերուն բանութեամբ նիֆեան եղած էր և կինը իմ յանձնաբարութեամբ Ամերիկեան Հիւանդանոցը ընդունուած էր և անձնուիրաբար կը ծառայէր, զերծ մնալու համար ձէլալի հետապնդումներէն, համանման հեռագրով մը բողոքած էր իմ մասիս, իբր իր կինը հեռագրով մը բողոքած էր իմ մասիս, իբր իր կինը հեռագրով մը բողոքած էր կիմ մասիս, Այն ալ առաջնոյն բախտին արշանացաւ։

Ձէլալ զիւրաւ տեղի տուողներէն չէր սակայն, միշտ կը հետապնդէր իր կինը։ Ատիկա պատճառ եւ զաւ, որ երկուստեք գատի գիմեն։ Ձէլալ յաջողեցաւ զաւ, ումուրը շերիյի գործավարութենէն իլամ բերել տալ,

կինը բոնութեամբ իրեն յանձնուելու համար։ Աղջկան փաստաբանը, Արաբկիրցի Բասըմ էֆ., ներքին գործոց նախարարութեան՝ 1918 նոյ. 4 և 1919 փետ. 8 թուակիր ծածկագիր հետեւեալ շրջաբերական հեռագիրներու զօրութեամբ իւամը նազս ընել տոււաւ։

1. — «Կուսակալութեանց մէջ քրիստոնեայ ժողովուրդէն ոմանց վախի հետեւանքով և ժամանակառոր կերպով կրօնափոխ ըլլալինին և այժմ իրենց նախկին կրօնքին գառնալու ուղելինուն առթիւ, կարգ մը պաշտօնական շրջանակներու կողմէ դժուարութիւն յարուցուիլը տեղեկացանք, վախի և խուճապի արգիւնք եղող այդ կարգի կրօնափոխութիւնները պաշտօնական գործողութեանց առիթ ըլլալու կանոնական արժէք մը չեն ներկայացներ։ Այդ կերպով իհրիտա ընողներուն, ժամանակ մը վերջը, իրենց նախկին կրօնքին գառնալու փափաքնին բնական է։

«Օսմ. Սահմանագրութեան՝ առանց կրօնքի խարբութեան, բոլոր օսմանցի անհատներուն շնորհած խըզնի ազատութեան հակառակ եղող այդ վիճակին շարունակութիւնը, հայրենաստիրական վեհ զաղափարին հետ ո՛եւէ կերպով չի կինար պատշաճիլ։ Հետեւարար, անմիջապէս իրական քննութիւն մը կատարելով, անուն կամ կրօնք փոխողներուն, իրենց նախկին կրօնքին գառնալու արտօնուած ըլլալինին, պատշաճ եղանակով մը առնչակիցներուն հաղորդելնիդ կը յանձնարարուի»։

2. — «Բոսմ տարիքը չը լրացնող երկսեռ բոլոր հայերուն կրօնափոխութիւնը անընդունելի ըլլալուն նուժուսի արձանագրութիւնները անմիջապէս իբր հայ սրբագրութիւն, իսկ քսանէն վեր եղողներուն ալ 1918 Հոկ. և նոյ. 21 թուակիր հեռագրական հրամաններուն համաձայն, իրենց նախկին կրօնքին գառնալու պատը ըլլալինին հաղորդուելով, այդ ուղղութեամբ դիմում

կատարուած պարագալին, արձանագրութիւններու սրբագրութիւնը կը յանձնաբարուի»:


1922 Օգոստոս 10ին, 592 համար հեռագրով մը գիմեցի Ազգ. Մեծ ժողովի նախագահին, պատճէնը դրկելով ներքին զործավարին:

Հեռագրի բովանդակութիւնը հետեւեալն էր.—

«Մեր օրինաւոր կառավարութեան՝ ազգային զատը բարող վերջուորութեան մը յանդեցնելու զբաղած սա պահանձն, թէեւ չեմ ուզեր զինքը ձանձրացընել, բայց պէտքը կը հարկազրէ, որ զիմեմ։ Տասը և աւելի տարիներէ ի վեր Ամերիկա գտնուողներու այստեղի իրենց ընտանիքները, վերջին ծալր թշուառութեան մատնուած ըլլալով, կը յայտնեն, թէ այլեւս այդ վիճակին չեն կրնար հանգստըներէ և զրեթէ մեծամասութեամբ կը խնդրին ամուսնալուծում և ուրիշներու հետ վերամուսնութեան արտօնութիւն։ Ասիկա մեր կրօնական օրինաց բոլորովին հակառակ ըլլալը Զեր վսեմութեան յայտնի իրողութիւն մըն է։ Այդ գժուարին կացութենէն ազատելու համար, կը համարձակիմ խնդրել Զեր վսեմութենէն, որ արտօնութիւն չնորհէք, որպէսզի անոք և ամուսինները Ամերիկա գտնուող կինները և ծնողները հոն հաստատուած անչափահասները կարենան անոնց մօտ երթալ։ Եւ այս կը համարձակիմ խնդրել Զեր վսեմութենէն, յանուն կրօնական սկզբանց պաշտպանութեան»։

Էնկլիւրիի կառավարութենէն եկած հրաման մը կ'արտօնէր, այրի և աննեցուկ կիններու և անչափահասներու, իրենց արտասահմանի մօտիկ ազգականներուն քով երթալը։

Կռուակալ Սիւլէյման Պէլ, այդ հրամանին վրայ յանձնախումբ մը կազմեց՝ այդ ուղղութեամբ իրեն



մատուցուած աղերսագրերը^(*) մանրակլիվու քննուշենէ մը անցնելէ ետքը, տեղւոյն վրայ իրենց օգնող ամուսինն, եղբայր, ծնողք և կամ մերձաւոր այլ մարդ չունենալին հաստատելու պարագային Սիեահար Վերագասը տրուելու համար:

Յանձնախումբի անդամներն էին, փօլիս միւտիւրի փոխանորդ գօմիսիր Ապաւ էֆ., Պէլէսիլի րէիսի Խալիլ Պէլ, Փուլութլուզատէ Խալիլ էֆ. և ես: Խալիլ Պէլի կողմէ ցոյց տրուած պէտքին վրայ, ախզը ասէիր իիշերիի կողմէ հազարապետ մըն ալ աւելցաւ, անչափահաս աղայոց շախսերը, իրենց ձեռք գտնուած նութուսի թուղթերուն հետ համեմատելու և ըստ այսմ արտօնելու համար: Հազարապետը, զին. առաքմանց գործողութեամբ ծանրաբեռնուած ըլլալուն՝ բարեբախտաբար կը բացակայէր ու մենք առիթ կ'ունենալինք, երբեմն մինչեւ քսան տարեկաններու երթը զիւրացընել, հակառակ Խալիլ Պէլի ընդդիմութիւններուն:

Յանձնախումբին պաշտօնը հազիւ ամիս մը տեւեց և այդ ժամանակամիջոցին, հազարէ աւելի աշերսագրեր անցան մեր ձեռքէն, որոնցմէ շատ քիչերը մերժուեցան, անոնց ալ նեցուկ ունենալը, յանձնախումբի անդամներէն վատ՝ ուրիշներուն ալ ծանօթ ըլլալուն պատճառով: Այդ պատեհութենէն օգտուելով՝ ձէլալի կնոջ՝ Օր. Ս. Ալոմաննեանի Հալէպ երթը զիւրացնելու համար, Բալուցի կնկան մը սիեահար վերագասը հանել տալ թելագրեցի. աղերսագիրը անձամբ հետապնդեցի և սիեահարի վեսիզան Կուռուկաւլին անջատաբար ստորագրել տաէւ վերջ՝ վրայի պատկերը հանելով, տեղը իր լուսանկարը փակցնելու հա-

(*) Աղերսագրերուն վրայ ինզրաբկուներու լուսանկարները գանուիլը էական պայման մըն էր և յանձնախումբը պարտաւոր էր անոնց ինքնութիւնները հաստատել:


մար յանձնեցի եղբօրը և յաջորդ առաւօտ առանց ոչ ոքէ ճանչցուելու, ուրիշ չորս կիներու ընկերակցութեամբ, ինքնաշարժով մեկնեցաւ և հինգ օրէն ապահով հասաւ Հալէպ: Անշուշտ մինչեւ հիմա հասած բւյալու է հէգ աղջիկը Ամերիկա՝ իր եղբայրներուն քով, միանգամ ընդ միշտ ազատած՝ վերստին այդ ճիւաղին ձեռքը իյնալու մղձաւանջէն:

Եթէ այդ միջոցը գործագրուած չըլլար, թերեւս վերջին ընդհանութեան հրամանէն ալ չը պիտի կինար օգտուել, քանի որ մեծ ու պղտիկ բոլոր պաշտօնեանները 'ի նպաստ ձէլալի կը գործէին և ատոր համար էր, որ որբերու փոխագրութեան ատեն, հակառակ Ամերիկացիններու ջանքերուն չը կարողացաւ ընկերանալ անոնց:

★ ★ *

Այսինքն բարդութիւններու ծնունդ տուող առասպելական այդ նամակի նկատմամբ 15րդ Ալայ Գոմանանը և. Մ. Քէմալի, Խարբերդի մէջ անձնական ներկայացուցիչը եղող Հազարապետ էլիսս և Տօկերուի էրեւանը Հարազ Ռէիսի Խալիս Պէլի երթը Մարտ 20 և Ապրիլ 3 թուակիր նամակները թարգմանաբար կ'արտագրեմ հոս, ընթերցողները իրազեկ ընելու համար:

1.- «Զեր էլ-Ազիզ ժամանումէն իվեր, վկան եւ զած շարժումներդ և հինէն Զեր ճանչցողներու ըրած յանձնաբարութիւնները՝ հայրենակցութեան զգացումներու հակառակ ընթացքի հետեւող մը չ'ըլլալուտ համազումը զոյացուցած ըլլալնին մէջս՝ տեսակցութեանս միջոցին ըսած էի Զեզի. Միեւնոյն երկրին մէջ ապրող կրկին տարբերուն միջեւ, թշնամութիւն յառաջ բերելու չափ ստորնութեան վիշտանող մը չ'ըլլալդ մօտէն կը գուշակեմ: Զեզի ցաւ պատճառող այդ մահուտ



Նամակի խնդիրը, որքան որ վերջնականապէս լուծել և մէջտեղ նետուած այդ սեւ արատը սրբել պէտք է, բայց ներկայ պարագաները, երկարօրէն միւնագաւառի անյարմար ըլլալուն, առ այժմ լոռովեամբ փոխարինենիդ կը յանձնարարեմ. ի հարկին, այդ մասին Զեր ընելիք ձեռնարկին^(*) իմ կողմէ յետաձգուած ըլւալը, պէտք եղած տեղերը հասկցնել խոստանալով՝ անկեղծօրէն ձեռքերնիդ կը սեղմեմ»:

Հազարապես Էլիսա

2.- Հետագայ պատասխանը Գ. Ե. ի հազորդելնէդ կը խնդրեմ: Նամակնիդ և լրագիրը («Շարդ»ը կ'ակնարկէ) առի: Զեր համակրանքէն շնորհակալ եմ: Նամակներուտ պատասխանը, զբաղման պատճառաւ, ուշացուցած ըլլալուս ծածկագրով^(**) պատասխանելու ստիպուեցայ: Կրկին ազգերու միջեւ բարեկամութեան հաստատման աշխատելուտ մասին ունեցած համոզումս կատարեալ Զեր անձին հանգէպ յարգանքըս տեւական է: Ուրիշ ազգերու նման Զեր ազգին աւ իրաւասութեան սահմանին մէջ ամէն կերպ օժանդակութիւն և գիւրութիւն ըստ առաջնոյն ցոյց կուտամ: Գալուով նամակի խնդրոյն, հայերէն գրած այդ նամակը Մերսին Գափուառի փօլիսին կողմէ Մարտին գացող ճամբարզի մը վրայէն ձեռք անցուցած է^(***): «Կուտակալութիւնը ամփոփ կերպով անոր թարգմանութիւնը հաղորդեց մեզի: Կ. Պոլսոյ Հայոց Պատ-

(*) «Իրատէի Միլիյէ» թերթին գէմ անուանաբկութեան դատ բանալու ձեռնարկիս կ'ակնարկէ:

(**) Ծածկագիրը ուղղուած էր Տօրդ Ալայ Գօմանտաւնիութեան, ուրկէ պաշտօնապէս հազորդուեցաւ ինծի:

(***) Տիգրանակերտ գտնուած միջոցիս ճամբարզի հետ նամակ զրկելու գաղափարն անգամ ունեցած չեմ:

ըիարքարանի պահանջման վրայ, լուսանկարը հանել տալով պիտի զբկուի (*): Նամակին բնագիրը տեսայ, թուղթը (բառ մը անընթեռնելի) հոգեւորականներու յատուկ հայկական (անընթեռնելի) կրօնականներու սեփական կնիք ունի, ստորագրութեան անունն ալ Զեր անունն է (**):

Բայց Խարբերդի մէջ ըստծնուդ պէս (***) , այս նաւմակը քահանաներու պաշտօնանկութիւն առաջարկած գաթողիկ քահանաներու կողմէ Էլ-Պարեզ-խրքանին եղած ըլլալն ալ հաւանական է, սակայն նամակին գոյութիւնը անառարկելի է, ինչպէս ձեռք անցուած ըլլալու մասին կառավարութիւնը հարցաքննութիւն կատարած է: Զեր բրօքերօն կուսակալութեան հազոր կատարած է: Զեր բրօքերօն կուսակալութեան հազոր կեցինք: Բնականաբար հետապնդում պիտի կատարուի»:

Երքեանը Հարալ Ռէլիս
Խալիս

(*) Պատրիարքարանը Մ. Քէմալի ուղղեալ բաց նամակով մը ինձի վերագրուած նամակին լուսանկարին հատակով մը իմ գիրի վերագրուած նամակին համարական համարակութիւնը պահանջած էր 15 օր պայմանաժամով, հակառակ պարագային դատ բանալ սպառնացած էր:

(**) Պատասխանագրոյն մէջ ըսի, թէ նամակին ստորագրութեան անունը իմ կրնայ ըլլալ, բայց գիրն ալ իմ ըլլալը հաստատելու համար մասնագիտներու քննութիւնը անհրաժեշտ է:

(***) Այս խնդրոյ շուրջ կուսակալին հետ տեսնուած առեն, հարցուց թէ, Տիգրանակերտի մէջ թշնամի կամ հատեն, հարցուց թէ, Տիգրանակերտի մէջ թշնամի կամ հատեն, հատեւաբար ո՛չ հակառակորդ և ո՛չ ալ թշնամի ուշիւնս, հետեւաբար ո՛չ հակառակորդ և ո՛չ ալ թշնամի ուշիւնս, միայն կաթողիկ վարդապետին հետ թեթեւ խնդիր մը նիմ, միայն կաթողիկ վարդապետին հետ թեթեւ խնդիր մը նիմ, որբանոցներու մասին: Կուսակալը այդ պարագան, ունեցաց որբանոցներու մասին: Կուսակալը այդ պարագան, իբրև կարեւոր զէպք հաղորդած ըլլալու է Տիգրանակերտ:

Այսքան կարեւոր խնդրոյ մը մասին կատարուած խիստ քննութեան և հետապնդումին արդիւնքը մինչեւ զերջ անձանօթ մնաց՝ զարմանք պատճառելով ինձի հետ շատերուն ալ:

★ ★ ★

Դժբախտութիւնը կարծես ինձի հետ կ'ընկերանար: Մէրտին հասած օրս խակ, իրիկունը ուշ ատեն լուր բերին, որ քաղաքին մէջ զրոյց մը կայ, թէ եկողը Փրանսական լրտես մըն է: Անմիջապէս քովս գտնուած թուղթերը, որոնք կրնային եղած կասկածը հաստատել, անհետացուցի և արգէն Հալէպէն Մէրտին եռօրեայ ճամբորգութեանս ընթացքին, Compartementին մէջ առանձնութենէս օգտուելով, թուղթերու մաքրագործում կատարած և պատուած կարուները հովին տուած էի:

Բարեբախտաբար տեղւոյն Միւրէսարքի և զին: Հրամանատարը, որոնց հետ յաջորդ օրը տեսնուեցայ, Պօլսէն մեկնած պահուս, Պատերազմական Նախարար Մէրտինցի ձէմալ Փաշայէ առած յանձնաբարականս տեսած ըլլալնուն՝ կարեւորութիւն չտուին շրջած զըրոյցին: Մինչեւ այսօր չեմ կրցած հասկեալ սակայն, թէ այդ լուրը ուրկէ՞ ծագում առած էր մտքերու մէջ, որ իրականութենէ շատ հեռու ալ չէր:

1919ի Դեկտեմբերին, Պօլսէն գէպի Խարբերդ ճամբորգութեանս ընթացքին, Ատանա հասայ Ժէնէրալ կուրոյի առաջին անգամ ըլլալով նոյն քաղաքը այցելած օրը:

Կիլիկիոյ կաթողիկոսին հրամանով ես ալ ընկերացայ «քարի գալուստ»ի այցելութեան դացող շքախումբին: Ընդունելութեան ատեն, երբ կաթողիկոսը իր հետեւորդներու կարգին զիս ալ ներկայացուց իր-

բեւ Խարբերդ-Մալաթիոյ Առաջնորդ, ըստ, որ մէկ քանի օրէն պիտի մեկնիմ նոր պաշտօնատեղիս, Ատանայի զին. կառավարիչ Գօլօնիկ Պրէմօն, մասնաւոր հետաքրքրութիւն մը ցոյց տուաւ և հրաժեշտի պահուն, յանձնարարեց, նախքան մէկնումս, առանձին տեսակցութիւն մը ունենալ իրեն հետ։ Փափաքին գոհացում տալու համար, մեկնելէս օր մը առաջ — 16 Դեկտ. — ներկայացաց իրեն և յարջորդ օրը արգելք մը չը պատահելու պարագային, մէկնելու տրամադրութիւնո յայտնեցի։

Բաւական երկար տեսակցեցանք. խօսակցութեան ընթացքին ցաւ յայտնեց, Ժէնէրալ Կուրոյի ի պատիւ, հայերու կողմէ տրուած թէյասեղանին Պ. Մ. Տամատեանի խօսած ճառին նկատմամբ. որով յարգելի բանախօսը չնորհաւորած էր Ժէնէրալի մուտքը Հայկական Ազատ Կիլիկիոյ հողը և «բարի գալուստ» մաղթած։ Գոլ. Պրէմօն աւելցուց, «Մենք չենք ժխտեր Կիլիկիոյ Զերը ըլլալը. կ'ընդունինք, որ անիկա Զեր բացարձակ իրաւունքն է, միայն, գուք հոս փոքրամասնութիւն կը կազմէք, մեր փափաքն է, Կիլիկիան գոնէ 25 տարիներ մեր հոգատարութեան տակ պահել, որու միջոցին, գուք նիւթեական, բարոյական և թուական առաւելութիւններով գերազշիո դիրք կ'ունենաք և բընականօրէն Զերը կ'ըլլայ Կիլիկիան։»

— «Թող ներէ Զերդ Գերազանցութիւնը, որ յայտնիմ թէ՝ ըսի, Պ. Տամատեան իրեւ Ազգ. Պատուիրակութեան Լիազօր Ներկայացուցիչը Ֆրանս. Իշխանութեան մօտ, անշուշտ գիտակցութիւնը ունէր իր խօսածին և ես իրաւասու չեմ անոր խօսքերը քննադատելու, քանի որ hierarchiquelement ազգային բոլոր իշխանութիւնները քաղաքանապէս կապուած են Ազգ. Պատուիրակութեան և ենթակայ են անոր որեգրած գործելակերպին։ Իմ այս պատասխանս,

հաւանաբար շատ հաճելի չը թուեցաւ իրեն, այնուհանգերձ խօսակցութիւնը շարունակելով, թելագրեց, որ այցելած վայրերուս և ի մասնաւորի Խարբերդ-Մալաթիոյ զինուորական ու քաղաքական կացութեանց մասին պարբերաբար տեղեկութիւններ տամ իրեն և առ ալդ համաձայնական պետութեանց ներկայացուցիչներուն ուղղեալ յանձնարարական մը տուաւ, խնդրելով որ հարկ եղած ատեն իրենց օժանդակութիւնը չը զլանան։

Դժբախտաբար Գոլ. Պրէմօնի խօսքերը անկեղծ չէին, որովհետեւ, երբ իր քովէն ելլելէս յետոյ, պէտք տեսայ թուրք կառավարութեան նոյն Վիլայէթի Միւլիյէ Միւլիքիրիչին հետ, որ այդ օրերուն Կուսակալին կը փոխանորդէր, տեսնուելու, հոն իմացայ որ Պրէմօն անոնց ալ տարբեր կերպով արտայայտուած է, թէ «Այս շրջանին մէջ դուք մեծամասնութիւն կը կազմէք, հետեւաբար Կիլիկիան ձերն է. միայն երկրին մէջ գտնուող այլակրօն և գժգոն ցեղերը ձեր դէմ չըմբոստացնելու համար, առայժմ կ'ուզենք մեր հոգատարութեան տակ պահել զայն որոշ ժամանակի մը համար։»

Կրկին տեսակցութիւններուս արգիւնքը հաղորդեցի Կաթողիկոսին, առանց կարենալ գուշակելու թէ, անոնք օր մը պիտի յանգէին Մարաշի ահաւոր կոտորածին և Կիլիկիոյ պարպումին, որուն վասաները այսօր կը կրէ Ֆրանսան Սուրբիոյ մէջ։

բեւ Խարբերդ-Մալաթիոյ Առաջնորդ, ըստ, որ մէկ քանի օրէն պիտի մեկնիմ նոր պաշտօնատեղիս, Առաջայի զին. կառավարիչ Գօլօնիլ Պրէմօն, մասնաւոր հետաքրքրութիւն մը ցոյց տուաւ և հրաժեշտի պահուն, յանձնարարեց, նախքան մէկնումս, առանձին տեսակցութիւն մը ունենալ իրեն հետ։ Փափաքին գոհացում տալու համար, մեկնելէս օր մը առաջ — 16 Դեկտ. — ներկայացայ իրեն և յարջորդ օրը արգելք մը չը պատահելու պարագային, մեկնելու տրամադրութիւնո յայտնեցի։


Բաւական երկար տեսակցեցանք. խօսակցութեան ընթացքին ցաւ յայտնեց, Ժէնէրալ Կուրոյի ի պատիւ, հայերու կողմէ տրուած թէյասեղանին Պ. Մ. Տամատեանի խօսած ճառին նկատմամբ. որով յարգելի բանախօսը շնորհաւորած էր Ժէնէրալի մուտքը Հայկական Ազատ Կիլիկիոյ հողը և «բարի գալուստ» մաղթած։ Գոլ. Պրէմօն աւելցուց, «Մենք չենք ժխտեր Կիլիկիոյ Զերը ըլլալը. կ'ընդունինք, որ անիկա Զեր բացարձակ իրաւունքն է, միայն, գուք հոս փոքրամասնութիւն կը կազմէք, մեր փափաքն է, Կիլիկիան գոնէ 25 տարիներ մեր հոգատարութեան տակ պահել, որու միջոցին, գուք նիւթական, բարոյական և թուական առաւելութիւններով գերակշխո գիրք կ'ունենաք և բընականօրէն Զերը կ'ըլլայ Կիլիկիան»։

— «Թող ներէ Զերդ Գերազանցութիւնը, որ յայտնեմ թէ՝ լսի, Պ. Տամատեան իրեւ Ազգ. Պատուիրակութեան կիազօր Ներկայացուցիչը Ֆրանս. Իշխանութեան մօտ, անշուշտ գիտակցութիւնը ունէր իր խօսածին և ես իրաւասու չեմ անոր խօսքերը քննադատելու, քանի որ hierarchiquelement ազգային բոլոր իշխանութիւնները քաղաքականապէս կապուած են Ազգ. Պատուիրակութեան և ենթակայ են անոր որդեգրած գործելակերպին։ Իմ այս պատասխանս,

հաւանաբար շատ հաճելի չը թուեցաւ իրեն, այնուհանդերձ խօսակցութիւնը շարունակելով, թելազրեց, որ այցելած վայրերուս և ի մասնաւորի Խարբերդ-Մալաթիոյ զինուորական ու քաղաքական կացութեանց մասին պարբերաբար տեղեկութիւններ տամ իրեն և առ այդ համաձայնական պետութեանց ներկայացուցիչներուն ուղղեալ յանձնարարական մը տուաւ, խնդրելով որ հարկ եղած ատեն իրենց օժանդակութիւնը չը զլանան։

Դժբախտաբար Գոլ. Պրէմօնի խօսքերը անկեղծ չէին, որովհետեւ, երբ իր քովէն ելլելէս յետոյ, պէտք տեսայ թուրք կառավարութեան նոյն Վիլայէթի Միւլիյէ Միւֆէրբիէիին հետ, որ այդ օրերուն կուսակալին կը փոխանորդէր, տեսնուելու, հոն իմացայ որ Պրէմօն անոնց ալ տարբեր կերպով արտայայտուած է, թէ «Այս ըրջանին մէջ գուք մեծամասնութիւն կը կազմէք, հետեւաբար Կիլիկիան ձերն է. միայն երկրին մէջ գտնուող այլակրօն և գժգոհ ցեղերը ձեր գէմ չըմբուտացնելու համար, առայժմ կ'ուզենք մեր հոգատարութեան տակ պահել զայն որոշ ժամանակի մը համար»։

Կրկին տեսակցութիւններուս արգիւնքը հազորգեցի Կաթողիկոսին, առանց կարենալ գուշակելու թէ, անոնք օր մը պիտի յանգէին Մարաշի ահաւոր կոտորածին և Կիլիկիոյ պարպումին, որուն վնասները այսօր կը կրէ Ֆրանսան Սուրիոյ մէջ։



Մեզուի Կեր, Վարդապետ Շեմիլի մէջ պատճենու ած ուրիշը (1919—1922)

ԱԱԱն Բ.

Մերձաւոր Արեւելքի Նպաստամատոյց Մարմնոյ Խարբերդի տնօրէն Մէճը Եավուլ՝ Էնկիւրիի կառավարութեան հրամանով հուտուտը միլլիէն գուրս հանուելէն ետքը՝ ահագին աղմուկ հանեց, Անատօլուի զանազան քաղաքներուն և ի մասնաւորի Խարբերդի բընիկ թէ աքսորական քրիստոնեաներուն նոր ջարդերու ենթարկուած ըլլալու մասին։ Եւ այդ ըրաւ արտասահմանի թերթերուն զրկելով թղթակցութիւններ, որոնց արձագանգ եղա՛ւ նոյն ատենուան Պոլահայ մաժուլը։ Այդ հրատարակութիւնները պատճառ եղան, որ «Շիքակօ թրիպիւն» թերթի Պոլսոյ թղթակցը Մը. Ճօն Գլայթօն, Էնկիւրիէն Խարբերդ գայ թուրք թարգմանի մը ընկերակցութեամբ՝ տեղւոյն վրայ ստուգելու համար գրուածներուն իրականութեան աստիճանը։

Տեղական կառավարութիւնը, Էնկիւրիէ ստացած հրահանգին համաձայն, արտակարգ պատիւով մը ընդունեց Ամերիկացի այդ Պարսնը և ժամանած օրն իսկ ի պատիւ իրեն ճոխ սեղան մը տուաւ Միւտաֆա՛տ հուգութի Գլուպին մէջ։ Երեկոյեան գէմ կուսակալը զիս կանչեց և սեղանին հրաւիրուած ըլլալս յայտնելով՝ տոաջարկեց, պէտք եղած ատեն, Եավուլի հրատարակութիւնները հերքող երկու խօսք խօսիլ։

Անակնկալ այս հրաւէրը և տոաջարկը գժուարին կացութեան մը մէջ զրին զիս։ Ոչ կ'ուզէի հերքել և ոչ ալ կրնայի մերժել։ Իրաւ էր, որ այդ շրջանին կարմիր ջարդեր չը պատճեցան, բայց... սպիտակ ջարդը, այսինքն՝ անօթութիւնը օրական հարիւրաւոր կեանքեր կը մահացնէին, որոնցմէ շատերուն մարմինները ամիսնե-

բով անթաղ կը մնային ու անգներու կեր կ'ըլլային՝
չոր ոսկորներ միայն թողլով իբրեւ վերջին հետք:

Ակամայ ընդունեցի եղած հրաւէրը և որոշեալ
ժամուն խռովեալ սրտով ու հոգիով գացի «արիւնոս
այդ ազապ»ին մասնակցելու:

Հրաւէրեալներէն մաս մը եկած էր, միւսներն ալ
հետզհետէ եկան: Թղթակցին և հետեւորդներուն կը
սպասէր: Քիչ ետքը անոնք ալ եկան, և ժամը 8 1/2ին
ամէն ոք իր տեղը գրաւած էր սեղանին չուրջը: Մէջ-
տեղը կուսակալը, իր երկու կողմերը ունենալով ջին.
և ժանտարմըրի հրամանատարները, անոնց քով
Պէլէսիյէ Ռէիսի Խալիտ Պէյ և Փուլութլուզատէ Խալիւ
էֆ: Կուսակալին գէմը՝ Մր. Գլայթօն, աջ կողմը՝
Փոխ-Տնօրէն Մր. Կրիկօրի, ձախ կողմը՝ թարգմանը,
թարգմանին քով ես և Մր. Կրիկօրիի քով՝ Փոլիս
Միւտիրի Քէրիմ Պէյ:

Ճաշի միջոցին, առաջին անգամ կուսակալը խօսք
առնելով «քարի գալուստ» մաղթեց Մր. Գլայթօնի և
չնորհակալութիւն յայտնեց Ամերիկեան ժողովուրդին,
թուրքերու հանդէպ ցոյց տուած բարեացակամ վերաբե-
րումին համար և ապագայի բարւոք յարաբերութեան
համար ալ յոյս յայտնեց: Կուսակալի խօսքերը անգիւե-
րէնի թարգմանուեցան: Թղթակիցը պատասխանեց և
իր կարգին չնորհակալութիւն յայտնեց իրեն ընծայ-
ուած պատւոյն համար:

Կուսակալի ակնարկին վրայ, ես ոտքի ելայ և
խօսքերս Մր. Գլայթօնի ուղղելով ըսի.

«Ազգային Մեծ ժողովոյ կառավարութեան կող-
մէ տեսնուած պէտքին վրայ, երկրէն վտարուած
Եափուլի հրատարակութիւնները՝ Խարբերդի մէջ նոր
ջարդեր տեղի ունեցած ըլլալու մասին՝ զարմանք
պատճառեցին մեզի: Այդ հրատարակութիւններուն՝ ի-
րականութեան հակառակ ըլլալը, Զեր մէկ քանի օ-

բուայ բնակակցութեան ընթացքին կատարած քննու-
թիւններէն պիտի հասկնաք: Անցեալին վրայ ակնար-
կութիւն ընել չեմ ուզեր, որովհետեւ անիկա, իր բու-
լոր արհաւէրքներով պատմութեան սեփականութիւնը
եղած է այլեւու: Միայն ներկայ կառավարութեան հո-
վանիկին տակ գտնուող ոչ-իսլամ տարրերը, որքան
ատեն մեղանչումներ չեն ըներ հրատարակութեան օ-
րէնքներուն դէմ և կը զբաղին իրենց գործերով, կըր-
նան ապրիլ խաղաղ ու երջանիկ՝ իսլամ հայրենակից-
ներու նման: Պիտի ուզէի, որ իմ այս խօսքերուս
թարգմանը հանդիսանացիք Զեր ներկայացուցած թեր-
թին միջոցաւ»:

Ասկէ տարբեր չէի կրնար խօսիլ: Եւ արդէն այդ
օրերուն Պոլսոյ թուրք թերթերէն «Վագըթ»ի «Իգտա-
մ»ի և «Թէվհիտ»ի սիւնակները լեցուն էին «հերքում-
ներ»ով, ամէնքն ալ կառավարական ստիպումով հե-
ռագրուած:

Երկու օր ետքը, Մր. Գլայթօն ալ, Տօքթ. Էտկին-
սընի հրւանդանոցին մէջ, փոխադարձ թէյասեղան մը
տուաւ: Ներկայ եղան միեւնոյն անձերը: Թէյասեղա-
նի միջոցին, ներկայացած պատեհութենէ մը օգտուե-
լով՝ Փրանսերէն լեզուով յայտնեցի իրեն, թէ անցեալ
օրուան հացկերոյթի տաեն խօսածներս, զգացումնե-
րու հակառակ էին և թէ Առաջնորդարանի մէջ զինքը
առանձինն ընդունելու պատիւը ունենալուս՝ բոլորու-
զին տարբեր ուղղութեամբ պիտի արտայայտուիմ:
Խոստացաւ այցելել: Բայց, գժբախտաբար, ոչ մէկ
վայրկեան առանձին թողուցին վիճքը: Կատարած պը-
տոյտներուն և տուած այցելութիւններուն թարգմանը
և փոլիս Միւտիրին անբաժան էին իրմէ: Այս վերջիւ-
նը իբր թէ յարգանքի համար կ'ընկերանար:

Ամերիկեան շըջանակի հայ պաշտօնեաներէն Պ.
Սոկրատ Միթիթարեան և ուրիշներ առիթը ունեցած

Էին հետը տեսնուելու և ամէն բան հասկցնելու , որով հետեւ Ամերիկացիներուն հիւրն էր և անոնց շէնքին մէջ կը գիշերէր :

★ ★ ★

Մր . Գլայթօնի ներկայութեան խօսածու , ամերիկացիներու չըջանակին մէջ գժգոհութիւն առթած էր : Եւ երբ Մր . Մէքաֆի , որբերու փոխադրութեան գործով Խարբերդ եկաւ , հետը ունեցած առաջին տեսակցութեանս , այդ մասին իր զգացած ցաւը յայտնեց : Պէտք եղած բացատրութիւնը տալէ ետքը , ըսի , թէ ժամանակի պահանջին և պարագաներու փափկութեան համաձայն առնուած քայլ մը , մեղադրանքէ աւելի գնահատման արժանի է և իբր օրինակ մէջ բէրի Խրիմեան Հայրիկի , Վանայ Առաջնորդութեան ատեն եղած գէպքը : Իր հօտին սպանացող վտանգը տեսնելով՝ Խրիմեան տեղւոյն երեւելի ազգայիններէն մէկ քանիներու հետ Սուլթան Համիտի ուղղած էր երախտագիտական ուղերձ մը , որը ոչ միայն Մեծանուն Հայրենասէրին ժողովրդական համբաւէն բան մը չէր պակսեցուցած , այլ ընդհակառակը նոյն ատենի թերթերը գնահատած էին անոր այդ արարքը , իբրեւ արգիւնք հեռատեսութեան^(*) :

Ցիշեցի նաեւ նպաստամատոյցի թուրքիոյ ընդհանուր անօրէն Մր . Ճէքուիթի այն հեռագիրը , զոր էնկիւրիէն Խարբերդ և անկէ Սամսոնի ճամբով Պոլս դառնալէն ետքը տուած էր ներքին գործագարին : Այդ հեռագրին մէջ , Մր . Ճէքուիթ , ամբողջ Անատո-

(*) Խրիմեան Հայրիկի այս պարագան կարդացած եմ Ա . Զէրքէզեանի «Օրմանեանը զրպարտութեան ցանցերում» առուն գրքին մէջ :

լուն զրախտ մը և անոր մէջ՝ ապրող քրիստոնեաները խաղաղ ու երջանիկ կը ներկայացնէր : Մր . Մէքաֆի արգարացուց անոր այդ արարքը՝ գիւանագիտական ճկունութիւն նկատելով :

Մեր այս խօսակցութիւնը , որ գաղտնի կերպով ունկնդրած է եղեր մի ոմն Մր . Էփրլէկէլթ , նոյնութեամբ կը հաղորդէ Կուսակալին : Վերջինս , առթիւ մը հարցուց ինձի , թէ իրօք այգպէս արտայայտուած եմ : Բացարձակապէս ժխտեցի և ըսի , թէ չարամտութեան արդիւնք է :

Բարեբախտաբար Մր . Մէքաֆի անդարձ կերպով մէկնած էր Խարբերգէն , այնպէս որ Կուսակալը պատեհութիւն չունեցաւ անկէ ստուգելու իրողութիւնը :

Փոխ-Տնօրէն Կրիկորի ալ համանման ընթացքի մը մէջ գտնուեցաւ : Որբերու փոխագրութեան ատեն , խնդրոյ մը առթիւ իրեն զրած մէկ նամակիս բառացի թարգմանութիւնը բնագրին հետ մէկտեղ Կուսակալին զրկած էր : Հայկական Որբանոցի պատոպարելոց ցանկերու պատրաստութեան ատեն , գուրսէն ալ հարիւրի չափ երկսեռ անուններու զրուիլը խնդրած էր իրմէն՝ ընթացք տուած ըլլալու համար կարդ մը պաշտօնեաներու և ազգեցիկ թուրքերու զիմումներուն :

Կրիկորի մերժեց այդ խնդրանքս , լուր զրկելով , թէ «տարիներով թուրքերու ստորին կիրքերուն և քըմահաճոյքներուն ծառայողներու անուններով ցանկին խճողու մը չեմ կրնար արտօնել», և յայտնեց , թէ իմ կողմէ ներկայացուած ցանկերը կասկածելի են :

Կուսակալը երբ այս պարագան հաղորդեց ինձի , ամենախոր քննութիւն պահանջեցի ճշմարտութիւնը երեւան բերելու համար : Քննութեան արդիւնքէն Կրիկորի ամօթահար եղաւ :

★ ★ ★

Թուրքերու կողմէ զբուած նամակներէն մէկ քառիները թարգմանաբար կ'արտագրեմ հոս , իբր նմոյշ :

1.— «Տեղահանութեան աղէտալի՛ օրերէն ի վեր , իբր կրօնական պարտականութիւն մը , համեստութիւնն ու կուսութիւնը տանս մէջ , հարազատ զաւկի նման պահպանուած և այժմ չափահասութեան տարիքը թեւակոխելուն պատճառով խելքը ամէն բանի համոզ թաթարեան Պետրոսի աղջկան Պայծառին , Ամերիկայի մէջ ունեցած հօրեղբօրը Մանուկին մօտ զրկուելու մասին , անցեալ օր Գոլ-Օրսուի մէջ ըրած ինզրանքիս ընդունելութենէն քաջալերուած՝ երէկ , մօրը՝ վարդերի հետ Զեղի զրկեցի :

«Վերագարձնուն , իրենց հետեւելիք ուղղութեան նկատմամբ Զեր տուած հրահանգները ո'եւէ կերպով չը կրցան բացատրել , որով ուղղակի Զեղմէ լսելու պէտքը զգացի :

«Երկրին մէջ գտնուող զանազան տարրերու հանդէպ ձեռքերս անարիւն և ճակատս բաց են . կինս ալ ինձի հետ ըլլալու պայմանաւ Շնկալ վի զուլալը վաստակէս նպաստաւորեալ հայ թշուառները միայն թաթարեան Պայծառը չէ , բազմաթիւ են :

«Սրկածի՞ , թէ ճակատազրի հետեւանքով , իրենց նախնիքներու աշխատութիւնով երեւան եկած և այժմ աւերակ ու ծուխերը զաղրած Հայրենիքի մէջ տառապով անոք և անօքնական ու կարգ մը սրիկաներու ձեռքով անասնաբար պատիւնին լրճուած , ինչքերնին կողոպտուած և հօրենական օճախները լքելու դատապարտուած հայ որբերուն և այրիներուն զրպանի հաշագրաւծը Վիլայէթի Սրիիյէ և Փօլիս միւտիւրիներու և կամ նման սճրագործներու զողցնել տալու , Ամերիկայի մէջ իրենց ունեցած աղջական կամ բարեկամներուն մօտ զրկելու պէս պատուաոր և աստուածահաճոյ ծառայութիւն մը չեմ կրնար երեւակայիել :



«Այս կարեւոր պարագան իր բոլոր կողմերովը բնականաբար դուք ինէ լաւ կրնաք մտածել:

«Ահաւասիկ, Ամերիկա երթալու համար ամէն ինչ ստքի տակ առնել հարկադրուած և շարունակ իմ միջնորդութիւնս խնդրող մէկ քանի բնիկ և գրսէկներու անուանց ցանկը Զեզի կը զրկեմ, կարեւորը տնօրինելու համար»:

11րդ Գու-օրտուի մէհաքիմ միւտիրի
Քէորիկցի Փիլավճը զատէ՝
Հարիւրապես իպրահիմ

2.— «Խնդրանքի դուռը և խնդրարկուները սահմանափակ չեն: Մեր թաղի բնակիչներէն, ստորեւ անունները նշանակուած վեց անտէր ու անտիրական երկսու անհատներուն, որբանոցիդ տետրակին մէջ արձանագրուիլը կը խնդրեմ»:

Նուժուս Միւտիրի՝ Ռիզա

3.— «Քրաբերիս Վարդերի ինծի հետ ունեցած առլնչութիւնը Զեզի իմացնել անհրաժեշտ կը նկատեմ: Այս կնոջ փեսան՝ Արթինը չորս տարեկան հաստակէն իր մօրը և քրոջը հետ 19 տարիներ պաշտպանութեանս տակ մնացին և իրենց հօրը տեղ զիս տեսան: Վերջապէս տարագրութիւնը վրայ հասաւ: 19 տարիներ միասին ապրած ըլլալնուս հետեւանքով ձեռքէս եկած ամէն միջոց գործազրեցի և շատ մը դժուարութիւններու հակառակ՝ անձնապէս 15 ոսկի արժողութեամբ ձի մը առի և ճանապարհածախսն ալ տալով՝ զրկեցի: Եւ այժմ ընտանեօք Ամերիկա կը գտնուին ու կը թղթակցինք: Իրենց երախտագիտութիւնը յայտնելով, զոքանջ մօրը՝ յիշեալ Վարդերի, յարմար առիթով մը Ամերիկա զրկուիլը կը խնդրեն: Առոնց այդ խնդրանքը նկատի առնելով՝ որբանոցներու

հետ երթալու համար կարեւորը տնօրինելու կրկնու կրկին կը խնդրեմ»:

Փուլուրլու զատէ Խալիլ.

★ ★ ★

Եավուլ և իրմէ առաջ ու ետքը եկող վարիչները, իրենց գործած սխալներուն երեսէն՝ ոչ միայն իրենք վտանգուեցան, այլ առաւելապէս վտանգեցին իրենց վարած հաստատութիւնները: Կառավարութիւնը հետզետէ սկսաւ կասկածանքով նայիլ այդ հաստատութիւններուն վրայ, զանոնք նկատելով խռովարական օճախներ և այդ խսկ պատճառով իր սեղմումներըն ու կաշկանգումները օր ըստ օրէ սաստկացուց:

Ամէն տեղ եղածին պէս, Խարբերգի մէջ ալ, Նըպաստամատոյցի և կառավարութեան մեզի, իրեւյարաբերութեան միջնորդ՝ պաշտօնեայ մը նշանակուեցաւ Գօմիսէր անունով: Սկիզբը Մեհանիր միւտիրի Համտի Պէյ վարեց այդ պաշտօնը, յետոյ Առողջապահական տնօրէն Սաֆվէթ Պէյի գիմումներուն վրայ, անոր փոխանցուեցաւ:

Գօմիսէրը Ամերիկացիներու կողմէ առատօրէն կը վարձատրուէր և ամենազօր էր: Առանց անոր զիտութեան ու հաւանութեան, ո՛չ պաշտօնէի փոփոխութիւն կրնար կատարուիլ և ո՛չ ալ նոր որբ ընդունուիլ, այնպէս որ, շատ անգամ մերժուածները ճարահատինծի կը զիմէին, որովհետեւ այդ արգելքը գոյութիւն չունէր Հայկական Որբանոցին համար և մինչեւ վերջն ալ չունեցաւ:

Այդ պարագան ալ այլապէս պատճառ մը եղաւ, որ Գօմիսէր Համտի Պէյ թէզիերէով մը կառավարութեան ուշազրութիւնը հրաւիրէ իմ վրայ, իբրեւ թուրքերու տուններուն մէջ գտնուող հայ սպասուհիներու

փախուստը քաջալերող և զանոնք որբանոց ընդունող:

Առժամաբար կուսակալին փոխանորդող Տէֆքերսար Ռիզա Պէյ, գիտողութիւն ըրաւ ինծի այդ մասին: Դիտել տուի իրեն, որ Հայկական Որբանոցին դոները բաց են ինքնաբերաբար եկողներուն առջեւ, իսկ բըռնութեամբ կամ յորդորանքով ցարդ ո'եւէ մէկը ներս առնուած չէ:

Եավուլ միւտաֆա'ափ հուգուզի անդամներուն հաճոյանալու նպատակով, զլխարկի տեղ սկսաւ գործածել միլլի գալբաֆը: Օր մը երբ միւտաֆա'ափ հուգուզի նախագահ՝ Հաճի Գայա՝ Տիար Լեւոն Խարբութլեանի ներկայութեան, Գալբաֆին զլխարկէն լաւ յարմարիլը կ'ըսէ, Եավուլ անխորհրդաբար «ասիկա պիտի գործածեմ մինչեւ Սամսոն գացած օրս, անկէ անդին ծովը պիտի նետեմ» ըսելով գալբաֆը կը հանէ զլխէն ու վրան կը նստի: Հաճի Գայա, թէեւ քրտական նենդամութեամբ կը ծիծազի, բայց այդ վայրկեանէն իսկ մտքին մէջ կը մշակէ ապագայի ծրագիրը:

Դարձեալ ուրիշ օր մը, Եավուլ կուսակալէն արտօնութիւն կ'ուզէ Զերմուկ երթալու, հոն գտնուող Զէյթունցի, Ֆրնուզցի և Մարաշցի հայ տարագիրներուն օգնելու համար: Ասիկա ես թելագրած էի իրեն, որովհետեւ Բարթուզիմէսս Վըդ. Թագաճեան երկտուզով մը պարզած էր ինծի, իրենց այդ կողմերը տարագրուած ըլլալը և ծայրայեզօրէն թշուառ ու արգահատելի կացութեան մէջ գտնուելնին:

Կուսակալը կը զլանայ այդ արտօնութիւնը տալ՝ առանց կնկիւրիի հրամանին և կը խոստանայ հեռագրել ներքին Գործավարութեան, միեւնոյն ատեն կը թելագրէ, որ ինքն ալ հեռագրէ նպաստամատոյցի ներկայացուցչին:

Եավուլ, առանց կարեւորութիւն տալու կուսա-



Աւգուստի Հայկական Պրունական պատասխանակիւն (1919—1922)

կալի արդելքին, անշուշտ իր Ամերիկացիի հանգաւմանքին վստահելով, գիշեր մը մէկ քանի ընկերներով ճամբայ կ'ելլէ գէպի Զերմուկ: Յաջորդ առաւօտ կառավարութիւնը տեղեկանալով՝ ութը հեծեալ ուստիկաններ կը զրկէ, ետ բերելու համար զինքը:

Այս գէպքէն շաբաթ մը վերջն էր, որ երկրէն դուրս ելլելու վճռական հրամանը հազորդուեցաւ իւրեն, որուն համար շատ աշխատեցաւ և նոյն իսկ Մալթայի աքսորավայրէն նոր վերադարձած օսմ. երես փոխան Հաճի Պալոց զատէ Մէհմէտ Պէյի 1000 օսմ. ոսկի տալ խոստացաւ տրուած հրամանը չէզոքացնելու համար, բայց ի զուր, որովհետեւ միւտաֆա՛ախի հուզուգի կողմէ խնդիրը տարբեր գոյնով ներկայացուած էր և կուսակալն ալ ոյժ տուած:

Եավուլ իր մեկնումէն օր մը առաջ, հաստատութեան բոլոր պաշտօնեանները համախմբելով խրատական մը կը խօսի: Կահագործարանի տնօրէն Պ. Սարգիս Մինասեան իրը քաղաքավարական պարտք, յանուն պաշտօնէութեան և պատսպարելոց չնորհակալութիւն կը յայտնէ և «ողջերթ» կը մաղթէ: Ատիկա պատճառ կ'ըլլայ, որ Պ. Մինասեան կամկածելի նըկատուի յաշս կառավարութեան և որբերու փոխադրութեան ատեն, իրեւ պաշտօնեայ ընտանիք կարենալ երթալու համար, նիւթական զոհողութեան ենթարկուի:

Այդ առթիւ, շատեր սիրայօժար ենթարկուեցան նիւթական կարեւոր զոհողութիւններու, ժամ առաջ աղատելու համար իրենց գոյութեան սպառնացող այդ դժոխքէն, որովհետեւ ամէն վայրկեան բանտարկութեան և տարագրութեան սարսափը գամոկլեան սուրբ նման կախուած կը մնար իրենց գլխուն վերեւ:



Հոս, անցողաբար պարտք կը զգամ ըսելու, որ Մը. Հէնրի Ռիկոէն ետքը յաջորդաբար եկող տնօրէնները (Գըրթ, Եավուլ, Կրիկորի) իրենց թուրք թարգմաններով (Մուսթաֆա, Սըտզը) Ամերիկեան հաստատութիւններու երբեմնի բարոյական հմայքէն շատ բան պակսեցուցին, իրենց զելիս, խալամոլ և արբեցող ու անբարոյ կենցաղով, մանաւանդ վերջինը: Անիկա, մոլի խմող մըն էր և անոր՝ գիշերին մէկը յարուցած սբանալը պատճառ եղաւ, որ կառավարութիւնը որբերու կարաւանի մը վրայ հոկելու պատըրւակին տակ հեռացնէ զինքը՝ պատահելիք անախորժ գէպքի մը առաջքը առնելու կանխազգուշութիւնով, որովհետեւ անոր այդ արարքը մեծ յուղում առաջբերած էր ամբողջ շէնքին մէջ:

Կրիկորի, անգամ մըն ալ զինովութեան հետեւանքով Խարբերդի գյումագամին կողմէ 1922 Մարտ 25 թուակիր և 134 թուահամար հետեւեալ ազգարարագիլը ստացած էր.

«Ոգելից ըմպելիքը արգիլող օրէնքին երրորդ յօդուածին համաձայն, հրապարակաւ ըմպելիք գործածողները և կամ գաղտնի գործածելով զինով վիճակի մէջ տեսնուողները կամ հատք շերիի, կամ 50էն մինչեւ 300 ոսկի գրամական տուգանքի և կամ 3 տմիսէն մինչեւ մէկ տարի բանտարկութեան կ'ենթարկուին: Եթէ պաշտօնէ կը գաղրեցուին: Այս կարգի վճիռները անառարկելի են: Դարձեալ պատժական օրինագրքին 360րդ յօդուածի տրամադրութեամբ ալ, առանց պատճառի ժողովրդեան հանգիստը խանգարելու աստիճան աղմուկ հանողները, 10-15 պէտիկի դրամական տուգանքի և 3 օրէն մինչեւ մէկ շաբաթ բանտարկութեան կ'ենթարկուին: Հատք շերի ըսուածը, յանցաւորին տարողութեան համաձայն գաւազանի հարուածներու ենթարկուին է: Ներկայ Ազգ. Կա-

ուավարութիւնը գաբիրիւլասիոնները ջնջած ըլլալով՝ երկրին մէջ ապրիլ ուզող ամէն մէկ օտարական, Ազգ։ Մեծ ժողովոյ օրէնքները անպայման յարգելու պարտաւոր է։ Հետեւաբար, այս և անդամ մըն ալ այսպիսի գէպք չկրկնուելու պարագան պէտք եղածներուն աղգարաբելնիդ յայտնելով՝ յարգանքներս կը մատուցանեմ»։

Կրիկորիի համար կառավարական ոչ մէկ ազգաւարութիւն կամ դիտողութիւն արժէք չունէր. անգամ մը որ գլուխը տաքցաւ և մարդ գաղանը արթընցաւ մէջը, այլեւս առանց միջոցներու մէջ խտիր դընելու, կամ հետեւանքները մտածելու սանձարձակ կը գործէր։ Հոգ չէր, որ արդիւնքը իրեն ու իր գարած հաստատութեան համար անպատուաբեր եղած ըլլար։

Ա Ա Ս Ն Գ.

1922 Փետր. 10ի առաւօտուն Քաղ. ժողովի առենազպիր Տիար Աւետիս Թաշճեան լուր բերաւ, որ Ելեզիի Ս. Նշան եկեղեցւոյ երկու խանութները, Մօրենիկի օթէլը, խանը և յարակից խանութը, Մեզրէի Ս. Աստուածածին եկեղեցւոյ չորս խանութները և Հիւսէնիկի Ս. Վարդառի տունը Եվգանի տափրեսի կողմէ Միւզատէի գրուած է։

Այս անսպասելի լուրին, վրաս թողուցած տպաւութիւնը անցնելէն ետքը, կուսակալն գիմեցի և խնդրեցի, որ միջամտէ ու այդ ապօրինի գրաւման արգելք հանդիսացայ։ Խոստացաւ միւտիւր կանչել և խնդրոյն էութիւնը հասկնալէ վերջ բան մը ընել։

Միւտիւրը՝ Եվգանի վեհեալէրիի կողմէ եկած հրամանի մը համաձայն գործած ըլլալը կը յայտնէ, կու-

սակալը այս պարագան հաղորդելով ինծի, թելագրեց որ ուղղակի Մ. Քէմալի և օրինակը եվգանի գործավարութեան հեռագրեմ, ինքն ալ իր կարգին հեռագրել խոստանալով։

Հեռագրիս պատասխանը շաբաթներով ուշացաւ։ Մինչդեռ ասդին, վարձատուութեան գործողութիւնը կը շարունակուէր և կալուածները հետզհետէ կը փոխանձուէին նոր վարձակալներու՝ կանխավճարներու փոխարէն։

Ճարահատ հարկագրուեցայ Եվգանի միւտիւրին գիմել և անոր մարդասիրական զգացումներուն կոչում ընել, ազգը իր սեփական իրաւունքներէն չը զրկելու համար։

Պատասխանատուութիւնը իրմէ հեռացնելու համար, նախորդին օրով տեղի ունեցած հաղորդագրութեան մը արդիւնքը ըլլալը յայտնեց և անուղղակի կերպով հասկցուց, որ իրեն բան մը տրուելու պարագային՝ կրնայ խնդիրը կարգադրել ի նպաստ Առաջնորդարանի։ Ասկէ քաջալերուած, խոստացայ անվարձ չթողուլ, այդ ուղղութեամբ իր ընելիք ջանքերը։

Ապագայի հեռանկարէն շլացած, ըստ «իմ ուզածըս ալ այդ էր։ Լսեցի, որ կուսակալին 300 և Տէֆտէրտարին 200 ոսկի տուած էք այդ խնդրոյ կարգադրութեան համար։ Եթէ ստոյգ է, անխելքութիւն ըրած էք, որովհետեւ անոնք ո՛եւէ կերպով ալաբատար չեն այս խնդրոյն»։

Վստահացուցի զինքը, որ ատիկա բացարձակ զըրպարտութիւն մըն է, ինթաղըրութիւններու վրայ հիմնուած, և առաջարկեցի յաջորդ առաւօտ Առաջնորդարան գալ, այդ մասին տեսակցելու և ըստ այնմ եղակացութեան մը յանգելու համար։

Առաջարկիս հաւանեցաւ և ուզեց որ մէկը զրկեմ, զինքը առաջնորդգելու համար։ որովհետեւ նորեկ մը

ըլլալուն՝ Առաջնորդարանի ուր գտնուիլը չէր զիտեր:

• Տրուած ժամադրութեան համաձայն, առաւօտեան ժամը 8ին, քարտուղարը զրկեցի: Կէս ժամ վերջը եղաւ: Սովորական խօսակցութենէն ետքը՝ բուն նիւթին անցնելով՝ հարցուցի թէ լո՞նչ կ'ակնկալէ: Խուսափեցաւ ուղղակի պատասխանելէ և դարձուածքով մը ուզեց, որ ես յայտնեմ քանոակը այն գումարին, զոր տրամադիր եմ տալ իրեն:

Որբերու թուոյն հետզհետէ ստուարանալովը՝ Առաջնորդարանի ծախուց ալ նոյն համեմատութեամբ աւելնալը յայտնելով՝ 50 սոկի տալ խոստացայ:

Զարմացած երեւոյթով մը երեսս նայեցաւ և ըստ:

«Այդ գումարը ես չեմ համարձակիր նոյն իսկ իրը սուրճի գրամ առաջարկել մէկու մը, երբ այսքան կարեւոր գործ մը կարգադրէ»:

—«Ուրեմն գուք ըսէք, թէ՝ ո՞րքանով կը գոհանաք», հարցուցի:

—«Դուք խորհեցէք և անոր համեմատ որոշեցէք: Տարեկան մօտաւորապէս 200 սոկիի հասոյթ մը կ'ապահովեն այդ կալուածները, և երեք տարի է, որ գուք կը մատակարարէք զանոնք: Կեզրոնէն եկած նոր հրաման մը, կրնայ յետս պահանջել, նոյն իսկ երեք տարուան գանձուած վարձքերը», ըստ:

Աօիկա տեսակ մը սպառնալիք էր, կարեւոր գումար մը կարենալ ապահովելու համար:

Վերջապէս, ստիպմանս վրայ տեղի տուաւ և ըստ, թէ 500 հնչուն սոկի կ'ուզէ և խոստացաւ այնպէս կարգադրել գործը, որ այլեւս ո'եւէ ոտնձգուաթեան չենթարկուի:

Այդքան մեծ գումարի մը, բնականաբար չէի կրնար ընդառաջ երթալ, առանց նախապէս Քաղ. Ժողովի հաւանութիւնը առնելու: Աւստի երկուստեք



Մաքը Հայկ Արքունիկի պատմագիրը (1919–1922)

մինչեւ առաւօտ մտածելէ վերջ, որոշ եզրակացութեան մը գալու գաղափարը յայտնեցի: Հաւանեցաւ ու մեկնեցաւ:

Անոր մեկնելէն յետոյ, Տէրտէրեան Միհրան էֆ.ի մօտ գացի, կարծիքը չօշափելու համար(*): Հոն էր Քաղաքական ժողովի Ատենապետը՝ Տիար կարապետ Ռըթիկեան: Ատենադպիր Տիար Սարգիս Թաշճեանն ալ կանչեցինք ու անպաշտօն խորհրդակցութիւն մը ուս նեցանք:

Թեր ու դէմ կարծիքներու փոխանակութենէ ետքը՝ մինչեւ 100 ոսկի տալու հաւանութիւնը յայտնեցին: Իսկ ես այս անգամ, յիսունն ալ տալու գժկամակեցայ և կուսակալին լուր տալու մտադրութիւնս ըսի: Հակառակեցան այս գաղափարիս, մանաւանդ Տէրտէրեանը զգուշացուց այդ վտանգաւոր քայլը առնելէ, առարկելով, որ անիկա կրնայ ինձի դէմ գառնալ և աղէտաբեր հետեւանք մը ունենալ:

Ես անդրդուելի մնացի մտադրութեանս մէջ, ու ովհետեւ արժանապատուութեան խնդիր մըն էր ատիկա ինձի համար: Եթէ չյաջողէի ազգային կառուածները փրկել, բարոյական ազդեցութիւնս պիտի տկարանար յաչս ժողովրդեան: Իսկ եթէ այդքան մեծ զումարի մը փոխարէն կարգագրուէր խնդիրը՝ անարժէք բան մը պիտի նկատուէր ըրածո: Հետեւաբար, պէտք էր այնպիսի քայլ մը առնէի, որ առանց նիւ-

թական զոհողութեան, յաջողէի ձեռնարկին մէջ: Գոնէ մինչեւ երեկոյ մտածելու թելադրանքը ըրին ինձի: Ատոր չընդդիմացայ և այդ որոշումով բաժնուեցանք:

Ամբողջ օրը, գրեթէ ընկճուած վիճակ մը ունէի. կէս օրին չկրցի ճաշել իսկ: Երեկոյին ժամը 5ին, ապագայի բովանդակ պատասխանատուութիւնը անձնապէս վերցնելու յօժարութեամբ, գուրս ելայ Առաջնորդարանէն և քայլերս ուղղեցի դէպի կուսակալին բնակարանը: Դուռը բացող սպասաւորին հարցուցի, թէ «Պէյլ տո՞ւնն է»: Տուած հաստատական պատասխանին վրայ, ըսի. «Լուր տուէք իրեն, որ Առաջնորդը եկած է, շատ կարեւոր խնդրոյ մը առթիւ, հետը տեսնուելու»:

Երկու վայրկեան ետքը առաջնորդուեցայ հիւրասրահ, ուր արդէն կուսակալ Սիւէյյման Պէյ կ'սպասէր: Անակնկալ այցելութեանս պատճառը հարցուց: Խնդիրը պարզեցի, բացի «իր աշխատութիւնը անվարձ չը թողլու» խոստումէս և յիսուն ոսկի տալու յօժարութիւնէս, որոնք կրնային զիս ալ հաւասարապէս պատասխանատուութեան ենթարկել: Եւ ըսի.

— Եթէ Զեր Վսեմութեան մաքուր անունը յիշած չըլլար, իբրեւ կաշառակեր, թերեւս խնդիրը երեւան չհանէի, այդ հաստատ համոզումով, որ էնկիւրիի կառավարութիւնը չը պիտի յօժարի որբերու բերնէն խըլել, անոնց հացի պատառը:

Իր անունին շուրջ եղած այդ կեղտոտ յայտնութենէն չափազանց ազգուած՝ ըսաւ.

— «Ուզած գրամը տուր, և ես զինքը նիւրմը մեծուու վիճակի մէջ ձերբակալել տամ: Տալիք գրամներդ նախապէս ինձի բեր, որ վրաները նշան ընեմ, և սենեակիդ մէջ ալ յարմար տեղ մը պատրաստէ, որ զրկած անձերս հան պահուին»:

(*) Տէրտէրեան թէեւ կաթոլիկ յարանուանութեան կը պատկանէր, բայց կուսաւորչականէ մը աւելի հետաքրքրութիւն ցոյց կուտար ազգային խնդիրներու նկատմամբ և իմ ժամանումէս առաջ իբրեւ Որբախնամ մարմնոյ ատենապետ, իր անձնուէր գործունէութիւնովը օգտակար եղած էր ժողովուրդին և ամենուն զնահատման ու յարգանքին արժանացած:

Դիտել տուի իրեն, որ այդքան զրամ մէկ անգամ չեմ կընար տալ:

— «Հոգ չէ, իբրեւ կանխավճար մաս մը տուր և մնացեալն ալ մէկ քանի օրէն տալ խոստացիր» — ըստաւ:

Ժամանակը բաւական անցած էր արդէն, երբ հըհաժեշտ առի ու մնկնեցայ:

★ ★ *

Վերադարձիս, Օսմ. Պահքացի զրան առջեւէն անցայ: Տեսալ, որ Տէրտէրեան զեռ կ'աշխատի առանձինն: Վեր ելայ և կուսակալին ու իմ միջեւ տեղի ունեցած խոսակցութիւնը պատմեցի և երեք համ հարիւրնց պանիօր ուզեցի, որպէսզի կուսակալը դիւրութիւն ունենայ զրաները նշան ընելու և կամ անոնց թիւրն ու սեռիները իրեւ նշան գործածելու:

Տէրտէրեան՝ թղթադրամները տալով հանգերձ՝ շատ ալ նեղուեցաւ, խորհերով որ մի՛ գուցէ, արդիւնքը աննպաստ ըլլայ և ես իրեւ զրպարտիչ ամրաւտանուիմ ու գատապարտուիմ: Եւ իրաւունք ալ ունէր այդպէս խորհելու, որովհետեւ եթէ կուսակալը, որուն վրայ կասկած չունէի թէեւ, կամ անոր զրկելիք անձերը չարամտութեամբ, նախապէս լուր տալին միւտիւրին, իրեն սպառնացող վասնդը և թելադրէին, որ իր խոսքերը յեղացրէլով, պատասխանաւտութիւնը իմ վրայ ծանրացնէ անխուսափելիօրէն պիտի վտանգուէի:

Նոյն գիշերը մինչեւ առաւօտ անքուն հսկեցի, յաջորդ օրուան պատահելիքին վրայ խորհելով:

Առաւօտ կանուխ եկեղեցի զացի ազօթելու և այդ յանգուգն ձեռնարկիս յաջողութեանը համար Աստուծոյ օգնութիւնը հայցելու: Կարծես, վտանգի պահուն,

մարդիկ աւելի պէտքը կ'զգան Աստուծոյ մօտենալու, քան սովորական ատեն: Այդ օրը ինձի համար ալ նոյնը պատահեցաւ: Կեանքիս մէջ ո'եւէ ատեն այդքան ջերմեռանդութեամբ ազօթած ըլլալս չեմ յիշեր: Մանաւանդ, ժամերգութեան աւարտումէն ետքը, տեղական սովորութեան համաձայն «Տէր ողորմեա՛»ի պահուն, «Զարժանահաս մահ տարաժամ, ի ցասմանէ քում հրամանի, բարձ ի մէնջ» շարականը երգած ատենս, աչքերէս հոսած արտասուքը, ներկաները փղըձկեցուցին, առանց պատճառը գիտնալու:

Ժամը 8 1/2ին կուսակալին գացի, թղթադրամներուն վրայ պէտք եղած նշանները ընել տալու համար:

— Ակաւ, դու գնա, ես հիմա ամէն բան կը կարգադրեմ: — ըստ ու դրամները վար դրաւ:

Առաջնորդարանի մէջ, տրամադրութեանս տակ երեք սենեակ միայն ունէի: Մէկը իբրեւ ընդունարան և աշխատութեան սենեակ կը գործածէի, երկորդը՝ ննջարան, ճաշարան, մառան, ամէն ինչ էր, երրորդ մըն ալ գիւանատան յատկացուած էր, որ կը ծառայէր նաեւ իբրեւ սպասման սրահ: Մնացեալ սենեակները, իբրենց յարակից մասերով, յատկացուցած էի իբր ապաստանարան չափահաս որբերու, զանոնք անմիջական հսկողութեանս տակ ունենալու համար:

Աշխատութեան սենեակին մէջ յարմար թաքսոց չկար, միայն ննջարանին մէջ, մահճակալիս գլխուն կողմը պահարան մը կար, որ այդ նպատակին կրնար ծառայել: Անմիջապէս պարպել ու մաքրել տուի, և ես հիւանդ ձեւանալով, անկողին մտայ, որպէսզի զինքը հոն ընդունելու առիթ ունենամ՝ առանց կասկած արթնցնելու իր մէջ:

Քիչ ետքը կուսակալութեան օմբեկ քեաթիպի Աւլի էֆը, Գօմիսերի մը ընկերակցութեամբ եկաւ ու ինձի յանձնեց կուսակալին մօտ մնացած դրամները, ու

բոնց թիւերը և սէրիները թուղթի մը վրայ նշանակած և իրենց ստորագրել տուած էր:

Անոնք գալէն ետքը՝ քարտուղարը դրկեցի հված տախէսին, միւտիւրին լուր տալու համար, որ Առաջնորդը զինքը տեսնել կը փափաքի: Ժամ առաջ 500 ոսկին գրպանելու մտածումէն տարուած, անմիջապէս եկաւ: Երբ տեսաւ, որ անկողնոյ մէջ կը գտնուիմ, կեղծ յուզում մը ցոյց տալով՝ ըստ:

—«Անցած ըլլայ, ի՞նչ է այս»:

—«Ինչ պիտի ըլլայ, կալուածական խնդրով զիս այնքան նեղացուցիք, որ տկարացայ» — ըսի:

—«Բան մը չէ, կ'անցնի», — պատասխանեց:

—«Չեր չնորհիւ անշուշտ պիտի անցնի» — ըսի:

Սուրճով ու սիկարով պատուասիրելէ ետքը՝ քարտուղարին ու սպասաւորին ազգարարեցի, որ ոչ ոքի թոյլ տան ներս մտնելու:

Անոնց հեռանալէն վերջ, երբ վստահ եղաւ, որ այլեւս զինքը լսող ականջներ չկան շուրջը, համարձակօրէն հարցուց:

—«Ի՞նչ ըրիք, բան մը խորհեցա՞ք»:

—«Այո՛, խորհեցայ և առ հաշիւ բան մըն ալ պատրաստեցի, միայն պիտի խնդրէի, որ քիչ մը չափաւորէք ձեր պահանջը: Խսկապէս, այդքան գումար չեմ կրնար տրամադրել: Ինչպէս երէկ ըսի, բեռս չափէն աւելի ծանր է. որբանոցները համայնակուլ կլափի մը կը նմանին» — պատասխանեցի:

Վայրկեան մը մտածեց ու ըստ:

—«Չեր անուշ լեզուին և հայրենակցութեան(*) սիրոյն, 300 ոսկի կ'առնեմ ձեզմէ»:

Որպէսզի կուսակալին հաղորդածներս, թաքստու

(*) Եվգափ միւտիւրին Պոլսեցի ըլլալուն, զիս հայրենաւ կեց կը կոչէր:

ցին մէջ գտնուողներուն ներկայութեան հաստատել տամ իրեն՝ նախորդ օրուան խօսակցութիւնը երկրուգելով պատասխանեցի և ըսի:

—«Ճնորհակալ եմ, որ երէկի 500 ոսկիին տեղ, այսօր 300 կը պահանջէք. ասիկա մեծագոյն չնորհ մընէ, որ կ'ընէք ինձի»:

—«Ճնորհ չէ, այլ պարտականութիւն», ըստ:

Կրկին չնորհակալութիւն յայտնելով ըսի:

—«Խնդրեմ, կրնա՞ք ըսել ինձի, թէ՝ այս խնդրոյ կարգադրութեան համար կուսակալին 300 ոսկի տուած ըլլալս ուրիէ՞ լսեցիք. պաշտօնական շրջանակներէ՞, թէ հասարակ ժողովուրդէն»:

—«Ճուկան, սրճարաններուն մէջ, ամէն տեղ կը խօսուի» — ըստ:

Անգամ մը եւս վստահացուցի զինքը, ատոր ճըշմարտութեան հակառակ ըլլալը և Յ հատ հարիւրնոց թղթագրամները տուի իրեն, իբր կանխավճար, մնացեալն ալ, մինչեւ երկու օր տալու խոստմամբ:


Թղթագրամները չնորհակալութեամբ գրպանելէ ետքը՝ թուղթերու ծրար մը հանեց, եվգափի գործավարութեան ուղղելիք գրութեան սեւագրութիւնը կարգալու համար: Չուզեցի մտիկ ընել, ըսելով որ ատիկա կառագարութեան գաղտնիքն է, որուն հետամուտ ըլլալ չեմ ուզեր և թելագրեցի իրեն, որ չուտով մեկնի Առաջնորդարանէն, իրեն հոն գալը տեսնողներուն կասկած չներչնչելու համար: Այս թելագրը րութիւնը ըրի, թաքստոցին մէջ եղողները չնեղելու նախազգուշութիւնով:

Թելագրանքս բանաւոր գտաւ և արագ ապաքինում մաղթելով մեկնեցաւ:

Հազիւ Առաջնորդարանին սանդուխներէն վար իշած և արտաքին դռնէն զուրս ելած էր, թաքստոցէն դուրս ելան մարդիկը և տեղեկանալէ ետքը թէ՝ զրա-

մը վերաբերուին ձախակողմեան զրպանը տեղաւորածէ, սկսան արագ քայլերով հետապնդել զինքը։ Երբ մօտեցան, երկու անգամ «միւտիւր պէյ» ձայնեցին։ Ետին դառնալով Գօմիսէրը տեսնելուն՝ անմիջապէս դրամը գրպանէն կը հանէ և աջ թեւին մէջ կը պահէ։ Հոն գտնուող թուրք տղաքներ, Առաջնորդարանէն ելլող հայ մը և պահածն ալ զէնք կարծելով, «գօմիւսէր էֆ. կեավուո սիլահը գօլքնըն իջնտէ սագլատը» կը պոռան։

Երբ կը հարցնեն իրեն, թէ ինչո՞ւ զրամները հոն պահեց, կ'ըսէ։



Տ. Կորիւն Քենյ. Աղանանեան Արարկիրի
Զեւնադրուած Գիւտ Նպաէ ի Խարբեդ

—«Զեզմէ կասկածելով հոն պահեցի»։

Կուսակալին կողմէ ուզուած ըլլալը կը հաղորդեն։ Նախապէս կ'ընդդիմանայ, յետոյ գօմիսէրին կողմէ, բռնութեամբ տանելու սպառնալիքին վրայ կը համակերպի։ Կուսակալին մօտ, իրեն եղած հարցումին իբր պատասխան կ'ըսէ։

—«Նիւթեկան անձկութեան մէջ կը գտնուէի, կալուածական խնդիրը ի նպաստ իրեն կարգադրելու համար, Հայոց Առաջնորդէն իբր փոխ առի»։

Կուսակալը անմիջապէս պաշտօնէ կը գագրեցնէ զինքը և եղելութիւնը կը հեռագրէ Էնկիւրի, ուրկէ եկած հրամանի մը համաձայն, այդ առթիւ պատրաստուած թուղթերով զինքը կը զբկեն հոն։

Այնտեղի անցուգարձերէն տեղեկութիւն չունիմ։ Միայն ամիսներ ետքը Սեբաստիայէն յաջորդաբար երկու կոչնագրեր ստացայ։ Առաջինով «տօլանտըրճըլլգ մատտէսինտէն տօլայը միւտտաի պուլունտըլլընըզ ձիէթլէ», եէվմը մէհաքէմէ օլան 12 թէշրինի սանի, սէնէ 338 փազար էրթէսի կիւնի սա'աթ իւչտէ Սիվազ պիտայէթ ձէզա մահքէմէսինտէ», իսկ երկրորդով «7 քանունը էվզէլ սէնէ 338 փէնզչէնպիհ կիւնի սա'աթ աէօրթտէ» միեւնոյն գատարանին մէջ պատրաստ գըտնուիլս կը հրամայուէր։

Կուսակալին թելագրութեամբ, ոչ առաջնոյն պատասխանեցի և ո՛չ ալ երկրորդին։ Եւ արդէն միւտտաին ես չէի, այլ վիլայէթն էր։ Եւ խնդիրը անպաշտօն կերպով, մտերմական ձեւի տակ միայն, կուսակալին հաղորդած էի։

Այս միջադէպին և կատարած հեռագրական գիւմումիս իբր արդիւնք ումուրը ժերիյէ վէ եվգաֆի գործավարութեան 28-3-338 թուակիր և 2818 թուահամար եվգաֆ տարեսիի ուզգեալ հեռագրով «խարապ և միւնինէիմ» եկեղեցիներու վերաբերեալ, այդ կալուած-

ներուն միւտախելէ չընել և անոնց իտարեն ըստ առաջնոյն մեզի թողուլ կը հրամայէր :

Հեռագրական այս հրամանը պաշտօնապէս մեզի հաղորդուելով՝ մինչեւ այն ատեն, նոյն կալուածներէն դանձուած կանխավճարներու հետ մէկտեղ, կալուածները Առաջնորդարանի յանձնուեցան և այս կերպով ազգը տէր եղաւ իր իրաւունքին :

Ժամանակ մը պաշտօնական շրջանակներու մէջ օրուան խօսակցութեան նիւթը կը կազմէր այս գէպքը, և երբ տաիրէ մը այցելէի, իրարու կ'ըսէին «զգու- ժացիր մուրախսասի տօլապէն»: Խոկ հասարակ ժողո- վուրդէն ըսողներ եղան, որ Առաջնորդը «հրասիեարլ միլիյէեն» տարուած ըրեր է տաիրա:

Մտորեւ կը հրատարակեմ Մէզրէի մէջ գտնուած ազգապատկան կալուածներու ցանկը, զորս անշուշտ կառավարութիւնը իբրեւ «Աքեալ գոյք» գրաւած է այժմ, զրկելով ազգը, իր իրաւունքներէն:

1.— Քեսրիլի եկեղեցիին ֆրունը և երեք խաւ- նութները:

2.— Խուլաւ գիւղի ֆրունը և նորաշէն խանութը:

3.— Մէզրէի ընկերութեան ֆրունը և 10 խաւ- նութները:

4.— Մօրէնիկի օթէլը, խանը և խանութները:

5.— Եղէգիի դեղարանը և խանութը:

6.— Հիւսէյնիկի երկու տունները:



ԽԱՐԲԵՐԴԵԱՆ ՅՈՒՇԵՐ

Կեանքս իր վայրէջքի ճամբուն մէջ մտած է և հետզհետէ գէպի մայրամուտ կ'երթայ: Զեմ ուզեր, որ անցեալին պատկանող գէպքեր և անոնց վերաբեր- եալ փաստաթղթեր կորուստի մատնուին: Փափաքս է զանոնք պամութեան սեփականութիւնը դարձնել:

Խարբերդի եռամեայ (1920-1923) պաշտօնավա- րութեանս ընթացքին պատահած գէպքերէն մաս մը «Յուշեր անցեալին» խորագրին տակ գրի առած ու զրկած եմ «Հայրենիք»ի առ ի հրատարակութիւն: Այս անգամ ալ խումբ մը երիտասարդներու Տիազօս (սար- կաւագ) անունին տակ զինուորական ծառայութենէ զերծ մնալու պատմութիւնն է, որ պիտի ներկայաց- նեմ «Մշակ»ի ընթերցողներուն:

1920 տարւոյ Հոկտեմբերի սկիզբներուն, լուր մը շրջան ըրաւ բերնէ բերան, թէ էնկիւրիէն եկած հե- ռագրական հրամանի մը համաձայն, խում և ոչ-խո- լամ զինուորական տարիքի մէջ եղողները զէնքի տակ պիտի առնուին:

Այս անսպասելի լուրը, տարագրութենէ և համայ- նացինչ կոտորածէ հրաշքով ազատուած ափ մը Խար- բերդցիներուն վրայ շատ գէշ ազդեց, որովհետեւ ան- ցեալի տիսուր փարձառութիւնով գիտէին, որ ոչ-խո-

լամիներու զինուորագրութիւնը ամելի բապօւրիներու մէջ տարապարհակ աշխատելէ անդին չէր անցներ , ու ատիկա ալ պարզապէս մահացում կը նշանակէր , ինչ որ յետոյ շատերուն պատահեցաւ :

Քանի մը երիտասարդներ , իրենց գոյութեան սպառնացող այդ վտանգէն ազատելու համար լալազին դիմեցին մեզ և ինդրեցին որ կարելին ընենք , փրկելու համար զիրենք ստոյգ և իրական մահուան գիրկը իյնալէ : Առանց ժամանակ կորսնցնելու , հեռագրեցինք



Յովիան Թէվրիզեան (Խարբերդ)



Խաչտուր Թօրիկեան (Եղիկի)

Էլ-Ճեղիրէ նեպինի հրամանատար Նիհատ Փաշաի , որ գէթ քանի մը տարիներու համար հայերը գերծ կացուցուին զինուորական ծառայութենէ , անոնց ենթարկուած վիճակը և զուլումները աչքի առջեւ ունենալով : Փաշան շնական անպատկառութիւնով պատասխանեց մեզի , թէ էիրզումի , Վանայ և Պիթլիսի մէջ գտնուող և թերեւս ձեր ժողովուրդէն շատ աւելի տառապած և անհամար զրկումներու ենթարկուած իս-

լամիները երբ անտրտունջ կը զինուորագրուին , համեմատաբար անոնցմէ լաւ պայմաններու մէջ զըսնուող հայերուն զին . ծառայութենէ զերծ մնալու մասին ձեր զիմումը իմնդրոյ առարկայ չը կրնար ըլլա՛ : Այս հեռագիրը շշմեցուց մեզ , բայց մենք ոչ յուսահատեցանք և ոչ ալ ուրիշ զիմումներ կատարելէ ձեռնթափ եղանք : Բնդհակառակը , տարբեր միջոցներ



Տիգրան Մանկասարեան (Մեզրէ)

խորհեցանք ու գործադրեցինք : 11րդ Գօլ-Օրտուի հրամանատար Միրալայ Վէհպի Պէյի գիմեցինք , որպէսզի հարկ եղած զիմումները կատարէ պատկանեալ իշխանութեանց մօտ , զոնէ Տիագօնները զինուորական ծառայութեան չենթարկուելու համար : Նոյն տարւոյ Նոյեմբեր 20ին , պաշտօնագրով մը , Վէհպի Պէյ , մեզ հաղորդեց «իրենց նկատմամբ ազդ . պաշտպանութեան գործավարին հետ բանակցութեան մէջ

ըլլալով, ցնոր տնօրէնութիւն առաքումնին յետաձըդուած Տիազօսներուն համար հետեւեալ կարեւոր կէտերը աչքի առջեւ ունեցէք»:

«1.- Կուսակալութեանց կեդրոններուն համար 8, Սանագիներուն՝ 6, Գաղաներուն՝ 4, Նահիյեներուն 2ական տիազօս տրուիլը հարկ տեսնուած է, հետեւաբար այդ թիւը պէտք չէ անցնի»:

2.- Տիազօսները կրօնական համազգեստ պիտի հագնին և դուրսը ո՞եւէ գործով չը պիտի զբաղին, այս մասին վերջին ծալր ուշադրութիւն պիտի ըլլուի»:

«Այս պայմաններուն համաձայն ո՞ր եկեղեցիներուն և ի՞նչ թուով Տիազօսներու պէտք ըլլալը և ցա՛րդ ո՞ր եկեղեցիներու և որո՞ց նշանակուած ըլլալը մասնաւոր ցուցակով մը հազորդեցէք»:

Այս բերկրառիթ լուրը ամէն կողմ իմացուցինք և հրահանգեցինք, որ լստ այնմ ցուցակները պատրաստեն և մեզի դրկեն, մենք ալ կեդրոնի ու յարակից գիւղերու ցանկերու պատրաստութեան ձեռնարկեցինք»:

Դեկտ. 27ին նոր հրամանագրով մը առաջինը չեղեալ նկատուեցաւ և «իւրաքանչիւր եկեղեցիի մեծութեան ու փոքրութեան համաձայն երկուքէն չորս Տիազօս որոշուած ըլլալուն՝ եկեղեցիներու մեծութիւնը նկատի ունենալով ո՞ր տեղերուն մէջ, ի՞նչ կարգի եկեղեցիներու Տիազօսի պէտք ըլլալը և ցոյց տրուած եկեղեցիներուն մէջ, եթէ փլած կամ քանդուածներ կան, անոնց ալ անունները յիշատակող ցանկ մը ներկայացնել» յանձնարարուեցաւ: Այս անդամ ցանկերը ըստ նոր հրահանգի պատրաստեցինք և միայն Խարբերդ-Մէջրէի և յարակից գիւղերու անունով 62 հոգինոց ցանկ մը ներկայացուցինք»:

Վէհպի Պէյ ցանկին վրայ ակնարկ մը նետէլէ վերջ քմծիծաղով մը ըստ . «Մուրախիսաս էֆ. պու՛ Տիա-

զու նեսվելի տէկիլ տիր, պունա էփիսօփու օրուուր տերլէր»: Արդարեւ ներկայացուած ցանկը օրու մընէր: Հարկ եղած բացատրութիւնը տուինք թէեւ, բայց ինդիրը այդքանով չվերջացաւ. անիկա հետզհետէ նոր բարդութիւններ ստացաւ և զինուորական իշխանութեան ու Առաջնորդարանի միջեւ պաշտօնագրերու փոխանակութեան գուռ բացաւ:



Յովեկի Խապայեան (Եղիկի)

1921 Յունուար 26ին, երրորդ պաշտօնագրով մը կարցում եղաւ «որքան որ էլ-Ազիզի ենթակայ գիւղաքաղաքներու և գիւղերու անունով նշանակուած Տիազօսներու ցանկը զրկած էք, բայց Կուսակալութեան կողմէ կատարուած քննութենէն հասկցուած է, որ այդ վայրերուն մէջ եկեղեցիներ չկան, և եղածներն ալ բանդուած ըլլալով, մէջերը կրօնական արարողութիւններ չեն կատարուիր, մինչդեռ բարձր. իշխանութենէն հասած հրամանագրին մէջ միայն եկեղեցիներու անունով Տիազօս նշանակուիլը բացորոշ կեր-

պով յայտնուած է, հետեւաբար եկեղեցի չունեցող վալթերու Տիազու նշանակելնուդ պատճառը ի՞նչ է, իմացուցէք»:

Պատասխանեցինք. — «Թէեւ կարգ մը գիւղերու մէջ գտնուած եկեղեցինքը քանդուած են, բայց նոյն գիւղերուն մէջ քիչ ու շատ ժողովուրդ գոյութիւն ունի. ատոնց կրօնական պարտականութիւնները յիշեց-




Սուրէն Տ. Յարութիւնեան (Վերի Մէզրէ)

նելու, նորածինները մկրտելու և մեռածնները թաղելու համար բաւականաչափ քահանայ չգտնուելուն Տիազուներու ներկայութիւնը անհրաժեշտ է»:

Խնդիրը այսքան ձգձգումներու ենթարկուած ըլլալով մէկտեղ, անոնք զերծ մնացին զինուորագրուելէ, քանի որ անուննին տրուած էր շեօպիին և յանձնաբարուած, որ հետապնդումի չենթարկուին և փախըստական չը նկատուին:

Ատիկա պատճառ մը չէր սակայն, որ պարբերա-

կան մտավախութիւններ չունենային անոնք: Գիւղերու մէջ աղդեցիկ թուրք Պէյեր և Աղաներ հաշտ աչքով չէին նայեր անոնց վրայ. կ'ուզէին զանոնք գիւղէն հեռացած տեսնել, որպէսզի կարողանան անարդէլ տիրանալ անոնց հօրենական ստացուածքներուն, հողերը ազատօրէն վարեն, ցանեն ու հնձեն: Իրենց հետապնդած նպատակին համելու համար չէին դադ-



Միհրան Կօչկարեան (Խարբերդ)

րեր սուտ ու սխալ տեղեկութիւններ տալէ զին. իշխանութեան: Անշուշտ այդ կարգի թշնամանքի մը արգիւնքն էր, որ առիթ տուած էր Գոլ-Օրտուփ հրամանատարին հետեւեալ պաշտօնագիրը զրելու մեզի. «... էլ-Ազիզի Դատեմ գիւղին համար տրուած և Քիւնեներուն գէմ Տիազու ըլլալին նշանակուած չորս անձերէն կիրակոսի որդի Պօղոսին երկրագործութիւնով, Յակոբի որդի Թագոսին բանուորութեամբ և Գրիգորի որդի Պետրոսին ալ Վիլայէթի Տէվրիշ թաղին մէջ Տավուլնութիւնով զբաղելնին լուր տրուած է...»

այն կարգի անձերուն միջեւ իսկ Տավունութիւն ընելը բոլորովին անպատշաճ է։ Կ'երեւի պաշտօնատեղինիդ խարուած է այս մասին, մանրամասն քննութիւն կատարելով արդիւնքը հաղորդեցէք մեզ»։ Թաղի Հիյէրը Իիրիյարիէին դիմեցինք ու անկէ ստացուած պատասխանը, թէ Դրիգորի որդի Պետրոսը ասկէ առաջ երբեմն հօրը հետ այդ արհեստով կ'զբաղէր թէեւ, բայց տիա-



Ցուի. 8. Տաճատեան (Հողէ)

զու նշանակուելէն յետոյ տանը մէջ մանուսագործութեամբ կը պարապի, նոյնութեամբ հաղորդեցինք Գօլ-Օրտուին մեր բացատրական գրոյն հետ մէկտեղ։

Այսքան բարդութիւններու տեղի տուող այս խընդիրը վերջապէս իր լուծումը գտաւ ՚ի նպաստ մեղի տեօպէ բէխսիի հետեւեալ պաշտօնագրով և 62ի տեղ 25ի ընդունելութեամբ։

«25 տիագօններու պաշտօնը հաստատուած ըլլալով, կը յանձնարենք, որ մաս առ մաս տեօ-

պէն զրկէք զանոնք երկերկու օրինակ լուսանկար-ներով, որոնցմէ մէկը իրենց տրուելիք վիսիքաներուն, միւսն ալ տեօպէի տոմարին մէջ իրենց անուան գէմ պիտի փակցուի, մէկ ակնարկով տախսերը կարենալ ճշգելու համար»։

Գօլ-Օրտուի հրամանատարութենէն ալ հետեւեալ կերպով ծանուցուեցաւ մեզի «... Զեր կողմէ ներկայացուած ցուցակին մէջ անունները նշանակուած տիագօններուն մէկ մասին գործօն ծառայութեան ենթակայ եղողներէն առնուած ըլլալը տեսանք թէեւ, բայց երկար ատենէ ի վեր ձգձգուած այս խնդրոյն առժամեայ լուծում մը տուած ըլլալու համար և ՚ի վերջոյ գտնուած պարագային, անոնց տեղ պահեստի դասակարգէն նշանակուելու պայմանաւ, յիշեալներուն յետաձգումը յանձնարարուած է առ որ անկ է։ Նախորդիս վէհապի Պէյի ժամանակ յետաձգուածներուն (56-ները կ'ակնարկէ) մասին կարգ մը զրոյցներ հասած են ականջս, նախապէս սէվզ եղածներէն և կամ այս անգամ ցանկէն գուրս մնացած ըլլալնուն պատճառաւ սէվզի ենթակայ գործօն ծառայութեան տարիքին մէջ գտնուողներուն կողմէ ո՛եւէ գանգատ կամ բողոք տեղի ունեցած պարագային՝ ներկայիս յետաձգուածներն ալ սէվզի պիտի ենթարկուին։ Այս պարագան հասկըցուցէք Զեր ժողովուրդին»։

Բարեբախտաբար ոչ մէկը պատահեցաւ և ոչ ալ միւսը. միայն տեօպէին յաճախ գիտողութիւն տեղի կ'ունենար և մեր ուշագրութիւնը կը հրաւիրուէր, առանց համազգեստի հոս ու հոն երեւցող և անձնական գործով զբաղողներուն վրայ. ատոնց ամենուն հարկ եղած պատասխանը կուտայինք, սակայն եղաւ օր մը, որ այլեւս անկարելի եղաւ առաջքը առնոււ։

Թուրք տարին մէկ մասին կողմէ տեղի ունեցած յաջորդական բողոքներուն վրայ Տիգրանակերտէն

Քինուորական քննիչ մարմին մը եկած էր, ինդիրը քննելու համար։ Ճիշտ այդ օրերուն մէկ քանիներ շուկան պտտած ատեննին ձերբակալուելով շեօպիկ կը տարուին, անմիջապէս իրենց միւրեքիպարին զըրկուելու համար «յօրինակ այլոց», ինչպէս զրած էր քննիչ մարմինը շեօպիին ուղղեալ իր պաշտօնագրին մէջ։ Այդ առթիւ մեր կատարած բոլոր դիմումները, էնգարէ և Տիգրանակերտ, անզօր մնացին, որով տասը Տիազօներ իրենց փրկագիները վճարելու ստիպողականութեան տակ գտնուեցան։

Օրեր եղան, որ չորս հինգ անգամներ Գօլ-Օրտուէն շեօպի գացինք ու եկանք սկզբին արեն Տիազօն աշատելու համար։ Անգամ մը Ակնայ երկու Տիազօները Մալաթիոյ ճանապարհէն (քէօմիւր խանէն) վերադարձնել յաջողեցանք, ուրիշ անգամ մը Երդմիկի Տիազօնը Տիգրանակերտի ճանապարհէն ետ բերել ալ-էինք(*)։

(*) Ծանօթ. Այդ առթիւ Արդ Գօլ Օրտուի հրամանաւարութեան հրամանը հետեւեալն է։

«Էլ-Ազիզ շէօպէ տիեասէթինէ 316 թէվէլիւտի իքի տիագօս վարարքի պունլար սէվդ օլունագլար տըր եալընըզ մէրխասաճալքճա եէրլէրինէ տիկէրլէրի ինթիխապ օլունճաեա գատար թա՛պիի պուտա ուզուն միւտտէթ տէկիլտիր, պունլարըն մէրխասա էֆէնտիյէ թէւլիմէրի վէ եինէ մումաիլնէյտէն արանըլմագ իւզրէ մուվագգաթէն պը բագըլմալարը միւթէվսատը։

Արդ Գօլ-Օրտու հիյեէթ բէիսի

Միրալայ
Պէհաւտին

20-8-38

Սէվըեաթ զազըթլըկընա էրթմնիկ գարեէսինտէն իօ-
քիւզ ՕԱՀ Ովակիմին սէվըեաթտան կէրի ալտըրըլմասը
վէ իշ պու էվլագըն թարաֆըլմա իեատէսի։

20-8-38

Շէօպէ Բէիսի
Նուրէտտին

Քինուորական քննիչ կողմէ տեղի ունեցած քննութեան ընթացքին, այս բոլոր պարագաները մանրամասնորէն ինդրոյ առարկայ եղած և իբր արգիւնք շեօպի րէիսին պաշտօնանկ եղած և հրամանատարն ալ կախակայուած է ց'նոր տնօրէնութիւն։

Ահաւասիկ համառօտ մէկ ուրուագիծը Տիազօնը բազմակիննիու ինդրոյն, որուն հետեւանքով 62 երիտասարդներ երկու տարի և 25 ալ երեք տարիներ զերծ մնացին զինուորական ծառայութենէ և կամ տարեկան երեք հարիւր ոսկի թղթագրամ փրկագին վճարելէ։

1928 Յուլիս 18


Ս. Թաւո

Տիարապէքիրէ կիտէն սէվդ մէմուրը
Ժանտարմալարա.

Պու կիւնքի գաֆլէտէ Օսմանիյէ ամէլէ թապուրընա սէվդ օլունան էթմնիկ գարիէսինտէն 2058 նօմէրօլու էօ-
քիւզ Օլլըլարընտան Սէրգիս Օլլը Օվակիմին գաֆլէտէն թէկիլտիրի էմր պուեռուրուլուզընտան համիլի վէրագաեա թէսլիմէն իրատէսի վէ քիսիկէսինէ կիրույէ իտարէ իտիւ-
տիկինէ տարի շէր վէրիէրէք իւմուխապէրտէն պիր նէ գէ-
րին թէնզիւ իտիւմէսի լիւզում տըր։

Էլազիզ սէվդըեաթ ինզիպաթ
զապըթը միւլագիմի էվէլ
Էկուեր Սէլիմ





ԴՐՈՒՅԳ ՄԸ ՃԵՄԱԼ ՓԱՇԱՑԻ ԿԵԱՆՔԵՆ

1916 տարուայ Հոկտեմբերի սկիզբները, երբ գեռ նոր վերադարձեր էինք, Հալէպէն, ուր գացած էի կիւլիկոյ կաթողիկոսին հրամանով և 4րդ բանակի ընդհանուր հրամանատար ձէմալ Փաշայի արտօնութեամբ, կիլիկոյ Հայրապետական Աթոռոյն սպասներն ու առօթները երուսաղէմ փոխադրելու պաշտօնով, ձէմալ Փաշայէն սիխողական հեռագիր մը եկաւ կաթողիկոսին: Կը հրամայուէր.

«Սիզճէ ֆէվքէլատէ մէօթէմէտ պիր զաթըն սէրիյէն թարաֆըմա իզամը»:

Ս. Կաթողիկոսը յանձնարարեց ինձ, անմիջապէս պատրաստուիլ, յաջորդ օրն իսկ մեկնելու Դամասկոս, ուր կը գտնուէր ձէմալ այդ օրերուն:

Օրը ուրբաթ ըլլալուն, թէեւ կառավարական պաշտօնատունները գոց էին, բայց ձէմալի հեռագրական կտրուկ հրամանը բաւական եղաւ, որ կառավարիչ Միտհատ և փօլիս միւտիւրի ձէլալ Պէյերը, առանց նկատի առնելու ուրբաթի գաղաքը՝ փութան կառավարչատուն՝ պատրաստելու համար ինծի տրուելիք սիեահար վերագասին:

Այդ շրջանին մէջ, հասարակ ճամբորգներու համար, երկաթուղիի գնացքը շաբաթական երկու ան-

գամ կը մեկնէր Երուսաղէմէն Դամասկոս, միւս օրեւը յատկացուած էին միայն զինուորական փոխադրութիւններու:

Զնայած այդ արգելքին, զինուորական գնացքով ճամբորգելու արտօնութիւնն ալ տրուեցաւ ինձ Մէնիգիլ-միւթերբիւթի կողմէ: Երեք օրուայ տաղեկացուցիչ ճամբորգութենէ մը ետք հասայ Դամասկոս և իշեւանեցայ Վիբորիա Օրէլը, որովհետեւ Առաջնորդարանը լեցուած էր հայ տարագիրներու ստուար թիւով մը:

Յաջորդ առաւօտ ժամը 8ին Գարակեան գացի՝ Փաշային ներկայանալու և յանձնելու Ս. Կաթողիկոսին պաշտօնագիրը, որով կը խնդրէր ձէմալէն՝ իր խոստման համաձայն, նիւթական օժանդակութիւն մը ընել Ս. Յակոբայ Վանուց՝ թեթեւցնելու համար անոր ծախուց բեռը: Այդ օրերուն մէջ մեծ համեմատութիւններ առնել սկսած էր այդ բեռը՝ Սալրի, Քերեկի, Մասնի և Ամմանի կողմերէն գէպի վանք ապաստանող չքաւոր տարագիրներուն հաց և կերակուր տըրուելուն հետեւանքով:

Փաշան Գարարկեանը չէր: Հարկագրուեցայ սպասել: Փամերը իրարու կը յաջորդէին և Փաշան գեռ կ'ուշանար: Ճարահատ որոշեցի Օրէլ վերադառնալ, կէս օրէ ետքը վերստին երթալու համար:

Հագիւ սակացն Գարարկեանէն ելած ու մէկ քանի քայլ յառաջացած էի, երբ հեռուէն ինքնաշարժի մը սուրալը տեսայ: Խորհելով որ Փաշան կրնայ ըլլալ, ճամբուն եղերքը դիրք բոնեցի, բարեւելու համար զինքը:

Ենթադրութեանս մէջ սխալած չէի: Փաշան զիս տեսնելուն՝ ձեռքի նշանով մը հրամայեց Գարարկեան վերադառնալ: Համանը կատարեցի և սպասման սրացին մէջ սպասեցի թիկնապահ նուսրէթ Պէյի հրաւերին:

Բարեբախտաբար հրաւէրը չուշացաւ : Քառորդժամ վերջը նուսրէթ Պէջ զիս առաջնորդեց Փաշային առանձնասեննեակը , ուր թաւշապատ թիկնաթոռի մը վրայ բազմած էր Սուրբոյ միահեծան տէրն ու հրամայողը , այնպիսի գաման երեւոյթով , որ սարսափ կ'ազդէր տեսնողին :

Դողդղալով մօտեցայ իրեն ու ներկայացուցի Ս . Կաթողիկոսին գրութիւնը : Հազիւ թէ աւարտեց ընթելցումը , փոթորիկ մըն էր պայթեցաւ սենեակին մէջ : Զեռքի թուղթը նետելով՝ սկսաւ գոռալ .— «Պու սենին Կարողիկոսը չըլորմիւմը նէ . . . եկմիւ» :

Ընթերցողները կրնան երեւակայել այդ պահուն իմ անցուցած տագնապս , երբ այդ բառերը գուրս կը ժայթքէին այնպիսի մէկու մը բերնէն , որուն շրթներու շարժումէն կախուած էր բիւրաւորներու կեանքը :

Շատ գժուարութեամբ կարողացայ մեղմել իր բարկութիւնը և հասկնալ անոր գրգապատճառը :

— «Ցա՛րդ ինչ որ ըրած եմ ոչ թէ իրը ծովային նախարար և բանակի հրամանատար ձէմալ Փաշա ըրած եմ , այլ Կաթողիկոսին անձնական բարեկամ ձէմալի հանգամանքով ըրած եմ : Կը ցաւիմ , որ Կաթողիկոսը առանց ըմբռնելու այս պարագան՝ իմ անունս յիշած է Արդարութեան Գործոց Նախարարին ուղղեալ իր գրութեան մէջ , զոր Նախարարը նոյնութեամբ ինձ զրկած է :

Այս ըսելով՝ ինձի երկարեց Կաթողիկոսին բագրիք , որուն մէջ Ան՝ կը գանգատէր , թէ Պօլսէն զըրկուած մասնաւոր հիյէրի մը կողմէ Սուրբոյ և Անդր-Յորդանանի զանազան գիւղերուն ու քաղաքներուն մէջ գտնուած տարագիր հայերը բոնի կ'իսլամացուին , այնպէս որ անկարելի կը գառնայ կայս . իրատէով իրեն յանձնուած Կաթողիկոս-Պատրիարքական պաշտօնին լրիւ գործադրութիւնը : Քաղ . Ժողովի անդամակ-

ցելու համար նշանակուած անձերուն Սիեանաք վերագասը չեն տար տեղան իշխանութիւնները առարկելով , թէ անոնք ինքը ըրած էն , հետեւաբար չեն կրնար այդպիսի պաշտօնի մը կոչուիլ են :

Ս . Կաթողիկոսը յիշած էր նաեւ ձէմալի խոստումները՝ նիւթական ու բարոյական օժանդակութեան մասին : Եւ այս պարագան էր արգէն ձէմալը կատղեցնողը :

Փաշան հարցուց ինձի , թէ իրօք այդպիսի մարմին մը գոյութիւն ունի՞ այն կողմերը , թէ՝ որո՞նք են բոնի իսլամացուածները , թէ կրնա՞մ անոնցմէ մէկ քանին անունները տալ իրեն , որ հարկ եղած քըննութիւնը կատարել տալէ վերջ՝ խստիւ պատժէ միւրինասրբները :

Ես բոլորովին անգիտակ ձեւացայ և զգուշացայ ո՛եւէ անուն տալէ , ենթականներուն կացութիւնը աւելի չը ծանրացնելու և նոր փորձութիւններու չենթարկելու համար զանոնք , որովհետեւ լսած էինք , որ այդ մասին գանգատողները իրենց ընտանիքներէն անջատելով գէպի Տէր-Էլ-Զօր զրկելու սպառնալիքը եղած էր . իսկ այդ անունը բաւական էր ամենախիշ զախն անգամ շշմեցնելու :

Փաշան իր խօսքերուն մէջ այս անգամ մեղմ շեշտ մը գնելով ըստաւ .

— Օլլում , շիմտիյէ գատար նէ՞ իտէպիլտինիկ պու էհալիյէ :

— Ինչ որ ըրինք Զեր Վասմութեան շնորհիւն էր Փաշան , պատտախանեցի :

Եւ ասիկա բացարձակ իրականութիւնն էր , որովհետեւ առանց իր գիտութեան ու կամքին տերեւ իսկ էր կրնար շարժիւ իր մանքրգային մէջ :

Փաշան շարունակելով իր խօսքը ըստաւ .
— Պէս մէսէլէյէ Ֆիլանտրօֆիզրման պարաբըմ .

պըրագըն շու սէֆիլ էհալինին եագասընը հարպըն նէ-
թիճէսինէ գատար քէնտիսինի եաշաթմըրմագ իշուն
իսթէր լուամ օլսուն, իսթէր եահուտի օլսուն, իսթէր
կեավուր օլսուն, իսթէր մայմուն օլսուն, հաթթա է-
շէք չէքինէ կիրսին, եէթէրքի քէնտիսինի եաշաթ-
մըրսըն, աննատըն մը, կիթ կաթողիկոսընա պէօյլէ
սէօյլէ:

Եւ թելադրեց, որ կաթողիկոսը Արդարութեան
Գործոց Նախարարին ուղղեալ նոր գրութեամբ մը նա-
խորդին սխալ տեղեկատուութեան վրայ հիմնուած ըլ-
լալը յայտնէ:

Առանց ո'եւէ բան ըսելու հարկ եղած հրաժեշտի
յարդանքը մատուցանելով՝ դուրս ելայ այդ որջէն ու
աղատ շունչ մը առի: Հազար անգամ անիծեցի այն
սեւ բախտը, որ զիս գէմ առ գէմ բերաւ այդ մար-
գուն հետ:

Երկու օր վերջը մեկնող առաջին գնացքով վե-
րադարձայ Երուսաղէմ և հաղորդեցի առաքելութեանս
արդիւնքը Ս. Կաթողիկոսին:

Շատ վերջերը միայն իմացանք որ ձէմալ Փաշա
այդ միջոցը ի գործ գրած է Պոլսէն եկած ջարդի խիստ
հրամաններուն հակազդելու համար, առարկելով որ իր
մանրըգաեին մէջ գտնուողները գրեթէ ամէնքն ալ
իսլամական կրօնը ընդունած են, ու ինքը չի կրնար
հակառակ Մարդարէի կամքին, իսլամի ջարդարար
հանդիսանալ:

Այս տողերը գրելով նպատակ չունինք երբեք ձէ-
մալը հայսսէր մը ցոյց տալու և Ընդհակառակը իր մա-
սին կազմած գաղափարս է, թէ անիկա ալ իր ընկեր-
ներուն՝ Թալէսթի և էնվէրի չափ պատասխանատու
է հայկական տեղահանութեան ու ջարդերուն: 1919ին
Աղէքոանդրիոյ մէջ «Էփօֆա» թերթի թղթակցին հետ


ունեցած խօսակցութեանս ընթացքին անվերապահ-
օրէն յայտնած եմ:

Յարգելի թղթակիցը իմ խօսքերս նոյնութեամբ
հրատարակած էր «Էփօֆա»ի մէջ, ուրկէ թարգմանա-
բար հրատարակած էր «Արեւ» նոյն ատենի իր թիւերէն
մէկուն մէջ:

1925 Հոկտեմբեր 29

Ս. Բաւլօ





ԼՈՒՍԱԲԱՆՈՒԹԻՒՆ ՄԸ



Կարդացի «Հայրենիք»ի 4113 թիւին մէջ «Ա.38 ՄԸ ԴԱԽՏԵԱՆ ՊԱՏՐԻԱՐՔԻՆ» վերնագրով և Ա. ստորագրութեամբ երուսաղէմէն գրուած նամակ մը :

Այդ նամակին մէջ, Կարկուռեան ընդարձակ հողամասէն կտորի մը և Պատրիարքարանի հանդիպակաց պարտէզին ձէմալ Փաշայի կողմէ բռնագրաւման մասին քանի մը անձտութիւններ կային, զորս, իրբեւ իրազեկ, կուզեմ ուղղել թիւրամացութիւններու տեղի չը թողելու համար :

Ճիշտ է, որ ընդհանուր պատերազմի ընթացքին 4րդ բանակի հրամանատար ձէմալ Փաշա վանքապատկան այդ հողամասէն կարեւոր մաս մը գրաւելով նասարակաց պարտէզի վերածելու գաղափարը կունենայ և իր այդ մտադրութիւնը կը յայտնէ նոյն ատենուայ վարչական մարմոյ, որուն գլուխը կը գտնուէր Կ. Պօլոյ Պատրիարքարանի Լիազօր-Պատուիրակ Օրմանեան եպիսկոպոս :

Ձէմալ իր բռնագրաւման օրինական ձեւ մը տալու համար կ'ուզէ, որ Վանքի վարչութիւնը այդ կը տորը կառավարութեան անունին փոխանցէ իրը նըւէր, որուն փոխարէն ինքն իր կարգին վանքին իննուուն հազար ֆիլո ցորեն տալ կը խոստանայ :

Վարչութիւն և Պատուիրակ ապագայի ծանր պա-

տառիսանատուութենէն զերծ մնալու կանխաղգուշութեամբ կը յայտնեն, թէ իրենք Վանքին միւրեվիլին չըլլալով իրաւասու չեն այդպիսի գործողութիւնն մը կատարելու :

Ճէմալ գիւրութեամբ տեղի տուղներէն չէր սակայն : Ան՝ մանեմնեի ժերիկի գլխաւոր պաշտօնէին միւղոցաւ այնպիսի թուղթ մը պատրաստել կուտայ, ուրուն զօրութեամբ Օրմանեան, իրբեւ փոխ-միւրեվիլի կը կարողանայ պաշտօնապէս կառավարութեան փոխանցել գրաւել ուղուած հողամասը : Եւ ատիկա տեղի կ'ունենայ անշուշտ Վանքի Վարչական մարմոյն հաւանութեամբ, առանց որոյ Օրմանեան ո՛եւէ քայլ չէր կրնար առնել :

Ոնոր համար է, որ Պաղեստինի ներկայ կառավարութիւնը տէր գարձած է այդ հողամասին, և գժուար թէ յօժարի ազգին վերագրածնել զայն, նոյնիսկ, եթէ Լոնտոնի մէջ ի նպաստ Վանքին վճռուի դատը :

Պատրիարքարանի հանդիպակաց պարտէզի գրաւման խնդրոյն մէջ ալ Վարչական մարմոյ և Օրմանեանի կողմէ ձէմալի բռնագրաւման հաւանիլ չուղեւու չափ կորովի ընթացք մը վերագրուիլը իրականութեան կը հակասէ գլխովին :

1916ի Յուլիսին իրինատի կառավարութեան քը-մահան մէկ որոշումովը, երբ Ազգ. Սահմանադրութիւնը ջնջուեցաւ և Պօլոյ ու Երուսաղէմի Պատրիարքութիւնները Կիլիլոյ Կաթողիկոսութեան միացուելով Եռագիւնան այդ պաշտօնը յաձնուեցաւ Սահմակ Կաթողիկոսին, իրերու բնական բերմամբ Օրմանեանի պատուիրակութեան պաշտօնը վերջ գտաւ : Եւ այն օրէն սկսեալ Օրմանեան Վանքին մէջ մնաց իրը հիւր և ինքինքը նուրիրեց իր գրական աշխատութիւններուն ամբողջացումին՝ մինչեւ Հոգեւոր Պետերու հետ Դամասկոս փոխագրութեան օրը :

Երուսաղէմի գրաւումքն — 1917 Դեկտ. 9 — մօտաւորապէս երկու ամիս առաջ, ձէմալ այդ պարտէզգը կը պահանջէ կաթողիկոսէն։ Այդ մասին կաթողիկոսին բոլոր առարկութիւնները և Վանքը՝ իր գարաւոր սեփականութենէն չի զրկելու խնդրանքը անզօր կ'ըլլան ձէմալը շեղեցնելու իր մտագրութենէն։

Եթէ յիշողութիւնս ինծի դէմ չի գաւեր, ձէմալ այն անգամ ալ իր բոնագրաւումը օրինականացնելու համար, պատճէն մը կը զրկէ կաթողիկոսին, որ մաքուրի առնել տալէ և ստորագրելէ վերջ՝ իրեն յանձնըւի։ Անոր մէջ ի մէջ այլոց գրուած էր, թէ այդ պարտէզգը Վանքի սեփականութիւնը չէ, թէ՝ Վանքը Ֆիզուլի տիրացած է տարիներէ ի վեր եւն։ Եւ այս ուղղութեամբ ալ յայտարարութիւն եղաւ տեղական պաշտօնաթերթին (Գուտսը Շերիֆ) մէջ, որ այդ հողին ժառանգործները, եթէ կան, երեւան ելլեն և մուխամմիներու կողմէ գնահատուած գինը 800 սուկին Պէլիսիյի գրամարկէն գանձեն։

Ութը տարիներու միջոց մը կը բաժնէ զիս այդ գէպքէն, որով չեմ կրնար յիշել, թէ քաղաքապետարանի ազգեցիկ անդամներէն Սիոնցի Արիֆ Փաշալի միջոցաւ կաթողիկոսին ներկայացուած այդ պատճէնը յանձնուեցաւ ձէմալի թէ ոչ։ Միայն այնքանը զիտեմ որ քաղաքին գրաւումովը Վանքը սեփականատէր մնաց այդ պարտէզգին։

Այս խնդիրներու մանրամասնութեանց աւելի տեղեակ ըլլալու են Ս. Յակոբայ վանուց եռանդուն և կորովի Լուսարարապետը Մեսրոպ Եպս։ Նշանեան և Տիար Սողոմոն Գրիգորեան, որոնց առաջնը նոյն թըւականին կառավարութեան և Պատրիարքարանի միջեւ յարաբերութեան միջնորդ էր, իսկ երկրորդը թուրքելէնի քարտուղար։

1926 Յունուար 9, Ս. Քակո



ՊԱՏՄԱԿԱՆ ՃԵՂՈՒՄՆԵՐ

Հանգուցեալ Օրմանեան Արքեպիսկոպոսին ռԱզգապատումախ Գ. հատորին պատմական արժէքը գնահատել կամ քննադատել պատմագէտներու թողլով՝ պէտք կ'զգամ իմ գիտցածներէս մէկ քանի փաստական ճշգումներ ընել միայն։

Օրմանեան ժամանակակից գէպքերն ու դէմքերը գրի առած ատեն, մասնաւորաբար Սաղիմական և Կիլիկեան խնդիրներու մէջ, անաջառ ու անկաշկանդ չէ եղած, այլ անթոյլատրելի չափազանցութիւններ ըրած է, թէ՝ քննահատումներուն և թէ՝ քննադատութիւններուն մէջ։

Հո՞ն՝ ուր գէպքերը վերլուծել պէտք է, զանց ըրած է, ինչպէս տեղ մը կ'ընէ ինք, իսկ տեղ տեղ ալ աննշան պարագաներն անգամ կը յիշէ և անտեղի քննադատութիւններ կ'ընէ։ Օրինակ .—

1. — Խապայեանի կուսարարապետական ընտրութիւնը Մաքսուտեանի կողմէ փոխարինութիւն կը նըւկատէ՝ իրեն ընծայուած պաշտպանութեան համար և ատով կ'ուզէ ժխտել Խապայեանի այդ պաշտօնին պահանջած յարմարութիւնը ունենալը։ Մինչդեռ Խապայեան, Ս. Յակոբայ Միաբանութեան նոյն ատենուայ ամենակարող գէմքերէն մէկն էր և բացարձակ արժանաւորութեամբ տիրացած էր այդ պաշտօնին։ Խապա

յեան գեռ սարկաւագ եղած ատեն, իր միաբանակիցներէն պատուուած էր «Եպիսկոպոսապատիւ» ախտղոսով: Ես ինքս անձամբ լսած եմ հիներէն, որ Խապաշեան «աբելաբաղչն անցած ատեն», «Գաբրիէլ Սարկաւագը» կուգայ ըսելով, տարեց վարդապետներն անգամ իրենց «խուցեր»ը կը քաշուին եղեր:

2.— Օրմանեան Խրիմեանի ընտրութեան յաջողութիւնը, իր հնարամտութեան և հեռատեսութեան կը վերագրէ: Սակայն, ան՝ չ'անդրագառնար Թիֆլիզի Առաջնորդարանին մէջ տաճկահայ պատգամաւորներու գոնփակ խորհրդակցութեան, որու ատեն Օրմանեան տակաւին հասած չէր, թէեւ անպատճառ իւմացած ըլլալու էր, որ յիշեալ ժողովին մէջ կարծիքներու համաձայնութեամբ փափաքուած երեք ընտրելիներու վրայ — Խրիմեան, իզմիրէան և Խապաշեան — առաւելագոյն քուէն ստացած էր ընդհանուր ազգին ՀԱՅՐԻԿը:

Էստ իրազեկներու, իջմիածնի մէջ կըքոտ մրցակցութիւնը աւելի բուռն կ'ըլլայ: Օրմանեան ամենէն վերջը կը հասնի և Պատրիարքի մէջնորդութեամբ ըստացած պատուանշանը կատկածելի կ'ընէ զինքը, իբրև Աշլզեանի թեկնածութիւնը պաշտպանող:

Ընտրութենէ առաջ, պատգամաւորները երկուքի կը սամժնուին, «Մշակ»ականք կամ Սեգրակեանք և «Արձագանք-Նոր Դար»ականք կամ Խրիմեանականք: Անընդհատ ժողովներ կը գումարեն համաձայնութեան եզր մը գտնելու: ՚՚Ի վերջոյ կ'արոշուի, Խապաշեանի նախագահութեամբ, երկու կողմէն նշանակուած պատգամաւորներու յանձնաժողովի յանձնել երկանուն ընտրելիները որոշելու գործը:

Վեհաբանի յարկաբաժնին մէջ, որ Խապաշեանի յատկացւած էր, յանձնաժողովը երկար վիճաբանութիւններէ յետոյ, Խրիմեան և իզմիրէան երկանուն

յանկը կը կազմէ, պայմանաւ որ երկուքն ալ հաւասար կամ նուազագոյն տարբերութեամբ ընտրուին, որպէսզի Ազգինիրի և Յարենիրի խնդիր չըլլայ: Որոշումը կ'արձանագրուի և կ'ստորագրեն Խապաշեան, Յովհաննէս Կիւլտէնկեան, Գարեգին Փափազեան, Գըրիգոր Արծրունի և Համբարձում Առաքելեան:

3.— Օրմանեան՝ Խապաշեանի Կաթողիկոս օծման օրը (1903 Ապրիլ 20) «Թլան ագարակի ազատութեան աւետաւոր հեռագրի» յիշատակութիւնը կ'ընէ, իբրեւ իր կողմէ ձեռք բերուած յաջողութիւն մը, մինչդեռ անկէ վերջ է, որ այդ խնդիրը նոր փուլի մէջ կը մտնէ, զրազեցնելով Կաթողիկոսու ու Կաթողիկոսարան և հազիւ իր վերջնական լուծումը կը գտնէ 1906ին, այսինքն, աւետաւոր հեռագրի թուականնէն երեք տարիներ յետոյ: Պատրիարքարանը թերթերու հրատարակութեան վրայ, Խապաշեանի կը հարցնէ. «Ստո՞յգ է, թերթերու հրատարակութիւնը, որ Թլան ագարակը վանքի աղքատ կրօնաւորներու իբր ապրուստի միջոց թողուած է»:

4.— Խապաշեանի Պօլիս ուղեւորութիւնը Կաթողիկոսական ընտրութեան վազորդայնին յայտնուած փափաք մըն էր: Այդ ուղեւորութիւնը, Օրմանեանի կողմէ զանազան նկատումներով ապագայի թողուած էր, բայց Խապաշեանի անհատական գիմումներուն հետեւանքով յաջողութիւն գտաւ: Առկէ սրանեղած՝ Օրմանեան, «Կիլիկիայէն աւելի երուսաղէմի և ՚՚Ի պաշտպանութիւն Մաքսուտեանի» եղած ըլլալը ցոյց կուտայ և այդ առթիւ բառախաղ մըն ալ կը չնէ, «Սիսն էր, Սիսն եկաւ, Սիսն մըն ալ Սիսն եղաւ»:

Օրմանեան կը յիշէ նաեւ Կիլիկիոյ վերաբերեալ գործերուն, շքանշանի, ամսականի, Սոսյ վանքին նորոգութեան և պետական վարժարաններու մէջ Կիլիկիոյ տամներկու աղաքներու ընդունելութեան խնդիր-

ներուն համար օժանդակած ըլլալը, մինչդեռ, իրականութիւնը բոլորովին հակառակը կը հաստատէ: Այդ խնդիրներու յաջողութիւնը, Խապայեանի անհատական գիմումներուն և հետապնդման արդիւնքը եղած է, և Օրմանեան ամենագոյզն բաժին մը անդամ ունեցած է: Ընդհակառակը, Կիլիկիոյ զանազան կեդրոններու մէջ, ազգային ու պետական շրջանակներէ գնահատուած անձերուն շքանշաններով պատուուելու համար Խապայեանի կողմէ մատուցուած անուանացանկը անհետեւանք մնացած է, Օրմանեանի բարեկամ Ռոպէր Եալըճեանի միջոցաւ և ատիկա պատճառ եղած է, որ վիճակայիններէն շատերը վշտանան իրենց Կաթողիկոսէն:

Խապայեանի, առաջին անդամ Սուլթանին ներկայանալուն առթիւ, երբ արարողապետ Իսլրահիմ Փաշա, Օսմանիին պատուանշանին մեծ ժապաւէնը կ'անցընէ Խապայեանի վզէն, Օրմանեան կ'ըսէ «ինծի ալ չկա՞յ»:

«Կուրծքերնուդ վրայ, նոր նշանի տեղ չէ մնացած» կը պատասխանէ փաշան քմծիծաղով մը:

5.— Մուշեղ Սերոբեանի եպիսկոպոսական ձեռնադրութեան մէջ ալ «Ղեւոնդեան խնդիր» տեսնել կ'ուզէ Օրմանեան և Պոլսական վարդապետներու եպիսկոպոսացման համար իջմիածին երթը ձախողեցնելու միտում կը վերագրէ Խապայեանի: Մինչդեռ Խըրիմեանի և Խապայեանի սիրավիր յարաբերութիւնը արար աշխարհ գիտէր:

6.— Կրկին Աթոռներու յարաբերական խնդիրներու մասին գրած ատեն, Օրմանեան՝ Խապայեանի նամակներէն, իրեն տեսակէտին փաստ ծառայող մասները արտագրած է, հակառակներուն վրայէն լոռութեամբ անցնելով: Մինչդեռ երկուստեք փոխանակուած գրութիւնները, ժամանակին, Թիֆլիզի «Մշակ»ին մէջ հը-

րատարակուած են Մի-Նա (Միք. Նաթանեան) ծածկանուով: Դժբախտաբար, տրամադրութեանս տակ չունիմ, թերթի նոյն թիւերը որպէսզի կարենամ մէջը բերումներ ընել:

7.— Խրիմեանի կողմէ Խապայեանի ուղղեալ 1907 Ապրիլ 26 թուակիր Հայրապետական օրհնագրէն «սնափառ և ոչ էական խնդրոց» շը հետեւելու թելադրանքը և «պայքար մզել միայն ընդդէմ վասարեր խոչընդոտաց» խրատը մէջ բերած ատեն, Օրմանեան, զանց կ'ընէ «երկոքին Պատրիարքունք ոչ կարեն նսեմացնել Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսին գիրքը» նախագասութիւնը, որ ուղղակի իրեն գէմ կը դառնայ:

8.— Օրմանեան կը յիշէ, 1907ին Մ. Գազաղեանի ստորագրութեամբ «Բիւզանդիոն»ի մէջ հրատարակուած քառամեայ տեղեկագիրը և «բարեմարդիկ» ըլլալու զգացման կը վերագրէ զայն, առանց յիշելու նոյն տարուան մէջ Հրանտ Վրդպ.ի (այժմ Եղիշէ Արքեպոս, Կարօնեան) ստորագրութեամբ լիակատար տեղեկութիւնը: Օրմանեան բոլորովին անյիշատակ կը թութու նաեւ Կաթողիկոսարանի տարեկան հաշիւներու հրատարակութիւնը «Բիւզանդիոն»ի մէջ բացատրական ծանօթութիւններով:

9.— Երուսաղէմի գանձատունէն 10,000 ոսկի արժողութեամբ գրչագիր Աւետարան մը հետը՝ Կիլիկիա տարած ըլլալու ամբաստանութիւնը հրապարակ կը գրուի մի ոմն ՎԱՆԱՍՔԻՐի կողմէ, որուն գէմ Խապայեան կը բողոքէ, թէ՛ Երուսաղէմ և թէ՛ Պօլիս, պահանջելով, որ պաշտօնապէս հերքուի այդ չարահնար լուրը: Օրմանեան կը գրէ, «իբր թէ Երուսաղէմի թանգարանը Պօլիս գտնուէր և Օրմանեանի տրամադրութեան տակ ըլլար, որ կարենար ստուգել, թէ՛ հատորը տեղն է թէ ոչ»:

ուղմտ մզր շանգ մերկ զվեգթպոկ մզր ու ուղմտ
ժղունսը զվիլիտոյ մժթոնտ ։ ժղլնու ու ժղլնունտ
առջ ։ ժղբենտչ լուրփրւոքի մի դ մմզդժունտստ
մստմտն մզր ։ մսզր ժղբենդ ։ մզոնտկ քորմսնսզզը
ու աւտզտմոկմզր ժուզդոյ թվստ ուգլզք ։

մի քոմի մմզնստ շանհունտ
լոգրտազ ։ լոտգետրսիս նովիլիվի զոյց ձկր զշամ
։ մկոյտոյ նմտ նոցը վավի զտկորտտե ։ ոգմոնմը

։ զվզգտ նգկոմտտամց «զսին
զտերվց» ման դ զրամզմօ զտգթւանցներս զլքովը
։ զկ մսզր վուզումզրեվ մի քոմի կտտ զտգթւանցնենտ
ովտհնտ նովիլիվի ։ զտգնունով ման ։ մկոյտոյ զտկորտ
տտե ովտ լզմի ։ զտոյ հզմի նոյն զտգորմը ։

։ ։ ։ նովիլիվի զոյց վք
։ զմ դ վզգովին ։ Ո զբսսսթոյ զտկոմտգնունմոց լզմի
րովտտուոց ։ նորդ նոցքի զտցոյտին րդասիւ ուգ ոգ»
մի քտամի մտ ։ հզմի նոյն մզրվթւսկոտտնի վմետ
ովտ զտնոնմտկ շանմտտամց ։ մծո վչմտն նունցնեգի
։ զ վզգմոյ նաօ վ վտգետնմտի ոհզոյոցիսօ զտգլիվ
զտմտք սպենոյիր ։ հզմի մկ անկ զտկոմենցը մմի զոդ
զտրմը ։ լովտտունուոտգմ նոսսթոյ-մմոյ ձկր զյմետտ
ովտ զտկոտսսկովեդ վզոգմազը ևզուսը ։

։ զշամուլլ քտազտե մսզր զմի
տոլլը քտենգ մետետչմտ մմզթմզթ զտկոուօ զվիլոց
տորտք մս ։ մի հոց ։ մը իսսստկմ մի վմ զտենցնեգիզը
ովտ զտգորմը մս ։ մի զոյցտտե մկ մզրվթւսգնգիզը

։ հշտե
մկ զովթւսու կոքմտետ նմու ։ հ քտազտե զշկու
տենմսով քտասմտ նմս հրեսկ վզոգմենով ։ մզտմտ
ոգրի նմու քտերսենտմե մմզթմզթ իսմզպմտու դ քտեն
նոկմտտ նմենցով մս ։ լու մհավի դ մշտազտե մկ րշետ
շամզ զտգորմը ոզտո քտստ վմե մմզնստ նմը



ՅՈՒՆԱ
ՏԱՐԱՄԱԳՓ ՕՅՑԻ

։ ավլէգրանուտմեն Յա Խմ ։ վլզանուեզմ»
հ քտաստոկո կով հրեսկ շամզենսեգ տվյունսմզո ենչե
զպոչ զզմի ։ լոցրվթւսմտիսզոտտե զտկոմտմտմտլ
զտրամտա շլ մկ ձկր նոյն տամ ։ տպչ զրամզզովթւսմետ
զտատ վիսնսք ։ փոզմզ ։ նեղ մմստոչ ։ կ վայտատու
տենելլ» իսլզտենտմտ ։ նոցը վավի ձկր զտգթւարսկմ
մեսմզթոյ նտետտ մս սինոյմ ։ դ քտմմ մր ելչ մաւ
շոզտոր շալտտ ենսի վմզթզո լոցրվթւսհզրսքմսե կտե
զտիսմ մկ զվժետթոյ զտգթւարտտե զտգորմը



ՕՐՄԱՆԵԱՆԻ ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹԵԱՆ ՇՈՒՐՋ ՊԱՏՄԱԿԱՆ ՃԵՇՈՒՄՆԵՐ

Այս պահուս ձերքիս տակ ունիմ, Երուսաղէմի Ս. Յակոբեանց տպարանէն լոյս տեսած, հանգ. Օրմանեան Արքեպիսկոպոսի «Խոհի եւ Խոսք»ը, որ կարելի է իր ինքնակենսագրութիւնը նկատել: Անոր ընթերցումը առիթ տուաւ ինծի, գարձեալ մէկ քանի ճշգումներ ընել, Խապայեանի մասին տեղի ունեցած անարդար վերագրութերուն նկատմամբ:

Միջանկեալ ըսեմ, որ Օրմանեան որքան մեծ միտք ունէր, բառին բովանդակ լայնութեամբ ու խորութեամբ, նոյնքան ալ փոքր ու ատելավառ սիրտ ունէր, իր կարծեցեալ մրցակիցներուն հանդէպ:

Ինծի համար, երբեք փափաքելի չէ, մեռեները անհանգիստ ընել, իրենց յաւիտենական քնարանին մէջ, բայց չեմ ալ ուզեր, որ ճշմարտութիւնները «ընդ գրուանաւ թաքուցուին», կամ պատմութիւնը խեղաթիւրուի:

Օրմանեան իր «Խոհի եւ Խոսք»ին մէջ, Երուսաղէմի լիազօր-պատուիրակութեան շրջանին պատահած մէկ քանի գէպքերը գիտմամբ զանց ըբած է: Ան չէ յիշած կիլիկեցիներու, ի մասնաւորի Ատանացիներու

կողմէ, 1916ի սկիզբները, Ս. Յակոբի մայր-տաճարի այօյօրի ենթարկուելու պարագան, իր մէկ անհարկի արտայայտութեան պատճառով.

Պ. Պ. Լեւոն Խուպէսէրեան, Մանուկ Շահպաղեան և Քերովքէ Փափազեան կը ներկայանան իրեն և փափկութեամբ գիտողութիւն կ'ընեն, կիրակի օրերը քարոզ չը տրուելուն մասին, քանի որ վանքին մէջ երկու տամնեակ վարդապետներ և 2-3 ալ եպիսկոպոսներ կային: Օրմանեան «ազօ քիւփէ . . . մազլար» (պարապ սափորին մէջ փուք չեն արձակեր) կը պատասխանէ: Այս միջագէպին առաջքը առնուեցաւ Խապայեանի միջամտութեամբ և Ատանացիք վերսկսան եկեղեցի յաճախել:

Օրմանեան չը յիշեր, իր կողմէ ձէմալ Փաշայի մօտ կատարուած զիմումը, վանքին մէջ ապաստան գտած տարագրեալներ, վանական ներքին գործերուն միջամտել ուզելով, գժուարութիւններ կը յարուցանեն վարչութեան գէմ: Ատոր վրայ էր, որ ձէմալ զիտողութիւն ըրած էր Մանուկ Շահպաղեանի և զգուշաբութիւն յանձնարարած:

Օրմանեան, տարագրեալները ախտաւոր կը նկատէր ուխտաւոր չըսելու համար անոնց, և իրօք ալ ուխտի համար չէր անոնց Երուսաղէմ երթը, բնականարար ախտաւոր ալ չէին անոնք և այդ վերագրումը վիրաւորանք մըն էր անոնց համար:

Օրմանեան չը յիշէր, նախ քան նինգ զիմեան պաշտօնին Խապայեանի յանձնառութիւլը, ձէմալի այցելութիւնը ի Պատրիարքարան՝ Հայրապետական շուքով: Ձէմալ, Օրմանեանի կարգագրութեամբ, վանքի աւագ գոնէն կը զիմաւորուի սարկաւագներու կողմը խունկով և կնդրուկով և մինչեւ Պատրիարքարանի գահին գուռութեր երկարող սանդուխին գլուխը, երկու կարգի վրայ «բարեւ»ի կանգնած վարդապետներով: Ձէ-

մալ, գահլիճի դուռնէն ալ Օրմանեանէ գիմաւորուելով կ'առաջնորդուի գէպի Պատրիարքական ոսկեզօծ Աթոռը: Այդ այցելութեան ատեն է, որ ձէմալ անվերապահօրէն արտայայտուեցաւ Մայր-Աթոռոյ գահակալին՝ Գէորգ Ե. ի գէմ և ըսաւ. «պիտի չթողունք որ Ռուսոյ Զարին հեֆենիմ ըսող հերիֆ մը հրամայէ տահականայ ժողովուրդին»: ձէմալ բացատրութիւններ ուղեց Երուսաղէմի պատրիարքական ընտրութեան և ի մասնաւորի վերջին ընտրութեան մասին: Զիլինկիրեան Եղիշէ Եպիսկոպոս Պատրիարքարանի միջամտութիւնը, Սաղիմական ներքին գործերու մէջ անտեղի և Օրմանեանի պատուիրակութեան պաշտօնին ալ այնքան երկարիլը ապօրինի ցոյց տուաւ:

Օրմանեան, Խապայեանի 1904 Նոյ. 20ին, Պօլսէն մեկնելուն առթիւ կը գրէ. «Կառավարական ազգարարութիւն ալ ստանալով, գէպի Կիլիկիա ուղեւորեցաւ» (էջ. 201): Ճիշդ է, որ օրին մէկը Խօպէր Եազգական ներկայացաւ Խապայեանի և ըսաւ, որ կառավարութիւնը դիտողութիւն կ'ընէ, իր այսքան ատեն Պօլս մնալուն և կ'ուզէ որ շուտով մեկնի. բայց երբ Խապայեան «բարեաւ մնաք»ի այցելութեան ատեն ցաւ յայտնեց, առանց իր խնդրանքներուն նպաստաւոր պատասխաններ առնելու, շուտով մեկնելու ազգարարութիւն կ'ստանայ, պալատական առաջին քարտուղար Թահակին Փաշա, զարմացմամբ Խապայեանի երեսը կը նայի ու կ'ըսէ. «Երբ կ'ուզէք կրնաք մեկնի, կառավարութիւնը այդ մասին ո'եւէ գիտողութիւն ըրած չէ ձեզի»:

Օրմանեան, բոլորովին լոռութիւն կը պահէ 1917ի Մարտին Դ. րդ բանակի հրամանատարութենէն հասած պաշտօնագրի մասին, որով Երուսաղէմի մէջ գտնըողներուն մինչեւ 45 տարեկանը անխտիր զինուրա-

գրել կը հրամայէր: Ժողովուրդը սարսափի մատնուած Խապայեանի գիմեց: Բարեբախտաբար նոյն օրերուն երուսաղէմ եկաւ ձէմալ և Խապայեան առիթէն օգտուելով, Աւագ-Ռւբբաթ օր անձամբ ներկայացաւ անոր և թախանձագին խնդրանքներով՝ ժամանակի մը համար յետաձգել տուաւ հրամանին գործադրութիւնը:

Մենք չենք ըսեր, որ Խապայեան չափէն աւելի խիզախ և յանդուզն եղած է, իր պահանջներուն մէջ, բայց չենք ալ կրնար համակարծիք գտնուիլ Օրմանեանի օլուռ բերան», «անխօս ցրունի», «անզործ ձեռք» և «անեարծ սիրտ» վերագրումներուն, քանի որ Խապայեան մինչեւ այսօր, հակառակ իր ութսունամենի հասակին ցոյց կուտայ իր անլուռ բերանի, խօսուն ըրբունիք, գործող ձեռքն ու գրիչը և շարժուն սիրտը, հոգ չէ, որ իր ըմբոնած եղանակով:

Օրմանեան, երբ մէկ կողմէն ինքզինքը զգուշացած ցոյց տալ կ'ուզէ «խիստ բառերու և ածականներու գործածութենէն», միւս կողմէ սակայն, Խապայեանի մասին այդքան անկոպար բառեր կը գործածէ և նոյն իսկ անոր կը վերագրէ «անտարբեր վերաբերմունք և անկարեկիր ընթացք», կը յիշէ նաեւ «ողիի գաւաթները բերանը տանիւը, ազգին ցաւերը կը քաշէմ խօսքերով» (էջ 355):

Մենք Խապայեանի բերնէն այդ խօսքերը չենք լըսած մեր 16ամեայ պաշտօնավարութեան ընթացքին և ոչ ալ Օրմանեան ինքը լսած է. ատիկա հակառակորդներու յերիւրանք է, որուն հաւատալ ուզած է Օրմանեան:

Խապայեանի գրամական ուղղամտութիւնն ալ կասկածի ենթարկել ուզած է Օրմանեան, «կասկածով կը խօսուի նաեւ իրեն արամագրութեան յանձնուած նպաստից գումարներուն կիրառութեան վրայ» գրեսով: Անշուշտ «Խոսի եւ Խոսք»ի հեղինակը, Դամասկոս

սի մէջ այդ տողերը գրի առած ատեն, յառաջացած տարիքի հետեւանքով մոռցած է 1917ի Փետրին Սահակ Պարթեւի տօնին օրը, Երուսաղէմի Պատրիարքարանի գահին մէջ, յանուն միաբանութեան ըրած ուղերձը, որուն մէջ Խապայեանի՝ գրուատիքը կ'ընէ՛ «պաշտօններ առիք ու հարստանալու չը հետամտեցաք, եկեղեցին ծառայեցիք, առանց զայն ձեր շահուն ծառայեցներու . . .» և ինքզինքը հպարտ կ'զգար Խապայեանը ճանչցած ըլլալուն համար:

Խապայեանի անշահախնդրութիւնը կասկածի ենթարկելը արեւուն գոյութիւնը ուրանալ կը նշանակէ: Խապայեան անցեալի իր խնայողութեամբը, գոնէ յետ մահու, տարեկան քանի մը հարիւր ոսկի եկամուտ բերող կալուածներ կը թողու Երուսաղէմի Վանքին, իսկ իր կաթողիկոսական 28 տարիներու ընթացքին իր ծախսերը իր անձնականէն հոգացած է, առանց բեռ ըլլալու Կիլիկիոյ Աթոռին, մինչզեռ Օրմանեան ոչինչ թողած է ազգին, ընդհակառակը, ինչպէս «Խոհի եւ Խոսք»ի մէջ երկու տեղ կը լիշէ, իր հարստութիւնը, ըստ իր ասութեանց 1500 օսմ. հնչուն ոսկի և պետական գանձէն ստացած հանգստեան թոշակի գումարը քեռայրին ու քեռորդիներուն թողած է:

Օրմանեան, արդէն շատ հաշտ չէր Խապայեանի, անոր վերջին պաշտօնը աւելի շեշտեց այդ հակառակութիւնը և առիթ տոււաւ, որ այդքան ծանր ամբաւտանութիւններ ընէ, անոր նկատմամբ, մինչզեռ «Ազգապատում»ի Գ.րդ հատորին մէջ աւելի չափաւոր և զգուշաւոր եղած է իր վերագրութերուն մէջ:

Օրմանեան կը խեղաթիւրէ, երբ կը զրէ. «Համարձակեցաւ առաջարկել որ աստ և անդ մնացած կամ խմբուած տաճկահայութեան մնացորդները հոգեւոր միիթարութենէ չի զրկուին» (Էջ 348): Այդ շրջանին Դամասկոս ունէր իր տեսուչը և մէկէ աւելի քահա-

նաներ, Պէյրութ նմանապէս, Հալէպ՝ ամենէն խաղաղ շրջանն էր և ազգային մարմինները կը շարունակէին իրենց պաշտօնները, հնարաւորութեան սահմանին մէջ, որքան կը ներէին քաղաքական պայմանները: Իսկ Գոնիայի համար, որուն Առաջնորդն էր Գարեգին Վրդ. Խապայեանը համարմանքով ալ Սիմոնի անգամ նշանակուած էր, զիմում կատարուեցաւ Սինոդի մօտ: Ներքին Գործոց Նախարարը սակայն, վարդապետին առաջնորդական հրովարտակին ջնջուած ըլլալը յայտնելով կը հարցնէր Խապայեանի «եթէ իրօք այդ շրջանակին մէջ, ըստ նոր կանոնագրի 15,000 հոգի կը գտնուի, իմացուցէք մէզ, որպէսզի ըստ այնմ նկատի առնենք ձեր զիմումը»: Ասիկա նոր զաւ մընէր անշուշտ. եթէ Խապայեան հաստատէր, որ պահանջուած թիւը գոյութիւն ունի, թերեւս նոր տեղահանութեամբ պիտի նուազեցնէին:

«Բոնագատիչ ուրացութեանց» գէմ բողոքած չըլլալու մեղադրանքն ալ անհիմն է, քանի որ Խապայեան, այդ ուղղութեամբ պէտք եղած զիմումները կատարած է պատկանեալ իշխանութեանց մօտ և անլըսէլի մնացած, Մենք այդ մասին գրած ենք ատենին, այս սիւնակներուն մէջ «Դրուագ մը ձեմալ Փաւայի կեանին» վերնագրով:

Օրմանեան ինքն իրեն կը հակասէ այս տողերը գրած ատեն. որովհետեւ նախ քան Խապայեանի կաթողիկոս Պատրիարքութիւնը, երբ ձէրաշի մէջ գրտնուող հայ տարագիրները պատգամաւոր (Սսեցի Մինաս Մարթայեան) կը լրկեն Երուսաղէմ բռնի խոլամացման խնդրոյն շուրջ կաթողիկոսի և Օրմանեանի կարծիքը առնելու համար, Օրմանեան կը պատասխանէ. «Թէ վեհափառի և թէ իմ անձնական համոզումս այն է թէ, այդ առաջարկը ո՞եւէ հիմ չունի, ուստի կարեւորութենէ զուրկէ: Զեր կեանքը ազատելու համար, ոչ թէ

իսլամութիւն, այլ նրանք ուժին եւս ընդունեցէք»(*):

Օրմանեան, իր «Խոհք և Խօսք»ին մէջ ալ իր անձը ըստ ամենայնի անբասիր և անբնադասելի ցոյց տալու բուռն ճիգ մը ըրած է և առանց վարանելու, իրիմեանի, իզմիրլեանի և Դուրեանի նման պատկառելի դէմքերու վրայ քննադատելի կէտեր գտնել ուղածէ(**):

(*) Այս տողերը քաղած ենք Հայկ Ղազարեանի կողմէ Պէյրութի «Լիբանան» թէրթին մէջ հրատարակուած «Էջեր Օրագրէս» յօդուածաշաբքի Յիրդ թիւէն:


(**) Օրմանեան իր «Ազգապատում»ի Գ. Րդ հատորին մէջ Տ. Սաւալանեանի կողմէ Յովհ. Պատրիարքի մասին եղած քննադատութիւններուն ակնարկելով կը գրէ «անձնական պարագաներ վտանգաւոր փորձաքարեր են ժամանակակից անցքեր պատմագրողին», իսկ Թաղէսո Միհրդատեանի դրբարյակը յիշելով կը յաւելու «դատողութիւնները հնար չէ առանց վերապահումի ընդունիլ և ոչ ալ անոնց հիմնուելով եղբակացութեան յանդիլ»:

Նոյնը կարելի է ըսել Օրմանեանի համար, որ իբրեւ պատմագիր շատ անգամ «անձնական պարագաներէ» տարուած անիրաւ և անտեղի խճրծանքներ և վերագրումներ ըրած է Խապայեանի և այլոց մասին:

Անշուշտ «Ազգապատում»ի և «Խոհք և Խօսք»ի ընթերցով դատաստան ընելէ և եզրակացութեան յանդելէ առաջ վերապահումներ ընելու հարկադրանքին տակ պիտի գըտանուի:

1930 Յուլիս 4

Ա. Բաւլօ



ՎԵՐՅԻՇՈՒՄՆԵՐ ԱՆՑԵԱԼԵՆ

Ա.

Օսմանեան Սահմանագրութեան հռչակումէն յետոյ, կարգ մը նախընթաց նշաններ ցոյց կուտային կիւլիկիոյ գլխուն գալիք ամպրոպը, բայց Երբ և ինչպէս կարելի չէր գուշակել: Դժբախտաբար անիկա չուշացաւ:

1909ի Զատիկին չորրորդ օրը (Ապրիլ 1) անորոշ բաներ մը լսուեցան Առանալի մասին. յաջորդ օրը, լուրերը աւելի մօտէն հասան, գէպքերու աւելի լայն ծաւալով և հետզհետէ արձագանգ գտած Սայյ մերձակայ ազգարակներէն, որոնց աշխատաւորները ամէն ըան բախտին թողած՝ Սիս կ'ապաստանէին, զոհեր տալով ճանապարհին:

Սոյոյ ժողովուրդն ալ, տուն տեղ թողլով վանք քաշուեցաւ, իբրեւ ամենէն ապահով վայրը:

Քաղաքը օրերով պաշարուած մնաց կատղած խուժանի կողմէն, բարեբախտաբար ժողովուրդի ցոյց արւած կորովի ընթացքին չնորհիւ քաղաքը զերծ մնաց թալանէ և կոտորածէ:

Անդոհի այդ օրերէն յետոյ, հազիւ Մայսի սկիզբները հնարաւոր եղաւ Ս. Կաթողիկոսին, իջնել Առան մեր առընթերակցութեամբ և 12 այլուցիերու և

Ալպանացի Հազարապետի (տէլի Մէթօ) ընկերակցութեամբ՝ ըստ հրահանգի Ատանայի Կուսակալ Պապանցատէ Մուսափա Զիհնի Փաշալի, որ տիրահոչակ ձէվատի յաջորդած էր: Այս հազարապետն էր, որ Սիսը պաշարող արիւնախում գազաններու կողմէ յատկապէս զրկուած լրտեսի մը հետ, զոր մերայինք բռնած էին իրեն Նալպանգեան եղբարց բնակարանին մէջ, հետեւեալ քառեակը զրի առաւ և զրկեց խուժանաւարներուն, —

«Եյ եալմանբլար,
Պուրատ եալմա եօք,
Ասկերին գուրընը չօք
Կէլիրսինիզ եերաինիզ պ...
Կէմեզսինիզ սիզտեն ալշագ եօք»:

★ ★ ★

Ատանայի մէջ Ս. Կաթողիկոսին առաջին դործը եղաւ, սարսափահար ժողովուրբը միփթարել և քաջալերել, այցելութիւններ տալ պետական բարձրաստիճան պաշտօնեաներուն և Պատ. Ատեանի Նախագահն՝ գէպքին պատափխանատուններուն խստիւ պատժուիլը պահանջելով և հայերու անմեղութիւնը ապացուցանելով փաստացիօրէն:

Այդ օրերուն, ամենուն ուշագրութիւնը կեցրոնացած էր Պատ. Ատեանի անդամներուն արդարադատութեան վրայ և կը խորհէին, որ չուտով ակատ պիտի արձակուին տարապարտուց բանտարկեալները: Դէպքերը սակայն, հակառակ արգիւնք տուին: 1909ի Մայիս 28ի առաւօտք լուսոցաւ, անտենկալ և զարհուրելի լոյսով մը: Ինը հասարակ ոճագործներու հետ կախազան բարձրացած էին, երեքը մէկ մօր գաւակ եղող վեց Անմել հայեր, «Մէնովիլ» և «Պօքլու» խաներու

մէջ, քիւրտեր և թուրքեր սպաննած ըլլալու անհիմնամբ:

Այդ սարսալգեցիկ լուրին վրայ, Ս. Կաթողիկոսը յուզուած և հոգեպէս ընկճուած վիճակով զրիչը ձեռք առաւ և արդար զայրոյթով լեցուած, իր ամենաուժագին բողոքագիրներէն մին խմբագրեց օսմ. երեսիուանական ժողովին ուղղեալ:

Ողբացեալ Սիմոն Զաւարեան, որ այդ օրերուն Ատանա կը գտնուէր, լայնօրէն գնահատեց Ս. Կաթողիկոսի այդ յանդուզն մեսքը և անոր մէջ ողջունեց, ի հարկին ըմբոստանալու խմոր ունեցող եկեղեցւոյ Պետը:

Բողոքագիրը պէտք էր թուրքերէնի թարգմանել: Սարսափի այդ օրերուն, Ատանայի մէջ միակ կարող հայը, Հաճընցի Կարապիտ Զալեանն էր, որ քանի մը ընկերներով Անգլ. հիւպատոսաբանն ապաստանած էր, գուշակելով ուրիշներու կարգին, իրեն ալ սպառնացող վտանգը, իրեւե Հնչակեան դեկագարներէն մին:

Հիւպատոսաբանն ըրջապատուած էր սուինաւոր զինուորներով և լրտեսներով. ոչ ոք կը համարձակէր նոյնիսկ այդ փողոցէն անցնիլ: Մենք հաւանական ամէն վտանգ յանձն առնելով գացինք Զալեանի մօտ թարգմանել տալու համար բողոքագիրը, որուն ֆըրանսէրէն թարգմանութիւնն ալ հարազատօրէն կատարեց Զաքարիա Պղտիկեան, որ նման պարագայի տակ հոն ապաստանողներէն մէկն էր, որպէս Հ. Յ. Դաշնակցութեան պետը:

Բողոքագիրը զրկուեցաւ իր հասցէին Յունիսի ըսկիցները, Մէրսինի թղթատան միջոցաւ: Անիկա Երեսիք. Ժողովին մէջ կարգացուեցաւ թէ ոչ, մութ կը մեայ մեզի. միայն լսեցինք որ Նախարարաց Խորհուրդը Ս. Կաթողիկոսը Պատ. Ատեանի յանձնելու որոշումը տուած է:

Այդ օրերուն Ս. Կաթողիկոսը Մերսին կը գտնուելը և եկեղեցւոյ շրջափակին մէջ գտնուած սենեակները Ատանայէն լեզապատառ փախչող ընտանիքներուն արամագրուած ըլլալուն՝ ինքը հարկադրուած էր պարզուկ «Օքէլ» մը իջեւանիլ:

Հոգ՝ այդ օթէլին մէջ էր, որ Պօլսոյ Պատրիարքարանէն զրկուած փաստաբանական յանձնախումբի անդամներէն Խնդիր Սիմօնէան և Կարապետ Այճեան չորհաւորեցին Ս. Կաթողիկոսը, այդքան խիստ լեզուով բողոք մը ստորագրելու քաջութիւնը ունեցած ըլլալուն համար և աւելցուցին:—

«Պատրիարքարանը կերպոնին մէջ գտնուելով հանգերձ, այսքան բուռն լեզուով չէ արտայայտուած»:

Յունիսի վերջերուն, որ մը Մերսինի Ռուսական հիւպատոսութ՝ Անթուան Մավրոմաթի, Մկրտիչ Զէլիկեանի միջոցաւ լուր զրկած և կարեւոր խնդրոյ մը մասին խորհրդակցելու համար ժամար ժամագրութիւն ուզած էր Ս. Կաթողիկոսէն:

Խորհրդակցութեան ընթացքին հիւպատոսն էր, որ հազորդեց Պատ. Ատեանի յանձնուելու որոշում ալբուած ըլլալը և թելագրեց որ Ս. Կաթողիկոսը օթէլէն փոխագրուի իր բնակարանին մօտ գտնուող Թըլըճեան հղբարց տունը և կամ ուրիշ յարմար վայր մը, որպէս զի կառավարութեան կողմէ այդպիսի լիմարական քայլ առնուելու պարագային՝ կարողանայ իր տունը տանիլ պարտէզի կողմէն և հոնկէ ալ ապահով կերպով առաջնորդել Ռուսական յածանաւը, որ Մերսինի առջեւ խորսիուած կը մնար և հիւպատոսին բացարձակ հրամանին տակ զրուած էր: Այս մասին ծածկագիր հեռագրով Պօլսոյ Դեսպանատունէն հրահանգուած ըւլլալն ալ լիշեց:

Ս. Կաթողիկոսը անվախօրէն պատասխանեց հիւպատոսին, թէ՝ ինքը պատրաստ է նոյն խոկ կախաղան

բարձրանալ, կը բաւէ, որ ժողովուրդին իրաւունքը պաշտպանուի:

Բարեբախտաբար տրուած այդ ձախող որոշումը խօսքէ անդին չանցաւ:

Ի յարգանս Անթուան Մավրոմաթիի լիշտակին, պէտք է ըսել, որ Ան՝ աղէտի օրերուն, մեծ ծառայութիւններ մատոյց հայ ժողովուրդին: Ան էր, որ Ս. Կաթողիկոսին և առաջին պատուիրակութեան (Արուանեան-Սուրբին) հեռագիրները հիւպատոսարանի ծածկագրով կը հազորդէր գեսպանատուն և հոնկէ ալ կը տրուին Պատրիարքարանի:

Դարձեալ անոր թելագրութեամբ էր, որ իր փոխանորդը եանքո Սրգեմիս՝ Ատանայի մէջ իր սեփական տան գոները լայնօրէն բացաւ հայերու առջեւ և շատերուն կեանքը փրկեց, խուժանի վայրագութեանց զոհ երթալու վտանգէն:

Բ.

1912ին, երբ Փարիզի մէջ Ազգ՝ Պատուիրակութիւնը հայկական վեց նահանգներու բարենորոգմանց ծրագիրը կը մշակէր, Եւրոպայի քննիչներու կողմէ գործադրուելու համար, ասդին՝ Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսն ալ իր ՄԵՆԱՐԱՆԻՆ մէջ կիլիկեան բարենորոգումներու ծրագիր մը երկնեց ու ծնաւ՝ Քեմամիլ Փաշայի գահլիճին ներկայացնելու և գործադրութիւնը օսմ. կառավարութենէն խնդրելու բարեմտութեամբ և այդ նպատակը իրականացնելու համար Դեկտեմբերի վերջերը Սիսէն Ատանա մեկնեցաւ և Առաջնորդարնի քարտագիրը Սիսէն պատճին զրկեց, ծրագիրը հայերէն թուրքերէն տպագրել տալու համար Մարտիրոս Մոստիչեանի տպարանին մէջ:

Ճիշդ այդ օրերուն զուգագիպեցաւ Քեամիլ Փաշայի գահին տապալումը, պետական հարուածով և Մահմուտ Շէվքէթ Փաշա պաշտօնի զլուխ անցաւ, աւելի ճիշդ պիսի ըլլայ ըսել, իրիլսֆականները պարտուեցան և իրիմատականները յաջող զուրս եկան: Անակնկալ այս յեղաշրջումը պատճառ եղաւ, որ Ս. Կաթողիկոսը առժամաբար ետ կենալ իր այդ մտադրութենէն, մինչեւ որ իրերը որոշ գոյն և կերպարանք ստանան:

Սպասումի ընծայած պատեհութենէն օգտուելով՝ պատրաստած ծրագիրը զրկեց Ազգ. Պատուիրակութեան Նախագահ Պօլոս Նուռար Փաշայի, որպէսզի եթէ փոխելիք կէտեր կան փոխէ և իր կարծիքը յայտնէ անվերապահօրէն: Փաշան ծրագրի պարունակութիւնը գնահատելով մէկտեղ՝ լեւազրած էր, այդ ուղղութեամբ ո՞ւեէ գիմում չկատարել թուրք կառավարութեան մօմ՝ Ազգ. Պատուիրակութեան աշխատանքը չխաչաձեւելու համար:

Այդ թուականին, եղիպտոսի մէջ (Ս. Ռ. Կուսակցութենէն դուրս, բայց անոր կենդանի և խանգավառ ուժերուն վրայ կրթնած) Ազգ. Պաշտպանութեան Քօմիթէն որոշած էր կիլիկոյ մէջ ապօտամբական շարժում մը առաջ բերել, որուն համար Յունաստանէն ճամբայ հանուած էին 3000 Կրա հրացան, մէկ միլիոն փամփուշտ, գնդացիր եւն.:

Այս առթիւ Ազեքսանզրիոյ մէջ տեղի ունենալիք խորհրդակցական ժողովին ի միջի այլոց հրաւիրուած էին նաև Հալէպի Առաջնորդ Ներսէս Եպիսկ. Գանիէլեան և Այնթապէն Ներսէս Քհնյ. Թափուգձեան: Առաջնորդ անձնական տկարութիւնը զարմանելու համար Եղիպտոս երթալու արտօնութիւն խնդրեց Ս. Կաթողիկոսէն, բայց մերժուեցաւ, որովհետեւ Ս. Կաթողիկոսը նախապէս տեղեկացած էր այդ խնդրոյն, Ամե-

րիկայէն այդ նպատակով գէպի Ազեքսանզրիա ճամբայ ելլող Մուշեղ Եպս.ի, ճամբու վրայէն զրած Հարցարան-նախակէն, որով տեղեկութիւն կ'ուզէր երկրի զինուորական կացութեան, ժողովրդային հոգեբանութեան և միտումներուն, գիմագրութեան կրովին և պարտաւորութիւններու մասին:

Այս Հարցարան-նամակին Ս. Կաթողիկոսը Դեկտ. 25 թուակիր երկարով մը պատասխանեց «Հարցարանը այնքան երազական և անկրականալի բաներ կը պարունակէ, որ եթէ ձեր գրչով զրուած չըլլար, չպիտի հաւատայի թէ կիլիկոյ կեանքին անծանօթի մը ոճով ալ կրնաք զրել: Ամենէն աւելի զուք ուսումնասիրած էք աղէտէն առաջ կիլիկոյ հոգեբանութիւնը. անկէ վերջն ալ ոչ կեանք մնաց և ոչ ալ հոգի, որ կարող ըլլային թեւազրել ձեզ այդ հարցարանը: ... Զեմ փափաքիր իրաւամբ ժառանգել, կիլիկոյ արիւնով օծուած ըլլալո»:

Թափուգձեան Քհնյ., առանց արտօնութեան գայած էր և վերագարձին՝ խորհրդաբար զրուած նամակով մը, թէ՛ ինքզինքը կ'արդարացնէր և թէ՛ ձեռնարկին չափէն աւելի Տպայական ըլլալը կը յայտնէր:

Քահանային այդ հազորուգրութեան վրայ Ս. Կաթողիկոսը Փետ. 6 թուակիր նամակ մը եւս զրեց Մուշեղ Եպս.ին, զգուշացնելու համար զայն իր բարեկամներու անխորհուրդ ձեռնարկէն. —

«Լերջին խօսք մը ունիմ ըսելիք, զոր եթէ լոէք, կիլիկիան արեան նոր ծովերու մէջ խեղգուելու անխուսափելի գժբախտութիւնէն պիտի փրկէք, իսկ եթէ չի լոէք, ներկայս իրբեւ հայրական սիրոյ և գուրզուրանքի անպէտ յիշատակ կրակի տուէք...»

«Լաւ չէ՞ անձնասպան ըլլալ և չտեսնել երազներու սեւ օրերն ու տարիները, լաւագոյն չէ՞ առաջին անգամ մեր կուրծքը բանալ զալիք հերոսներու գա-

ւաճան գնդակին և չթողուշ, որ հոգեվարք ժողովուրդ
մը իսպառ կորսուի . . . :

Շարժման ղեկավարները, Մ. Տամատեանը իբր
պատուիրակ Ատանա զրկած էին, յորդորելու համար
Ս. Կաթողիկոսը, որ իր Հայրապետական բարձր հեղիւ-
նակութիւնովը օժանդակէ իրենց և ոյժ տայ ձեռւ-
նարկին:

Ս. Կաթողիկոսը համամիտ չգտնուելով, անմիւ-
ջապէս կը գիմէ Պօղոս Փաշայի խորհուրդին և կը
խնդրէ, որ իր հեղինակութիւնը ի գործ գնէ, այդ ա-
ղետարեր հոսանքին առաջքը առնելու համար:

Փաշան՝ պատասխանելով Ս. Կաթողիկոսի նամա-
կին, կ'զգուշացնէ զայն՝ նմանօրինակ քայլէ և ինքն
ալ իր կարգին կը խոստանայ կարելին ընել:

Փաշան նամակին մէջ շեշտած էր նաեւ որ՝ «ատի-
կա Յոյն կառավարութեան վարպետ մէկ գարձուածքն
է, որով կ'ուզէ թուրք կառավարութեան ուշադրու-
թիւնը Պալքաններէն գէպի կելիկիա դարձնել տալ,
թրքական ճակատը տկարացնելու համար . . .»:

Պօղոս Փաշայի այս խորհրդածութիւնը հաստատ-
ուեցաւ, երբ քիչ յետոյ լսուեցաւ, որ զէնքերը փո-
խագրող նաւը հազիւ Պիրէոնէն մեկնած՝ տեղւոյն
թրքական հիւպատոսին լուր տրուած է, այն ալ կեղ-
րոն հաղորդած է լուրը, որուն վրայ իսկէնտէրուն-
Տէօրթ-Եօլ-Եումութալը ծովեղերը խիստ հոկու-
թեան տակ առնուած են: Ատանայի կուսակալ հազա-
րապետ Իսմայիլ Հազգը Պէյ, Ս. Կաթողիկոսին հետ
մասնաւոր տեսակցութիւն մը ընթացքին կը յիշէ այս
պարագան և բարեկամաբար կը թելազրէ, որ զգու-
շացնէ ժողովուրդը այդպիսի վտանգաւոր և անխոր-
հուրդ քայլերէ, որուն անխուսափելի հետեւանքը կը-
նայ ըլլալ նոր և անդարմանելի աղէտներ:

Սպասուած նաւը կուգայ և առանց կարենալ ցա-
մաք մօտենալու կը վերադառնայ . . . :

Պօղոս Փաշա այդ առթիւ Ս. Կաթողիկոսին ուղ-
ղեալ մէկ նամակին մէջ կը գրէ, — «Ազգը ընդհանրա-
պէս և պատուիրակութիւնս մասնաւորապէս երախ-
տապարտ են Զեզի, որ կիլիկիան նոր սպանդէ մը ա-
զատեցիք»:

1913ի երկրորդ վեցամսեալին Ս. Կաթողիկոսը
Մարաշէն, ուր գացած էր Զէլթունի կարգադրութեան
համար, «Զեզ ծանօթ ՄՈՂՈԹ աստծոյն չհաւատացող»
ստորագրութեամբ Ս. Պարթեւեանի ուղեալ «Բաց-
նամակ» ով մը յունական եղբայրակցութեան կեղծի-
քը մերկացուցած էր:

Պարթեւեան Միհրդաս ծածկանունով «Յուսաբեր»ի
մէջ պատասխանեց և կարգ մը անտեղի ու անհիմ
մեղագրանքներ ալ ըրաւ:


Դժբախտաբար ներկայիս, ոչ Ազգ. Պատուիրակու-
թեան նախագահին և Ս. Կաթողիկոսին միջեւ փոխա-
նակուած գրութեանց օրինակները, ոչ «Յուսաբեր»ի
զոյդ թիւերը և ո'չ ալ այդ մասին Ս. Կաթողիկոսին
կողմէ ինծի գրուած նամակները ունիմ ձեռքիս տակ,
անոնցմէ մէջբերումներ ընելու համար:

Վատահ եմ սակայն, որ անոնցմէ ոմանք պահ-
ուած են Ազգ. Պատուիրակութեան արշիւներուն մէջ
և թերեւս օր մը կը հրատարակուին և ապագայի ա-
նաչառ ու անկաշառ պատմաբանը կ'օգտուի անոնցմէ:

1935 Յունիկար 19

Ս. Բագլօ





ՍՐԾԱԲՈՒՂ Խ ԽՈՍՔԵՐ ԱՌ ՀԱՅՈՐԴԻՍ

Սրտի պակուցումով և հոգիի վրդովումով կը գետեմ այն ահաւոր անդունդը, որուն եզերքը կանգնած է հայ ժողովուրդը խելակորոյս և մոլեգին՝ Ամերիկահայոց Առաջնորդ Գեւոնդ Արքեպս. Դուրեանի՝ հայրենակցիս, աշակերտակցիս ի Ս. Խաչ վարժարանի Սկիւտարու և երբեմնի աստիճանակցիս եղերական սպանման հետեւանքով։

Կուսակցական և անկուսակցական թերթեր զիրար կը գերազանցեն անդեղուած կիրքեր բոցավառելու մէջ։

Գաղութահայութիւնը, ի մասնաւորի Ամերիկահայ գաղութը, մինչեւ այսօր հանդարտած չէ գեռ իր պառակտեալ վիճակէն։ Ժողովուրդը երկու թշնամի բանակներու բաժնուած է։ Եկեղեցիները գրաւուած են մէկ կամ միւս կողմէն և վերստանալու համար դատավարութիւններ տեղի կ'ունենան օտար դատարաններու առջեւ, ծաղրանքի նշաւակ դարձնելով ՀԱՅՈՒ պատուական անունը և իւղ քսելով մեր թշնամիներու հացին։

Եկեղեցւոյ բեմերը պայքարի ասպարէզ դարձած են։

Ժողովուրդը սիրոյ եւ համերաշխուրեան մէջ պահելու նուրիրական կոչումը ունեցող հոգեւորականներ, փոխանակ խաղաղութեան երկնառաք վարդապետի օրինակին հետեւելու, ընդհակառակը ատելութեան սերմեր ցանելով և վրէժինդրութիւն քարոզելով՝ իրենց խնամքին յանձնուած հօտը կը պառակտեն և համազգի զաւակները իրարու գէմ կը հանեն։

Մեր գարաւոր թշնամին իր հայաջինջ ծրագիրը գործադրած ատեն, խտիր չգրաւ երբեք քաղաքական հոսանքներու միջեւ, այլ ամէնքն ալ հաւասարապէս հայ նկատելով՝ բարձրացուց գէպի Հայկական Գողգորան և անոնց արիւնները իրար խառնելով՝ արեան ելքայրակցութիւնը ստեղծեց անգիտակցաբար։ Ինչու ուրեմն այսօրուայ իրերամարտ պայքարը, որ գժբախտաբար հայրը որդւոյն, եղբայրը եղբօր, կինը ամուսնոյն դէմ զինած է և ինչպէս շեշտած էր ազգիս Սրբ։ Հայրապետը՝ Տ. Տ. Խորէն Ա. Կաթողիկոս Ամենայն Հայոց, սիմոնքի հայութեան ուղղած իր 1933 նոյ. 12 թուակիր Կոնդակին մէջ՝ հասած է «յաստիճան այլանդակութեան»։

Կրտսէր Թարգմանչաց շարքին մէջ գտնուող անուանակցիս չափ «Գագաշեալ» չեմ թէեւ, բայց բազմատեսակ հիւանդութիւններու երեսէն «զարչապար ի գերեզման մահու մերձեալ» մըն եմ, որով մահը աւելի մօտ կ'զգամ ինծի, քան կեանքը։

Հետեւաբար գերեզմանի եղբէն Կոչ կ'ընեմ սիրելի ազգակիցներուս, ըլլան անոնք Գաւնակցական թէ՝ Հնչակեան, Ռամկավար թէ՝ Զեզոք, վերջ տալու այն բուռն ու ամօթալի պայքարին, որ Ազգը օտարներու առջեւ վարկաբեկելէ և անբաղձալի տարր ցոյց տալէ զատ՝ ուրիշ բանի չի ծառայեր։

Ներկայ Յոթելինական տարին, որ ըստ Հայրապետական հրահանգի, Աստուածաշունչի հայերէն թարգ-


մանութեան 1500 ամեակին նուիրուած է, Սիրոյ եւ համերաշխուրիան նոր թուական մը թող ըլլայ աշխարհի չորս հովերուն գիր և տաք եղած հայութեան համար, որպէսզի երանաշնորհ թարգմանիչները, իւրենց գլուխը ունենալով մեր մտաց լուսաւորիչները եղող Սահակն ու Մեսրոպը ուրախանան յերկինս:

Այս է միակ և իրական բաղձանքը սոյն համեստ տողերը ստորագրողին: Եւ եթէ անոնք մէկ հոգիի սըրտին մէջ իսկ արձագանդ գտնեն, ան՝ բարոյապէս վարձատրուած պիտի զգայ ինքզինքը և գոհ սրտով փակէ աչքերը:

Օն ուրեմն, հայ ժողովուրդ, սթափէ, թոթուէ մէջէդ, քենի, ոխի և վրեժի ատելավառ զգացումները և բանաստեղծին հետ ըսէ.— «Եղբայր ենք մենք, որ մրրկաւ էինք բաժնուած»:

1935 Մարտ 23

Ա. Բաւլօ




ԿԻԼԻԿԵԱՆ ԿՍԿԻԾՆԵՐ



(ՎԱՀԵՐԱԳՐԵՐ ԿԻԼԻԿԻՑ ԿԱԹՈՂ. ԴԻՒԱՆԵՆ)

1903 - 1915



Գրախօսական մը չէ, որ պիտի գրենք Տիար Զ. Պղտիկեանի «Երկու խօսք»ով հրատարակուած այս հատորին վրայ, որ Տանն Կիլիկիոյ ալեգարդ Հայրապետին տասն և երկու տարիներու գործունէութեան շատ ամփոփ մէկ ուրուագիծը կը պատկերացնէ և ոչ ալ քննադատութիւն մը, անոր մէջ զիրար հրմշտկող տպագրական սխալներու մասին: Մեր նպատակն է ընթերցող հասարակութիւնը իրազեկ ընել անտեսուած նօմարտութեան մը:

Հոս՝ հարց մը կը ներկայանայ մեր առջեւ:
Եթէ «Կիլիկեան Կոկիծներ»ու հրատարակիչը Պ. Զ. Պղտիկեանն է, ապա ուրեմն ո՞վ է անոր հեղինակը կամ կազմողը:

Ամէն տարակոյսէ վեր իրողութիւն մըն է, որ գրքին մէջ հրատարակուած նամակները, Կոնդակները և հայատառ թուրքերէն գրութիւններու բնագիրը Ս. Կաթողիկոսի գրչի արտագրութիւններն են:

1915ի յաջորդող և նոյնքան քստմասարսուու և արիւնազանդ տարիին սկզբները, երբ Անդր-Յորդա-


մանութեան 1500 ամեակին նուիրուած է, Սիրոյ եւ համերաշխուրեան նոր թուական մը թող ըլլաց աշխարհի չորս հովերուն դիր և տար եղած հայութեան համար, որպէսզի երանաշնորհ թարգմանիչները, իրենց գլուխը ունենալով մեր մտաց լուսաւորիչները եղող Սահակն ու Մեսրոպը ուրախանան յերկինս:

Այս է միակ և իրական բաղձանքը սոյն համեստ տողերը ստորագրողին: Եւ եթէ անոնք մէկ հոգիի որբաժն մէջ իոկ արձագանգ գտնեն, ան՝ բարոյապէս վարձատրուած պիտի զգայ ինքզինքը և զոհ սրտով փակէ աչքերը:

Օն ուրեմն, հայ ժողովուրդ, սթափէ, թոթուէ մէջէդ, ֆենի, ոխի և վրեծի տառելավառ զգացումները և բանաստեղծին հետ ըսէ. — «Եղբայր ենք մենք, որ մըրկաւ էինք բաժնուած»:

1935 Մարտ 23

Ա. Բաւլօ



ԿԻԼԻԿԵԱՆ ԿՍԿԻՇՆԵՐ

(Վ.Ա.ԽԵՐԱԳԻՐԵՐ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂ. ԴԻՒԱՆԵՆ)

1903-1915

Գրախօսական մը չէ, որ պիտի գրենք Տիար Զ. Պղտիկեանի «Երկու խօսք»ով հրատարակուած այս հատորին վրայ, որ Տանն Կիլիկիոյ ալեզարդ Հայրապետին տասն և երկու տարիներու գործունէութեան շատ ամփոփ մէկ ուրուագիծը կը պատկերացնէ և ոչ ալ քննադատութիւնն մը, անոր մէջ զիրար հրմշտկող տպագրական սխալներու մասին: Մեր նպատակն է ընթերցող հասարակութիւնը իրազեկ ընել անտեսուած նշանաւութեան մը:

Հոս՝ հարց մը կը ներկայանայ մեր առջեւ: Եթէ «Կիլիկեան Կոկիծներ»ու հրատարակիչը Պ. Զ. Պղտիկեանն է, ապա ուրեմն ո՞վ է անոր հեղինակը կամ կազմողը:

Ամէն տարակոյսէ վեր իրողութիւնն մըն է, որ գրքին մէջ հրատարակուած նամակները, Կոնդակները և հայատառ թուրքերէն գրութիւններու բնագիրը Ս. Կաթողիկոսի գրչի արտագրութիւններն են:

1915ի յաջորդող և նոյնքան քստմասարսուու և արիւնազանգ տարիին սկիզբները, երբ Անդր-Յորդա-

նանու կողմերէն, մէկ քանի ընկերներով իբրեւ զին. փախստական Երուսաղէմ ապաստանեցանք և Ս. Յակոբայ ազգապարծանք վանքի անբաւ բաւիղներուն մէջ սկսանք մեր անհանդութելի կեանքին մնացորդ սեւ օրերը քաշկոտել, Սսեցիի հանգամանքէս օգտուելով, պարբերաբար կ'այցելէի Ս. Կաթողիկոսին՝ պատմելու համար տարագրութեան և բռնի իսլամացումի արինոտ գէպքերէն գրուազներ և լսելու իր Հայրապետական շունչով օծուն սրտապնդիչ խօսքերը, որոնք սպեղանի կ'ըլլային վիրաւոր սրտիս։ Բնականաբար, ընկալեալ սովորութեան համաձայն, որը թէեւ ինծի քիչ մը ծանր կ'ազդէր, ուղղակի չէի կրնար մտնել իր մօտ, այլ կ'սպասէի Կաթողիկոսարանի քարտուղար Գիւտ Եպիս. (այժմ կարգաթող) սենեակը, մինչեւ որ Ն. Ս. Օծութիւնը իր բարեհաճ արտօնութիւնը տայ զիս ընդունելու։

Սպասումի այդ միջոցներուն, յաճախ կը տեսնէի, որ Եպիսկոպոսը գլուխը հակած՝ սպիտակ թուղթին վրայ անդադար կը գրէր և երբեմն ալ ինծի հետ զուարթօրէն կը խօսակցէր, վերյիշումներ ընելով իմ սպատելի Սիսուանէն։

Օրին մէկը հետաքրքրութենէ մղուած հարցուցի իրեն, թէ ի՞նչ է գրածը։ Ըրածս թէեւ քաղաքավարութեան գէմ մեղանչում մըն էր, բայց ան՝ առանց նկատելու այդ պարագան, «Կիլիկեան կսկիծներ» կը պատրաստեմ, յարմար ատենին հրատարակութեան տալու համար ըստ, և չսպասելով երկրորդ հարցումիս, շարունակեց, «կարգ մը մարդոց գրգռումով անցեալի գէպքերուն և գէմքերուն անտեղեակ անձեր կաթողիկոսը կը մեղաքը իբրեւ պատասխանատուն կիլիկոյ տեղահանութեանց և ընդհանուր ջարդերուն. այդ անտեղի մեղագրանքները հակազդելու համար կաթողիկոսութեան առաջին օրէն մինչեւ այսօր, զա-

նազաններու ուղղեալ կարեւոր նամակները, կոնդակները և բողոքախառն աղերսանքները, զոր ժամանակն ընդորինակութեան տոմարներէն արտագրելով քովս պահած էի, հիմա զանոնք կը դասաւորեմ, կը ծանօթագրեմ և մաքուրը կը գրեմ, հետզհետէ խմորափով բազմագրելու և մասնաւորներու տալու համար։ Կը յուսամ որ ատով գոյզն ծառայութիւն մը մատուցած պիտի ըլլամ ապագայ անաչառ ու խղճամիտ պատմաբանին»։

Արդարեւ քանի մը շաբաթներ յետոյ, ուրիշ մէկ այցելութեանս տեսայ իր սենեակին մէջ գիզուած յիսունէ աւելի օրինակները «Կիլիկեան կոկիծներուն», յառաջաբանի տեղ իր կողմէ զրի առնուած «Երկու Խօսք»ով, որուն մէջ յիշած էր նաեւ Կաթողիկոսին նշանակալից այն խօսքերը, զոր օր մը Ատանայի Առաջնորդարանին մէջ իր անուան տօնախմբութեան առթիւ, իրեն ուղղուած ուղերձներուն 'ի պատասխանի ըստ էր. «Ազգը պէտք չէ որ այլեւս Սահակ անունով կաթողիկոս ընտրէ, քանի որ պատմականօրէն ապացուցուած իրողութիւնն մըն է, որ անոնց շրջանները ամենէն աղետակները եղած են ժողովուրդին համար»։

Թախանձագին խնդրանքիս վրայ խոստացաւ օրինակ մըն ալ ինծի տալ և բաւական ժամանակ վերջը կատարեց իր խոստումը և հիմա այս տողերը գրած պահուս՝ աչքիս առջեւ ունիմ երկուքն ալ և կը զարմանամ որ տպագրուած «Կիլիկեան կոկիծներ»ուն «չմիայն զանց առնուած է անոր կողմէ գրուած «Երկու Խօսք»ը, այլ անունին յիշատակութիւնն անգամ չկայ, որպէս դասաւորողը, պատրաստողը և ծանօթագրողը այդ գործին, ինչ որ անհրաժեշտ էր և արդարութիւնն(*):

(*) Ծանօթ.— Սոյն յօդուածը, որ հրատարակուած է

նանու կողմերէն, մէկ քանի ընկերներով իբրեւ զի՞ն. փախստական Երուսաղէմ ապաստանեցանք և Ս. Յաւկոբայ ազգապարծանք վանքի անբաւ բաւիդներուն մէջ սկսանք մեր անհանգուրժելի կեանքին մնացորդ սեւ օրերը քաշկոտել, Սոեցիր հանգամանքէս օգտուելով, պարբերաբար կ'այցելէի Ս. Կաթողիկոսին՝ պատմելու համար տարագրութեան և բռնի իսլամացումի արիւնոտ գէպքերէն դրաւագներ և լսելու իր Հայրապետական շունչով օծուն սրտապնդիչ խօսքերը, «որոնք սպեղանի կ'ըլլային վիրաւոր սրտիս: Բնականաբար, ընկալեալ սովորութեան համաձայն, որը թէեւ ինձի քիչ մը ծանր կ'ազգէր, ուղղակի չէի կրնարմանել իր մօտ, այլ կ'սպասէի Կաթողիկոսարանի քարտուղար Գիւտ Եպկո.ի (այժմ կարգաթող) սենեակը, մինչեւ որ Ն. Ս. Օծութիւնը իր բարեհաճ արտօնութիւնը տայ զիս ընդունելու:

Սպասումի այդ միջոցներուն, յաճախ կը տեսնէի, որ Եպիսկոպոսը գլուխը հակած՝ սպիտակ թուղթին վրայ անդադար կը գրէր և երբեմն ալ ինձի հետ զուարթօրէն կը խօսակցէր, վերյիշումներ ընելով իմ սպաշտելի Սիսուանէն:

Օրին մէկը հետաքրքրութենէ մղուած հարցուցի իրեն, թէ ի՞նչ է գրածը: Ըրածս թէեւ քաղաքավարութեան դէմ մեղանչում մըն էր, բայց ան՝ առանց նկատելու այդ պարագան, «Կիլիկեան կոկիծներ» կը պատրաստեմ, յարմար տեսնին հրատարակութեան տալու համար ըստ, և չսպասելով երկրորդ հարցումիս, շարունակեց, «կարգ մը մարդոց գրգումով անցեալի գէպքերուն և դէմքերուն անտեղեակ անձեր կաթողիկոսը կը մեղագրեն իբրեւ պատասխանատուն Կիլիկիոյ տեղահանութեանց և ընդհանուր ջարդերուն. այդ անտեղի մեղագրանքները հակաղքելու համար կաթողիկոսութեան առաջին օրէն մինչեւ այսօր, զա-

նաղաններու ուղղեալ կարեւոր նամակները, կոնդակները և բողոքախառն աղերսանքները, զոր ժամանակին ընդօրինակութեան տօմարներէն արտագրելով քովս պահած էի, հիմա զանոնք կը դասաւորեմ, կը ծանօթագրեմ և մաքուրը կը գրեմ, հետզհետէ խմորասիպով բազմագրելու և մասնաւորներու տալու համար: Կը յուսամ որ ատով դոյզն ծառայութիւն մը մատուցած պիտի ըլլամ ապագայ անաշառ ու խղճամիտ պատմաբանին»:

Արգարեւ քանի մը շաբաթներ յետոյ, ուրիշ մէկ այցելութեանս տեսայ իր սենեալին մէջ գիւղուած յիսունէ աւելի օրինակները «Կիլիկեան կոկիծներուն», յառաջաբանի տեղ իր կողմէ զրի առնուած «Երկու Խօսք»ով, որուն մէջ յիշած էր նաեւ Կաթողիկոսին նշանակալից այն խօսքերը, զոր օր մը Ատանայի Առաջնորդարանին մէջ իր անուան տօնախմբութեան առթիւ, իրեն ուղղուած ուղերձներուն 'ի պատասխանի ըստ էր. «Ավկը պէտք չէ որ այլեւս Սահակ անունով կաթողիկոս ընտրէ, քանի որ պատմականօրէն ապացուցուած իրողութիւն մըն է, որ անոնց շրջանները ամենէն աղետալիները եղած են ժողովուրդին համար»:

Թախանձագին խնդրանքիս վրայ խոստացաւ օրինակ մըն ալ ինձի տալ և բաւական ժամանակ վերջը կատարեց իր խոստումը և հիմա այս տողերը գրած պահուս՝ աչքիս առջեւ ունիմ երկուքն ալ և կը զարմանամ որ տպագրուած «Կիլիկեան կոկիծներ»ուն ոչ միայն զանց առնուած է անոր կողմէ գրուած «Երկու Խօսք»ը, այլ անունին յիշատակութիւնն անգամ չկայ, որպէս դասաւորողը, պատրաստողը և ծանօթագրողը այդ գործին, ինչ որ անհրաժեշտ էր և արդարութիւն(>):

(*) Ծանօթ.— Սոյն յօդուածը, որ հրատարակուած է

Ֆրէզնօի «Մշակ» թերթի Գ. տարւոյ 304 թիւին մէջ, սառ-
բագրուած է Մ. Յակոբեան (Սուեցի) կեղծանունով՝ ծածկե-
լու համար մեր ինքնութիւնը։ Գրուածքին ճշմարտութիւնը
ապացուցանելու համար կ'արտագրենք Տանն Կիլիկիոյ Սա-
հակ Բ. Կաթողիկոսի այդ առթիւ գրած համար 1700/238 և
27 Յունիս 1928 թուակիր նամակը։ «... Կիլ. Կոկիծներու տր-
պագրութիւնը սկսած առեն գուշակեցի որ արդէն ունեցած-
ներուս վրայ նոր Կոկիծներ պիտի առելցնէ։ Գուշակութիւնս
կատարուեցաւ։

«Երկու խօսք»ի զանցառութիւնը ցաւ պատճառած է
Զեղ. իրաւունք ունիք։ Դուք յլացաք, երկնեցիք ու ծը-
նաք, այլք մտին ի վաստակս Զեր։ Կը բաժնեմ Զեր ցաւք,
որովհետեւ առանց իմ կամքիս եղած է այդ զանձառութիւ-
նը։ Տպագրութիւնը եղաւ Պէյրութ, երբ ես Հալէպ կը գլու-
նուէի և այժմ ալ Հալէպ եմ։ . . . Երբ բնագիրը ձեռքս
հասնի կ'աշխատիմ ցաւերնիդ մասամբ զարմանել։»


Հոգելոյս Օրմանեան Ա. եւս իր «Ազգապատում»ի Գ.րդ
հատորին մէջ յիշուած հեղինակներու կարգին յիշատակած
է նաեւ «Կիլ. Կոկիծներ»ու մեր կողմէն աշխատասիրուած
ըլլալը։ «ԿՍԿ. Կիլիկեան Կոկիծներ, Սոոյ Կաթողիկոսարանի
գիւանէն քաղուած նամակներ 1903—1915, աշխ. Գիւտ Եպս.
Միսիթարեան, ձեռագիր 1916, 4^o եր. 176» (Ցես «Ազգապա-
տում» մասն Գ. Մձֆի.)։

ՅԱԻԵԼՈՒԿԾ

1928 Գեկտեմբեր 18

Ս. Բաւլօ





ՍԱՀԱԿ ՇԱՌԱՅ ՅԻՍՈՒՄԻ ՔՐԻՍՏՈՍԻ ԵՒ ԱՆՀԱՍԱՆԵԼԻ
ԿԱՄՈՔԻ ԱՍՏՈՒՆՈՅ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏ ԵՒ ԿԱԹՈՂԻԿՈՍ
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՅ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՅՅ Հոգեցնորհ
Գիւտ արեղայի Մխիթարեան, Սիրելի Որդեկին մերոյ
կալ մնալ հարազուարճ բերկրանօք:

Մինչ յ'երուսաղէմ էաք, ի ցուցակագրելն մեր ա-
ռաւել քան զեօթն հարիւր մատեանս գրչագրաց, ան-
ձանձրոյթ ընդունակութեամբ յիշատակարանաց մե-
ծապէս սատար հանդիսանայիր մեզ՝ տաժանելի աշխա-
տութեան մերում: Խոկ յ'օրէ ամբառնալոյ մեր ի Գահ
կաթողիկոսութեան Տանն կիւիկիոյ, անշահասէր աշ-
խատութեամբ քով ի կրկին պաշտամնդ, քարտու-
զարութեան և հաշուակալութեան, ոյր առ ապա եկե-
լոց ի վկայութիւն բաւական են ստուար հատորք
կրկնապատճէնից և մատեանք հաշուետոմարաց Աթո-
ռոյս, զանձնդ սիրելի և օգտակար հանդիսացուցեր
մեզ և վիճակայնոցն կրկիւիոյ, որոյ եմ սպասաւոր և
կաթողիկոս

ԱԱՀԱԿ Բ.

՚ի 28-ն Հոկտեմբերի 1906 ամի,

ըստ Տոմարի մերում ՌՅՇԶ

ի Հայրապետութեան մերում Դ. ամի

յ'Աբոռ Կիլիկեան, ի Սիս

թիւ 164

28 Յնվր. 1928 Հալեպ

... Գ. Մխիթարեան

... Իսկապէս Զեր Աշխատանքի բաժինը շատ եղած է «Կիլիկեան Կոկիծներ»ու ազատազրման պահպանման, ամփոփման և ի լոյս ընծայելու գործին մէջ, ինչ որ Զեր նամակէն կ'իմանամ և զորս կը հաստատէ Նորին Վեհափառութիւնը: Աշխարհը փոխուած է շատ, շատ ու Զեր վաղեմի բարեկամներն ալ, գուցէ փոխուած իրենց նախասիրութիւններուն և ըմբռնումներուն մէջ, ուզած են այդպէս շարժիլ ու զանց ընել Զեր անուան լիշտակութիւնը: Բայց պատմութիւնը չփոխուիր և ոչ ալ անոր սերտօրէն կապուած ժամանակակից գէմքերը գուրս կրնան նետուիլ ու սեւ զիծ մը քաշել, որքան ալ փորձեն....

Տ. ՓԻՐԱՆԵԱՆ

11—7—928 Պէյրուք

... Գ. Մխիթարեան

«... Կիլիկեան Կոկիծներ» կոկծառիթ գրքոյկին մէջ քու անուանդ անլիշտակ մնալը, պէտք է ըսեմ որ գիտութեանուր եղած չէ, ինչ որ կը կարծես, պատիկ զանցառութիւն մըն է թերեւս իմ կողմանէ, զոր կարելի է ճշգել ի մօտոյ հրատարակուելիք ուրիշ հրատարակութեան մը մէջ: ... Իսկապէս այդ վաւերագրերը ժամանակին պահելու սատարելով մեծ ծառայութիւն մը ըրած ես. թերեւս կը կորսուէին, եթէ գուն հոգ տարած չըլլայիր, ես իմ կողմանէ, իբր ազգային անհատ մը, իմ չնորհակալութիւններ կը յայտնեմ:

ԶԱՔԱՐԻԱ. ՊԶԾԽԿԵԱՆ

Համար 2097/167

9 Յուլիս 1929 Հալեպ

... Գ. Մխիթարեան

... Լուսահոգի Օրմանեանի «Ազգապատում»ին Գ.րգ հատորը մանրակրկիտ և քննազատելու ոգւով կարգացած չեմ. աչքիս հանդիպած ոլաքներէն ալ ազգուած չեմ. որովհետեւ իրեն անհաճոյ ինչ բան որ վերագրած է, խիղճս անդորրութեամբ կը վկայէ թէ սուտ է: Կը լիշե՞ս, կաթողիկոս-Պատրիարք հոչակտուելէ անմիջապէս ետքը, հրաման եկաւ Դամասկոս փոխագրել զինքը. յուսահատական արտասուբները այլք տեսան և պատմեցին, մենք աշխատեցանք անգործագրելի թողուլ հրամանը և յաջողեցանք, սակայն չամաչեց ըսելու «Կաթողիկոսը բերել տուաւ հրամանը և ապագայ պատասխանատուութենէ վախճախով ետառնել տուաւ»: Այսպէս են բոլոր ոլաքները:

Ազատ էք Զեր գիտցածները հրատարակել, որով անուղղակի կերպով հերքած կ'ըլլաք նենդժուու յերիւրանքները:

Սիրալիր Ողջունիւ
ՍԱՀԱԿ Բ. ԿԹՂԿՍ. ԿԻԼԻԿԻՈՅ

Համար 2393/14

10 Յնվր. 1930

... Գ. Մխիթարեան

... Տուած տեղեկութիւններդ գոհացուցիչ էին: Պատմութեան կրկնութիւնը անվերջանալի է, ինչպէս և պատմութիւնը, որովհետեւ արեգակի տակ նոր բան չկայ:

... Ամէն մարդ իր ընդունակութեան համեմատ կը յաջողի, առեւտուրը ոչ արհեստդ էր և ոչ ալ անոր

մէջ ծնած էիր . եթէ շահելիքդ պահել զիտէք , մի՛ յուսահատիք կրուստնիդ կը վերագտնէք : Քիչով գոհ եղողը՝ շատին կը տիրանայ , խոկ քիչը արհամարհողը , բնաւ շատին չհասնիր :

... Աղդալլա-Փօրժը եթէ սիրաշահուի կամ պատռասիրուի՝ շատ օգտակար կ'ըլլայ և ունի միջոց տարաբաղդ խլեակներուն օգտակարապէս ծառայելու . ամէն տեղ մեր ներքին հիւանդութիւնը միասին կը տանինք . մերկ ենք , անօթի ենք , գործի պէտք ունինք . կ'ուզենք հաւասար չափուիլ գործարանատիրոջ հետ :

Օ՛ , ժամանակը , ընդհանուր պատերազմէն աւելի մարդկութիւնը փատիտաւորեց : Ավրատիոսին հետ ըստնք «Ո՞վ դարք , ո՞վ բարք» : Մանկութեան օրերը անցան գնացին երազի նման : Բնութեան ներդաշնակ քաղցրութիւնը՝ անհաւասարութեան մէջ , երինաբերձ կաղամախիին կամ կաղնիին ոտքերուն տակ՝ պտուտակները համ ու հոտ ունին :

Հայրական օրհնութեան և սիրոյ ողջունիւ
Մնամ աղօթարար
ՍՍ.ՀԱԿ Բ. ԿԹՂՄ . ԿԻԼԻԿԻՈՅ

Համար 2524/76

3 Սեպտ. 1930

... Գ. Միմիթարեան

Ստացած ենք Զեր Յլս . 25 թուակիրը հանգուցեալ Օրմանեանի ցնդաբանութեան ճշգումներով , անոր նախորդն ալ 100 ֆր .ի չէքով , բայց իրարու յաջորդող սուզերը ոչ ժամանակ , ոչ զլուխ և ոչ սիրո թողուցին գրելու , հինով ու նորով գրաղելու :

Շատ համ չեմ առներ մեռելներու հանգիստը խըսովելէ , վազր մենք ալ պիտի մեռնինք . եթէ ի կեն-

դանութեան կրածնիս բաւական չհամարին , գերեզմանի մէջ ալ տառապեցնեն՝ Քէմալներու ընելիք չմնար : Թերեւս հարցուի . հապա պատմութիւնը ի՞նչ ընէ . կիրքի , ոխի , ցեխի , լուտանքի նիւթը անսպառելի է :

Ախորժով կարդացի «Հայրենիք» ամսագրի Փետք 4րդ թիւին մէջ «Յուշեր Անցեալէնաը» : Երանի՛ , որ սիրտ ունիս վերյիշելու և գրի առնելու : Գիտէի սովորութիւնդ գէպքերը , թուականները , անունները օրը օրին յուշագրելու , նոյն սովորութիւնը Խարբերդի մէջ ալ , նոյն է ըսել , արիւնի լճին մէջ պահելդ , յանդուգն խոյանք , թէ յիմարութիւն , կրնար գերեզմանդ պատրաստել :

Զքաղուած եմ , Պէլրութ մեկնելու կը պատրաստուիմ , թերեւս հոկտ .ի սկիզբները Ընծայաբանը բացուի , ամիսն աւելի է , որ ընդունելի աշակերտներու քննութիւնը կ'ըլլայ , ուսմանց ծրագիր , ուսուցչական կազմի և ծախուց տարեկան պիտմէի պատրաստութիւններ ըլլալու վրայ են . ին ու նոր վարժապետներու խնդրանքը տրցակներով գրասեղանս կը լեցնին :

Այս բաւական չէ , ընդհանրական Հայրապետի ընտրութիւնն ալ , սովերնիս կազմակերպութեան սեմին չգրած՝ վրայ կը հասնի , նոր մտահոգութիւն , նոր հոգեր միասին բերելով : Ծանօթ են Զեկ պատճառները Կիլիկիոյ՝ ց'արդ ընտրութեանց չմասնակցելուն , հիմա շատերուն ախորժակը գրգուած է երթալ տեսնելու ալեփառ Մասիսը :

Սիրոյ և օրհնութեան ողջունիւ
... ՍՍ.ՀԱԿ Բ. ԿԹՂՄ . ԿԻԼԻԿԻՈՅ

Համար 2524/283

Անթիլիաս, 17 Նոյ. 1931

... Գ. Մխիթարեան

Զարամիտներէ գրգուած՝ ոմանց Սսեցւոց Զեզմէ պահանջքը, վանքի արժէքաւոր առարկաներ, եղջերուաքաղ առասպեկ մըն է, ի՞նչ են եղեր այդ արժէքաւոր առարկաները։ Վանքին արծաթեղէնները և զգեստեղէնք փոխազրելու միջոցին գուք Հալէպ էիք, փոխագրողներն էին հանգուցեալ Կիրակոս Վրդպ. և Խաղ Վրդպ. (Եպկո.)։ Դուք աւելի օգտակար ծառաշութիւնները ըրիք Վանքին՝ ի վաս մեր ամսականներուն, քան թէ մեզ կամ Զեր անձին։

Ալէթափութեան և երիկամունքի տկարութեանդ մասին խորին ցաւիս հետ՝ առողջութիւն կը մաղթեմ, շատ տառապեցար ի Խարբերդ, ամէնքը, ինչպէս նաև հայակեր կառավարութիւնը կը վկայեն, բայց գուք միայն Զեր խելքով ամէն բան ոտնահարեցիք։ Մի՛ դժգոհիր կեանքէդ. ամէն բան կը մոռցուի և վարդագոյն կ'ըլլայ համբերութեամբ։

... Աթոռակցիս և յաջորդիս ընտրութիւնը ոչ միայն մեզ և բոլորին ուրախութիւն պատճառեց, օտարները զարմացան և հիացան, որ կենդանութեանս տըկար իմաստութեամբ յաջողեցայ, Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը փրկեցի ապագայ ամէն վտանգներէ. խղճի բովանդակ անդորրութեամբ պիտի փակեմ աչքերո. ձանձրացեալ եմ ի կենաց աստի։

Երանի՛ թէ Վեհաշնօրհ Աթոռակցիս լաւատեսութիւնը Զեր մասին, Մծբինի Հայրապետանոցին մէջ գործող Մարութա Եպիսկոպոսին պէս, շարունակէիք անաղարտ պահել Զեր գործունէութեան շնորհքները։ Անցան ամենքն ալ, գոնէ օգտակար ըլլաս նոր կեանքիւ։

... ՍԱՀԱԿ Բ. ԿԹՂԿԱ. ԿԻԼԻԿԻՈՅ

Համար 2840/85

12 Մայիս 1932 Հալէպ

... Գ. Մխիթարեան

Խորին ցաւով տեղեկացայ, որ մի քանի մտամուլոր Սսեցիներ, Զեր անձնութիրաքար ծառայութիւնը յօ'գուտ վանքին և Կաթողիկոսարանին, ուրանալով իբրեւ իւրացուցիչ արատաւորիչ կը փորձեն։

Տասն և չորս հատոր կրկնօրինակները հսկայ կոթող մի էին Զեր աշխատութեան որոնք Սիս մնացին և այրուեցան. միայն Կէօնիւլեան հանգուցեալ Յակոբ Վարդապետը օր մը Զեր գնահատանքը ըրաւ քարոզին մէջ «Գիւտ Վրդ. գիշեր ցորեկ գրելով աչքերը կը քէուցնէ»։

Եթէ մխիթարուիլ կուզէք, անցեալին պատմութեան մէջ շատ օրինակներ կան նախատակօծուած աշխարհավարներ իմաստուններ, ֆիլմսովաներ, որոնք Ռամիկներու կիրքերուն զոհ եղան։ Սոկրատ ոչ միայն ելլագայի, լնդհանուր աշխարհի փառքն ու պարծանքըն էր, ինչպէս մեռաւ, Սենեկա, մեծ ստոյիկեանը եւն. եւն. որոց ի գլուխ աշխարհի փրկիչը։

Շարունակէ աշխատութիւնդ յօգուտ բարեկործականի, որ կարօտներուն, որբերուն ու տառապեալներուն երկրաւոր նախախնամութիւնն է։

... Մնամ Աղօթարար
ՍԱՀԱԿ Բ. ԿԹՂ. ԿԻԼԻԿԻՈՅ

Համար 2981/95

25 Ապրիլ 1933

... 2 Սուրբականը տուի խնամակալութեան ինպաստ տարաքաղդ հրկիզելոց։ Արգէն տնտեսական տագնապը և լնդհ. անգործութիւնը հացակարօտնե-

բու թիւը շատցուցեր էին, կրակն ալ չարագոյնն եղաւ. չը մնաց բան մը, որոց դառնագոյն՝ բաժակը ցմրուր քամած չ'ըլլայ սեաւ ճակատագիր ունեցող հայութիւնը:

Ի սրտէ կը ցաւիմ Զեր Փիզիքական տկարութեան վրայ, կրակ ու բոց, համակ եռանդ ու կորով Գիւտ (Վրդ. -Եպկս.) այսօր կը տառապի ծանօթ և անծանօթ տկարութեամբ:

Անցեալի անխոնջ աշխատասիրութիւնդ իցիւ քիչ մը չափաւոր ըլլար, ձեւակերպուէիք իմ կեանքով, աղատ կը մնայիք ամէն ցաւէ:

Բնութիւնը ամենէն անաչառ և անողոք դատաւորն է, արտակարդ կենցաղները աննկատ չեն մնար այդ հեռատես և ամենատես դատաւորէն: Ոչ ի յանդիմանութիւն, այլ ի յայտարարութիւն սրտիս ցաւերուն կը գրեմ: Ունիմ և ես տկարութիւն, քայլերս կարճ և յոզնեցուցիչ, ծերութեան արդիւնք է, 84 տարիներու լացի, կոծի, արիւնի և կրակի անըմբերեւի բեռը այսօրուայ կացութեան հասցուց:

Տրանջանքը Աստուծոյ դէմ անարգանք և թշնամանք, յուսսաւքում և անհամբերութիւն ծառացած անհաւասարութիւն է:

Մնամ աղօթարար
ՍԱՀԱԿ Բ. ԿԹՂ. ԿԻԼԻԿԻՈՅ

Համար 3209/14

Անքիլիաս, 1935 Մարտ 8

Ակրեցեալ Որդեակ Գ. Միսիթարեան,
Ուրախութեամբ ստացայ ներկայ տարւոյ Փետ. 1
թուակիր Զեր նամակը Մարտ 7ին և ախորժանօք կարգացի:

... Զեր կրկին գրութիւնները^(*) իբրեւ պատկերացումը անցեալ կեանքիս շատ միսիթարական էին, որովհետեւ մոռցածներու վերակենդանացումն էր:

... Կաթողիկոսութիւնն 33 տարիներու խաչակըրութիւնն մը եղաւ, սուգի, լացի և կոտտանքի օրեր եղան: Համբերութիւնը լաւագոյնին կ'առաջնորդէ և այդ լաւը առ դուրս կայ. անշուշտ գերեզմանս զիս ընդունելով չպիտի խռովի...: Մի՛ յուսահատիք, թէ եւ Փիզիքապէս տկար, միտքդ առողջ է:

...

Աղօթարար
ՍԱՀԱԿ Բ. ԿԹՂ. ԿԻԼԻԿԻՈՅ

(*) «Արմենիա»յի մէջ հրատարակուած «Վերջիշումներ անցեալէն» խորագոյն զոյտածներուն կ'ակնարկէ:

Ա.ՄԵՆԱԾ.ՅՆ ՀԱ.ՅՈՒ

ՎԵՀԱՓԱՌ ԿԱԹՈՂԻԿՈՍ

ԵՒ

ՏԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔԻ

ՆԱԽԱԳԱՀՈՒԹԵԱՄԲ

ԳԵՐԱԳՈՅՆ ՀՈԳԵՒՈՐ ԽՈՐՉՈՒՐԴ

ԹԻ. 1280

18 Հոկտ. 1933 ամի

Ս. ԷԶՄԻԱԾԻՆ

... Գ. ՄԽԻԹԱՐԵԱՆ

Զեր գրութիւնը ստացել է Նորին Վեհափառութիւնը, որով յայտնում էք Զեր խնդակցութիւնը ազգիս Վեհափառ Հայրապետի ընտրութեան առթիւ, յարգալից և ակնածալի համբոյր դրոշմում նորա օծեալ աջին և նորա հայրական և հայրապետական օրհնութիւնը հայցում հայ ժողովուրդի, որոնց թուում նաեւ Զեր և Զեր ընտանեաց վրայ:

Զեր գրութեան ոգին հոգեւորականի է, նրա շունչը հոգեւոր-ազգային բնոյթ ունի, ուստի և ցաւ է Գերագոյն Հոգեւոր Խորհուրդի համար, որ այդպիսի ողի, շունչ ու ապրումներ ունեցող մէկը կեանքի խոչ ու խութերից գայթել ու սայթաքել է: Սակայն մենք շատ ունենք աշխարհի անձինք, որոնք կեանքի մէջ իրենց ընթացքով, նիստ ու կացով ու խոհերով աւելի արժէքաւոր են և օգտակար ազգին և եկեղեցուն, քան շատ հոգեւորականներ: Հաւատում ենք, որ գուշակ այդպիսիներից էք պատկանում և կը մնաք այդպիսին ց'կերջ:

Ամենայն Հայոց Հայրապետը միշտ աղօթող է եղել և է աշխարհի խաղաղութեան, բարօրութեան և յառաջդիմութեան համար, առաւել եւս իր հարազատների՝ հայ ժողովուրդի համար:

Նորերս լոյս ընծայած իր Հայրապետական անդրանիկ կոնդակով վերնոյն զօրութեամբ առատարաշխ օրհնութիւն է սփռում հայ ժողովուրդի վրայ, նոյն օրհնութիւնը նաեւ տալիս է Զեր և Զեր ընտանեաց:

Գերագոյն հոգեւոր խորհուրդը հաղորդելով այս ինքն էլ է մաղթում Տիրողը զօրացնել և Զեր ամբողջ ընտանիքը հաւատով, յուսով և սիրով ապրելու, միշտ նախանձախնդիր լինելու ազգային և եկեղեցական աւանդներին և հաւատարիմ նրա սկզբունքներին ու շահերին:

Օրհնութեամբ և սիրով
անդամ Գեր. Հոգեւոր Խորհուրդի
գլուրդ ԱՐՔԵՊԿ.

Քարտուղար Կ. ՔՈՉԱՐԵԱՆ



ՑԱՆԿ

	էջ
Զօն	3
Յառաջաբան	9
Յուշեր Անցեալէն	63
Խարբերդիան Յուշեր	74
Դրուագ մը Ճեմալ Փաւայի կետնին	80
Լուսաբանութիւն մը	83
Պատմական ճշգումներ	83
Օրմանեանի ինքնակենապրութեան ըուրջ պատ-	
մական ճշգումներ	90
Վերյիշումներ անցեալէն	97
Մրաբուղի խօսքեր առ Հայորդիս	106
Կիլիկեան կսկիծներ	109
Յաւելուած	113



ԳՐԱԴԱՐԱՆԻ ՀԱՇՄԱՆ ՏՎԱՅՐԻ

Խելանձնության պատճենի համար
(ԽԸ) ՕԲԸ Հանդիպություն
առնալու բաժանման քայլություն
Հայաստանի Հանրապետության
Հանրապետական գործադրության

«Ազգային գրադարան»



NL0393859

19. ՔԵՐ

ՅԵՂԻՆԱԿԻՆ ՀՐԱՏԱՐԱԿԵԼԻ ԳՈՐԾԵՐԸ

1. Աւրուազիծ Պրագիլսիայ զաղութի ծագման
ու զարգացման (1880-1934):
2. Պրագիլսիան Հանրապետութիւն (ուսումնա-
սիրութիւն):
3. Պրագիլսիեր Հայկական Գողգոթայէն:

